


84.72
D-810

Ранго^т
Чиншунгутхин

80

luz. magnatum



ԵԴՈՒԱՐԻ ՊՕՅԱՃԵԱՆ

Հայ-բր
ՏԵՐ և ՏԻՐԱՎՈՐ ԱՐՄԵՆԻԱ
Տիպ.

1 Յն-ստ 1960

ԿՐԻ-Հ

ԹՈՒՂԹ ԶԱԽԱԿՆԵՐՈՒՄ



ՊԵՏՐՈՎԻ

1960

ԿՈՂՔԻ ԳԾԱԳՐՈՒԹԻՒՆ
ՄԱՍԻՍ ԱՐԱՐԱՏԵԱՆ

- 11893 -

ՑՊԱՐԱՆ «Ա.Տ.Պ.Ա»
ՌԴԻ ՏԸ ՖՐԱՆՍ - ՊԵՅՐՈՒԹ

Սարդարապատի հուշահամալիր
ՀՀ ՀԱՅԻ ՊՐԱԴԱՐԱՆ

1

Աեանքիս մասին դրել մտադրած դիրքս կրնայ հաղիւ տարիէ մը կամ քանի մը տարիէն դրուիլ։ Պարագաներու ծանր արգելքով մը (կեանքին դէմ ամբողջական զզուանք եւ ուրիշ անխոստովանելի բաներ) կրնայ նաեւ երբեք չդրուիլ։ Գրուելու պարագային՝ նկատել այս թուղթը իրբեւ նախարան մը, չդրուելու պարագային՝ նաեւ վերջարան մը։ Գիրքս կարենամ դրել կամ ոչ այս դրութիւնը կը համարեմ անհրաժեշտ։

Կարդալէ առաջ կեանքիս պատմութիւնը ուրեմն, որ վէալ մընէ, ողբերգութիւն մը, փիլիսոփայութիւն մը՝ կ'ուղեմ խօսիլ ձեզի բաց սրտով եւ քիչ մը ամէն բանի մասին։ Երբ մեծնաք եւ ի վիճակի ըլլաք ծրագրած դիրքս կարդալու եւ լրջօրէն դատելու, պիտի հասկնաք անշուշտ, որ քիչ մը անհրաժեշտ էր հօր մը այս բաց սրտով խօսքը՝ ուղղուած իր զաւակներուն։ Այս թուղթին կը ցեմ հաւանարար երկրորդ թուղթ մը, այս անդամ ձեր մօր ուղղուած։ Նման թուղթ մը եւս անհրաժեշտ կը դտնեմ։

Արդ, կը սկսիմ։ —

Մանչ մըն ես, սիրելի զաւակս, աղջիկ մըն ես, սիրելի զաւակս։ Լաւ է որ այդպէս է։ լաւ է որ երկու սեռեր կան դիմացս։ Լաւ է դարձեալ որ դուք շատ փոքր էք տակաւին։ Զայրոյթներ, քէներ, սեւ յուսահատութիւններ չկան տակաւին մեր միջեւ։ Իրարու տրուած նեղութիւնները թեթեւ են դեռեւս եւ վաղանցուկ, քանի մը խօսքով ըուժելի։

Բարեբախտութիւն մը նաեւ՝ որ դուք հայ էք. այսինքն՝ Տառապանքին բազում արմատներէն դէպի լոյս դացող շքեղ լանի մը շարունակութիւնը։ Հաղարամեայ ցաւերու քարքարուտէն քալող մեր ցեղը փայլուն ցեղ մըն է, ժանդ չբռնող տեսակէն։ Եւ յետոյ, կեանքին կնճռաղէմ իմաստութիւնը կը սորվեցնէ, որ Տառապանքը վերջին հաշուով սքանչելի է, եւ արեղակին զացող ամէն բան՝ եւս առաւել սքանչելի։

Հարկ կա՞յ ընդդեկու թէ ձեր մայրը եւ ես կասկած ենք ձեղի ծնողական սիրոյ անքակտելի կապով մը, որուն արժէքը ծընողքները միայն կրնան դդալ եւ դնահատել։ Իբրեւ ծնողք մը, որ մինչեւ ողն ու ծուծը հայ է, յայտնեմ, թէ հայ ծնողքներուն սէրը հանդէպ իրենց զաւակներուն, անհամեմատ կերպով աւելի է քան բազում այլ աղգերու ծնողական սէրը։ Այս ուղղութեամբ հաւասարը չունեցող սէր մըն է ան։ Մենք, ծնողքներս, հայրենիքին ալ պարտականութիւնը պիտի կատարենք հանդէպ ձեղի, քանի որ հայրենիքը ի վիճակի չէ առ այժմ իր պարտականութիւնները լրիւ կատարելու։ Ուրիշներ այսպէս չեն։ Ուրիշներուն հայրենիքը, կը տեսնենք, մեծագոյն օժանդակն է ծնողական մտահոգութեանց, ծնողքներուն բեռը թեթեւցնող մը, զաւակներու աստուածային բեռնակիր մը։ Մենք շատ անդամ եւ դրեթէ ամէն տեղ, ծնողք լւլալէ ետք, հայրենիք եւս պիտի ըլլանք ձեղի։ Պիտի ըլլանք անոր ամբողջ պատմութիւնը, ամբողջ աշխարհադրութիւնը, ամբողջ լեզուն եւ ոգին։ Խորհո՛ւրդը։

Հայրենիքին բեռնակիրը պիտի ըլլանք եւ քալենք օտարութեան մութն ի վար, ճամբան ընելով անորոշ ծագով ահաւոր աղջամուղջի մը, ամէն բան մեր ուսին՝ քանի որ հայ ծնողք կը կոչուինք եւ դուրս ենք մեր երկրէն։ Այսպէս է։ Մեր երկիրը դժբախտ է, եւ մենք աղնիւ ենք։ Ատոր պէտք է հաւատաք մինչեւ մեծնաք եւ մինչեւ մեռնիք։ Ապրած ենք բազում դարեր եւ սորված զոհողութեան դերագոյն իմաստութիւնը, նիւթ, հողի եւ կեանք ըսուածին մէջ։

Հայ ծնողքը, որուն դէմ պարտիք լմբոստանալ եւ պայքարիւ վաղը երբ սկսիք խելահաս եւ խելացի դառնալ՝ աշխարհի մեծ սըրբութիւններէն մէկը համարեցէք, որովհետեւ այդպէս է ան։ ամենէն անձնուէր հերոսներէն դաւանեցէք, որովհետեւ այդպէս է ան։ Եւ դիտցէք որ յոդնութիւն է ան, բայց եւ յամառութիւն։ Այսպէս՝ զարհուրելիօրէն յամառ է ան, զարհուրելիօրէն պինդ, զարհուրե-

լիօրէն անզիջող : Սուրբ է , հերոս եւ յամառ՝ որովհետեւ կոչած է : ինքոյինք երկու բաղմասիրելի եւ բազմապահանջ էակներ միաժամանակ դիեցնելու . . . իր դժբախտ հայրենիքը եւ զաւակները : Երկու ահաւոր ուտիչներ : Աջէն եւ ձախէն զինք սնունդի տեղ դործածող եւ անյաղօրէն լափող երկու դաժան սեփականութիւններ : Այո՛ , հայէ ըենիք եւ զաւակ՝ երկու դաժան եւ անբաժանելի սեփականութիւններ . են մարդ արարածին համար :

Հարկ չկայ մտահոգուելու : Իրական հայու բուռն ողնայար մը կը բաւէ , կեանքին հայթայթած բոլոր չարիքներուն տոկալու , դէմ կենալու , յաղթելու : Այս ճշմարտութիւնը պիտի ըսուի ձեզի ձեր բոլոր բջիջներէն , երբ դուք եւս զաւակ ունենաք , ճանչնաք մեր հայրենիքը , մեր պայմանները :

Անիմաստ է ընկճուիլը , որեւէ պարագայի տակ : Աւելի՛ անիմաստ՝ պարտականութիւններէ խուսափիլը : Առաջինին մէջ տկարութեան ճաշակ մը կայ եւ երկրորդին մէջ ծուլութեան , դասալքութեան եւ դաւաճանութեան ճաշակ մը : Վասնզի ընկճուիլ՝ խորքին մէջ մահը ընդունիլ կը նշանակէ , եւ պարտականութենէ խուսափիլը՝ ծանրութիւնը ուրիշին վրայ բեռցնել : Մինչդեռ ծընընդեան պայմանը կ'ուղէ որ մենք եւս քաջ ըլլանք , կեանքը կ'ուղէ որ մենք եւս իր ծանրութենէն բան մը շալկենք . եթէ ոչ լման խաչ մը , դոնէ մարդկութեան խաչէն կարեւոր բեկոր մը : Մարդկութեան մեծ կամ պղտիկ վէրքերէն մէկը մենք եւս պէտք է կրենք . մենք ալ մեր կուրծքին վրայ ցաւը պէտք է զզանք կեանքը ապրելու ահաւոր դամին , դամերուն : Առանց մարդկութեան ճակատագրական վէրքը կրելու մեր մէջ , պիտի նմանէինք առիւծի մը , որ դեղեցիկ բաշերը կ'ընդունի վիզին վրայ , բայց կը մերժէ մոնչել իր եւ անտառին վտանգը ահազանդելու համար : Պիտի նմանէինք տակաւին այն շուներուն՝ որոնք իրենց տիրոջ հացը կ'ուտեն , բայց չեն հաջեր դողերուն եւ գայլերուն դէմ , այլ կուշտ փորով կը լքեն տիրոջ տունը , շնութեան սեռական արարքը միայն կատարելու անհուն շնականութեամբ մը :

Արդ , չմոնչող առիւծ մը չպէտք է ըլլալ : Ու չպէտք է ըլլալ վերի շուներուն պէս : Կեանքը անտառ մըն է , դիտակցութիւնը մարդուն համար դեղեցիկ բաշ մը : Անտառը ահաւոր է , եւ պէտք է երբեմն մոնչել այնտեղ . պէտք է չարութիւնը կրել ու ահազանդել զայն անտառին մոայլութեան վրայ եւ անոր փրկութեանը համար :

Շունը շունի յատուկ վէրք ունի , առիւծը առիւծի յատուկ

վէրք, մարդը մարդու յատուկ վէրք։ Ամէն բան որ եկած է աշխարհ
իր գեղեցիկ բաշերուն հետ ունի նաեւ իր խորին վէրքը։

Այսպէս, անբացատրելիօրէն անողորմ է կեանքը, որեւէ ժա-
մանակ, որեւէ քաղաքակրթութեան մէջ։ Ստիպողական քաջու-
թեան, ստիպողական հերոսութեան եւ ստիպողական իմաստու-
թեան վայրն է ան ու պահն է ան՝ մեր հողին, մարմնին ու մտքին
համար։ Կեանքին յաւիտենական փիլիսոփայութիւնն է՝ ուտել,
ուտուիլ, չկարենալ լիակատար կերպով աճիլ եւ... մեռնիլ։ Դնել
ամէն սէր, ամէն բաղձանք, ամէն երազ՝ մտհուան հողին տակ։
Կծիկի պէս քակուիլ դէպի մտհ։ Մենք իւրաքանչիւրս մէկ հատ
ենք, անթիւ են ուրիշները, մէկ հատը դատապարտուած է ծա-
ռայելու, սնունդ ըլլալու, չքանալու՝ անթիւ ամբողջին իրեւ
ողջակէղ։

Անողորմ է կեանքը, հատու՝ եւ անվերադօրէն խիստ։
Իր պատգամն է ձգտիլ արեւին եւ մեռնիլ։ Սպառիլ միշտ՝ առանց
ոչինչ ճանչնալու։ Բախիլ ամէն կողմ առեղծուածներու։ Տեսնել
հեռուն լոյսեր, անոնց ետին մթութիւն, ու նորէն լոյսեր, եւ նորէն
մթութիւն։ Զարնել իմացականութեան սոկեղէն մուրճը տիեզերա-
կան խորհուրդներու սալին վրայ, ճակատաղբական դարրինի մը
վրդովեալ հողիով։ Մեր սիրտը անբաժան պիտի ըլլայ միշտ աշ-
խարհի մշուշներէն, եւ մեր խիղճը բարոյական սկզբունքներու
ծանր փշաթելին մէջ իր կեանքին եւ մահուան եղերական սերտո-
ղութիւնը պիտի կատարէ օրն ի բուն։

2

ԱՓանի մեծնաք, ընտանի բաներու թիւը պիտի նուազի ձեր շուրջ, ընտանի դէմքերը պիտի մեռնին հետղհետէ, անկեղծութիւնն ու սէրը պիտի տժվունին, եւ ամէն նախկին բարեկամ հարիւր առ հարիւր թշնամի մը պիտի ըլլայ ձեղի: Վարդենիներէն վարդերը պիտի թափին ձեր տոջեւ, եւ իրականութիւնը պիտի պոռայ օր մըն ալ ձեր ականջին. Տեսաք, տեսաք կեղծաւոր թուփի, որուն ծաղկեները սուտ էին, եւ փուչերը միայն իրական:

Օր մը, ձեր հողիները, քա՛զցը զաւակներս, կարդալ պիտի սորովին: Եւ որովհետեւ այդ ընթերցումը դրքերու ընթերցում մը պիտի չըլլայ այլ ապրող հողիներու՝ ձեր զրադարանը մոայլ զրադարան մը պիտի ըլլայ: Բարի, խղճամիտ ու խեղճ հեղինակներու պիտի չհանդիպիք, որոնց մեծագոյն չարութիւնն իսկ, վատթարագոյն տտելութիւնն իսկ, ահեղագոյն նախանձն իսկ ճղմուած են, հալած ու չքացած՝ դրաշարներու մատներուն եւ տաղագրական մամուլին ծանր դլանին տակ:

Պիտի հանդիպիք շիտակ ձեր վրայ հոսող չարութեան, ձեզ ճանկող տտելութեան, ձեր սաքերը կոտրառող եւ ճամբան քանդող նախանձին: Պիտի հանդիպիք թէժ բարկութեան մը, անմար քինախընդրութեան մը:

Պատանութեան օրերէն վերջ ողիտի ծռի տիսարէը, եւ սոսրիները պիտի կերպարանովոխն գին ու բարի ծանօթները: Կամաց կամաց ուրիշները պիտի նեղեն ձեզ եւ զուք՝ ուրիշները: Կամաց կամաց շտո մը ներկայութիւններ անտանելի պիտի ըլլան, կամաց կամաց անհանդուրժելի պիտի դառնան բոլորը: Ամէն ներկայութիւն տպտակելի, զնդակահարելի պիտի ըլլայ ձեղի օր մը: Իրար իսկ պիտի չհանդուրժէք, զուտակներս: Իւրաքանչիւրիդ տուած մաս առ մաս արիւնո իսկ թոյնի մը պիտի վերածէք իրարու դէմ, ա-

Հարկու եւ չար դէնքի մը : Զէր բաւեր որ ես իմ մէջս անհամերաշխէի , չէր բաւեր որ ես իմ մէջս կը վիճէի ու կը վիճիմ , կը կռուէի ու կը կռուիմ . օր մը պիտի վիճիմ նաեւ ձեր մէջ , պիտի կռւէիմ նաեւ ձեր մէջ : Իմ արիւնս որ զիս իմ մէջս բաժնած էր ու պառակտած , վաղը նաեւ ձեղ իրարու դէմ պիտի հանէ եւ պառակտէ : Հայրերուն հի՞ն արիւնը որ կը փոխանցուի որդիներուն՝ նախ որպէս քաղցրագոյն հեղուկ եւ հուսկ ապա երկարակութեան որպէս թոյն : Որդիներուն պարտականութիւնն է հսկել հայրերէն փոխանցուած արիւնին քայքայիչ դործունէութեան , տեղականացնել վտանգը , չճղել որ տարածուի անիկա եղբայրներուն դէմ , քոյրերուն դէմ :

Օրերը պիտի սահին եւ հետղհետէ պիտի կորսնցնեն իրենց վաղեմի պայծառութիւնը : Տարուէ տարի շրջապատին դիմակները թափանցիկ պիտի դառնան կամ բոլորովին անխմաստ : Սիրոյ եւ բարեկամութեան ոսկեղօծ դառագեղներէն դուրս եկած ամենէն վայրագ եւ անընտել գաղաններուն պիտի հանդիպիք : Պիտի ըլլայ ձեր առջեւ ամէն մարդ մտերիմ կամ անմտերիմ սրիկայ մը , մտերիմ կամ անմտերիմ վատ մը , մտերիմ կամ անմտերիմ դաւաճանր մը : Զեղի նախանձող մը , ձեղ անիծող մը , հալածող մը : Բարեկամի սիւնակէն պիտի անցնին բոլորը թշնամիի սիւնակին մէջ : Ամէն ինչ եւ ամէն մարդ պիտի ըլլայ չոր , չար , անբանաստեղծական :

Բարիներ պիտի ըլլան անշուշտ , շիտակներ , մաքուրներ , բանաստեղծի եւ հերոսի կեանք ապրողներ : Սուրբե՛ր : Դժուար է դանոնք դտնել , բայց ջանացէք դտնել : Աստուծոյ լաւագոյն վարձառը թիւնն է անոնցմէ հատ մը դտնելը երեսուն տարեկանէն վերջ , մանաւնդ քառասունէ՛ն վերջ : Դժուար է՝ որովհետեւ մունետիկ մը չունին , իրենց արժանիքներուն համար վայլուն վիրբին մը չեն գործածեր , լեղուանի , ճարտար եւ քիչ թէ շատ հողերան վաստեօր մը չեն վարձած : Կը սիրեն մարդկութիւնը իրենց չքաւորի խորշէն եւ կը տառապին : Կը ծառայեն տեւաբար , մեծ են ամէն ինչով ընդմիշտ , բայց կը խորշին ցուցադրուելէ , կը խորշին շատախօսութենէ : Երբ իրենց դործերուն վկայութեան ժամը դայ՝ իրենք մեռած են արդէն :

Ամէն դաղափարաբանութիւն իր սուրբերը եւ պոռնիկները ունի , ամէն յեղափոխութիւն՝ իր սուրբերը եւ պոռնիկները , ամէն արուեստ՝ իր սուրբերը եւ պոռնիկները : Սէրն ալ այդպէս է , ունի իր սուրբը եւ պոռնիկը , երկու սեռերուն մէջ ալ : Բնական է , սուրբերուն պիտի հետեւիք , սուրբե՛րը պիտի սիրէք : Բայց ինչպէս

կտնել զանոնք, բայց ինչպէս չխարուիլ, ու խարուելէ ետք ինչ-
պէս հրաժարիլ խարերաներու անգութ հրապոյրէն։ Գիտնալէ ետք
իսկ դժուար է ատիկա, որովհետեւ զէշերը դրեթէ միշտ առաջ կեցած
են, դրեթէ միշտ բարձր կը խօսին քան միւսները, միշտ արդուղարդ
մը կայ իրենց լեզուին, աչքերուն ու շարժումներուն մէջ։ Ու մա-
նաւանդ յաւերժօրէն կրնան ստել։ Հայրական ամբողջ դորովովս կը
մաղթեմ՝ որ բնաւ կամ քիչ հանդիպիք բարեկամութեան պոռնիկի,
սիրոյ պոռնիկի եւ յիշեալ բոլոր պոռնիկներուն։ Իսկ հանդիպելու
պարագային՝ կը մաղթեմ դարձեալ որ ուժ ունենաք՝ շուտով ձեր-
լազատուելու անոնց կործանարար՝ հրապոյրէն։

Ամփոփ կերպով այսպէս է ձեր վաղուան կեանքը։ Մնացեա-
լը՝ դրքիս մէջ։

* * *

Պիտի տիրիք հաւանաբար, երբ կարդաք ձեր հօր կեանքը՝
որուն արձականդները այս թուղթին մէջ են մասամբ։ Ոչինչ։ Ձեր
հայրը, ուղէ իսկ, ձեզի դրամ չի կրնար կտակել։ Յայտնեմ՝ թէ
չ'ուզեր արդէն։ Կը կտակէ ահա թուղթ մը, դիրք մը, բառեր։ Բա-
ռեր՝ որոնք ամէն տեղ կան, որոնք ամենունն են հաւասարապէս,
մանաւանդ իմ խառնուածքս ունեցողներուն։ Մի՛ տիրիք, այս ալ
կտակ մըն է, ուրիշ որեւէ կտակի պէս։ Կարեւորը կտակը ստանա-
լէն աւելի կարենալ զայն արժեւորելն է, կեանքին մէջ արժեցնելը։
Եւ յետոյ, բառերը երբ սրտէն ու փորձառութենէն կուդան, միշտ
ալ աւելի տոկուն են քան դրամը։ Կրնան անոնք դրամը վերածել
ստրուկի, խոնարհ իշու մը կամ դողերու վրայ կատաղօրէն հաջող
հաւատարիմ շունի մը։

Ուրեմն, սիրելի դաւակներս, դրամ չունիմ մահէս ետք ձեզի
ձղելիք։ Այս տողերը գրելէս ետք պատահի որ ունենամ իսկ՝ պիտի
մսխեմ։ Այդպէս որոշած է սիրտս, ծախսելը գնահատող փիլիսո-
փայութիւնս։ Կեանքին մեծագոյն հերոսներն ու սուրբերը, ար-
դարնե՛րը, քաջե՛րը՝ նաեւ դրամ ծախսողներն են, չդիղողները։ ո-
րովհետեւ դիղողները կարծեմ ոճրադործ են, գնդակահարուին ա-
տոր համար կամ ոչ։ Բայց թերեւս սուրբերուն եւ հերոսներուն
պէս ախտ մըն ալ անոնք ունին, թերեւս հիւանդութիւն մըն ալ ա-
նոնց կը հրամայէ ներսէն։ Արծաթ կուտակելու անդիմադրելի տէ-
մոններու ճակատամարտ մը եղած Աղամի օրէն սկսեալ։

Արդ, դրամի տեսակէտով, որոշած եմ ձզել ձեզ որբ, անյե-նարան։ Բառերուս կոթնեցէք, փոխանակ լեցուն քսակի մը։ Ճամ-բայ հանելու համար ձեղ ասիկա աւելի առողջ կարդաղրութիւն մը կը թուի ինծի, հակառակ որ տկար, տխմար ու տղէտ բազմութիւն մը, ամէն կրօնքի և ամէն վարդապետութեան հետեւով՝ իր սրբա-բաններու խորէն իսկ ծիծաղելի դտած է զայն։ Բայց ըսի որ ամէն կրօնք և ամէն վարդապետութիւն իր պոռնիկները ունի։ Ունի նաև իր տղէտները, ծոյլերը, ծաղրածուները։ Մեծահարուստ ու մեծա-համբաւ փողոցայինները։ Գուեհիկ նուազածուները։ Ամէն ուղղափա-ռութիւն, ամէն հերծուած եւ ամէն աղանդ՝ ունի իր չարտտաղանդ-պաշտօնեան, իր չարահռչակ մէկ լակոտը, յաջողած եւ փայլուն սրիկան։ Կասկածները թող միանդամ ընդ միշտ փարատին այդ մա-սին։ Ահրիմանի գեհենաշունչ մրրիկ մը բռնած է ամբողջ աշխարհը, հոգիները, սրտերը, ամէն ինչ։ Վատութիւն է յուսահատիլը. լուցկի մը սենեակի Նմը ամբողջ մութին կը բաւէ։ Եւ Որմիզդին պղտիկ աստղերը ժամանակին խաւարին դէմ մշտնջենական պայ-ծառութիւն մը, խաղաղութեան արեգակի մը յաւիտենական ցերե-կը կը խոստանան։

Կ'ուղեմ որ կեանքը դտնէ ձեղ անդրամ, կիսամերկ, դրեթէ անօթի։ Կ'ուղեմ որ ձեր սեփական միջոցներով հասնիք կեանքին դտ-դաթը, ստանալու համար նիւթական ու բարոյական ամէն տեսակ հարստութիւն։ Նախ դէրօ՝ յետոյ ամէն ինչ։ Նախ զայրոյթէն զատ ուրիշ ոչ մէկ բան։ Զայրոյթ անցեալ ըսուածին դէմ, որուն բուն ներկայացուցիչները ձեղ համար՝ ըլլալու են ձեր հայրն ու ձեր աղդին պատմութիւնը։ Յետոյ, զայրոյթին քով, հետղհետէ անկէ բխած խորունկ լրջութիւն մը, խորունկ սկաղարիւնութիւն մը, խո-րունկ խելք մը՝ ստեղծագործութեան, շինարար ճիկի։ Կեանքին դէմ բիւրեղացած մեծ պահանջքներ, զոհարերութեան անսպառ-ողիի մը հետ։

Կարենալ ուղել, կարենալ զոհուիլ։ Ու բնա՛ւ չիախնալ։ Կեան-քը ուրիշ հրաման մտիկ չէ բրած երրեք. պիտի չընէ ասկէ ետքն ալ։

Կ'ուղեմ – կրկնելով ասիկա միշտ –, որ կեանքը դտնէ ձեղ ձեր հօր դէմ ըմբոստ եւ զայրալից։ Զարչարուեցէք ինձմով։ Զարչարե-ցէք զիս եւ թողած յիշատակներս։ Անդութ բերկրանք մը պիտի ըւ-լայ տտիկա ինծի ինչուկս եւ ձեզի համար։ Զարաղոյն կերպարան-քով հսկայական բարութիւն մը։ Կործանարար զիմակով մեծ շինա-րարութիւնը պիտի ըլլայ։

Չեր՝ մայրը տարրեր կը մտածէ։ Սիրեցէք զայն։ Հակաղրեցէք զայն ձեր հօր եւ պաշտեցէք։ Օ՛ մայր է ան։ օ՛ կին է ան։ Առժամեայ կարճ կամ երկար ատելութեան մը դիմաց այր մարդը յանձախ կը բաղմաղատկուի, իսկ կին մը կ'ոչնչանայ միշտ։

Ան տարրեր կը մտածէ։ Կը մտածէ ամէն մօր պէս։ Անոնք իրենց վրայ ունին մայրական կաթին յաւիտենական հրամանը։ Զեն կրնար մեղի պէս մտածել։ Հայրերը կ'առաջնորդուին սերմին կծու պատգամով։ Մայրով է որ յետոյ ամէն ինչ կաթի, լոյսի ու երանութեան պիտի փոխուի։ Ու պարտիք իմաստուն ըլլալ թափանցելու համար կեանքի հրաշքին այս երկու յաւերժազօր բեւեռներուն խորհուրդին։

Այո՛, իմ թանկաղին զաւակներս, մայրերը տարրեր կը մտածեն։ — Հաւաքել աշխարհի գրամը եւ տալ զաւկին։ Հաւաքել աշխարհի ինչքը եւ տալ զաւկին։ Հաւաքել աշխարհին սիրոը եւ որպէս երկնային մանանայ թափիլ զաւկին վրայ։ Տալ՝ ինչ որ կայ աշխարհի վրայ, ինչ պատիւ որ կայ, ինչ փառք որ կայ, ինչ իշխանութիւն որ կայ։ Աստուածութիւն ունենային՝ ա՛ն կու տային։

Կը մտածեն այդպէս թերեւս անո՛ր համար որ նուաղ հիւանդեն քան հայր մը, կամ շատ աւելի հիւանդ։

Եւ սակայն հայր մը չի կրնար մօր մը պէս այդքան խախուտ հիմերու վրայ ամուր կեանքի մը կառոյցը վստահիլ։ Կը նկատեմ որ ամբողջական ու անվերջ զոհողութիւն մը՝ մահացու հետեւանքներով ոճ մը կրնայ ըլլալ զոհողութիւնը ստացողին։ Կը դիրցընէ զայն ու կը մեոցնէ։ Կ'ապականէ անցեալը, արիւնն ու ապադան։

Մեր զոհողութիւնը պէտք չէ ուրիշը տկարացնէ։ Իսկ ծնողքի մը ձղած փարթամ ժառանգութիւնները որդիներուն ծուլութիւնը բուժանելու կոչուած խաթարիչ բաներ են։ Իբր թէ կը բարեղարդեն մեր մանչերուն եւ աղջիկներուն հանդիստն ու առօրեայ ձանձրոյթը։ Առ' առ մանրէներու պէս, մահուան անողոք ճառադայթի մը պէս՝ անոնք կը վտանդեն ամենէն թանկաղին բաներէն մէկը, որ կայ մեր անձին մէջ։ Կը վտանդեն մեր արժանապատութիւնը, որ ստեղծաղործ աշխատանքի մեր թիւ մէկ աղբիւրն է, թիւ մէկ ջիղը։

Անհրաժեշտ է ըստ իս տղուն զայրանալը հօրը դէմ, որչափ ալ հայրը սիրէ զինք։ Հարկ է կոռուիլ օր մը եւ ատել։ Նոր բաները ըսել։ Գիւտ ընել։ Ստեղծել։ Արդ, ո՞ւր պիտի կատարենք ատելութեան մեր առաջին մարդանքը, եւ միւս բոլոր բաներուն նախա-

վարժութիւնը, առանց մեծ լինասի և թարկուելու, եթէ ոչ նոխ մեր հօրը դէմ:

Պիտի բարկացնեմ ձեզ հետեւարար ու մեկնիմ: Կը խորհիմ որ իմաստուն պիտի ըլլաք (մանաւանդ դուն, մա՞նչս) այդ սրբազան բարկութեան վրայ կերտելու ձեր սեփական կետնքը, երախտաղիտական տուրքէ բոլորովին զերծ կացուցուած: Այս ձեւով, դուք հանգիստին եւ ասկահովութեան աւազներուն վրայ շինած պիտի չըլլաք ձեր կեանքը, շատ մը տիսմարներու պէս, այլ բարկութեան մը հերոսական ժայռին վրայ, արծիւներո՛ւն ոճով: Այդ յըստակ թռչուններուն հայրը դիակ չձգեց իր զաւակներուն, այլ անհունօրէն բաց տարածութիւն մը, բարձո՛ւնք մը: Այլտպէս պղտիկ արծիւները հօրը բերած դիակները պիտի ուտէին, պիտի կուրնացին եւ անդամալուծուէին այդ դիակներուն վրայ: Պիտի չմեծնացին ու պիտի չթռչէին կապոյտին խորն ի վեր, խրոխտ եւ հպարտագեղ:

Յետոյ, ինծի դէմ ձեր բարկանալը աւելի՛ սիստարար կը գտնեմ ոսկորներուս դերեղմանական հանգիստին համար, քան կը տակներու աղտին վրայ բուսած որդիական անձանաչելի դարձած սէր մը: Գիտեմ, վստահ եմ բոլորովին, որ ձեր այդ բարկութենէն օր մը սիրոյ բիւրեղային ճառագայթ մը պիտի իյնայ իմ եւ ձեր մօր հինցած հողքին վրայ: Այն ատեն է որ զաւակ եւ ծնողք՝ պիտի հանդիպինք, այն ատեն է որ յարութիւն մը դէսլի կեանք կարելի պիտի զառնայ: Այն ատեն է, որ ձեր հօր արիւնը իր մաքրամաքուր կշոռյթը զտած պիտի ըլլայ ձեր երակներուն ու սրտին մէջ:

Հայրս, որ կ'ապրի Երբ այս տողերը կը գրեմ, եւ աղջս որ, հաւատացէք, միշտ պիտի ապրի, նիւթական հարստութեան փոխարէն, իմաստութիւնը ունեցան բարկութիւն մը գրզոելու մէջս իրենց դէմ: Կերպով մը բախտաւոր կը համարեմ զիրենք, որ, առանց ուղելու կարծեմ, բարկութիւն մը զրզոեցին իրենց դէմ: Եւ զայրոյթս իրենց դէմ վերջ զտնելին ետքն է որ կը սկսիմ զրել ահա: Զրկեցին զիս դիւրութենէ, ապահովութենէ, կարդ մը այլասերող յաջողութիւններէ: Մնացի անօթի, անսէր, վայրագ եւ կատաղի: Ու ձեզմէ առաջ ես հայր եղայ բարկութեան անհամար կայծակներու: Ամուսնացայ խոռվքի ամպին հետ, եւ իմաստն ու բանաստեղծութիւնը հեղեղի մը առատութեամբ ոռողեցին էութիւնս: Նիւթական անժառանդութեամբս՝ հայկական ողնայարին իմաստութիւնը սորվեցայ ապրելու համար: Կեանքին մէջ ու կեանքին

սրիկայութեանց դէմ ամուր ողնայար մը՝ բարձրագոյն կրօնքներէն մէկն է արդէն։ Պայքարիլ, տոկալ, աճիլ, տեւաբար դէպի արեւը երթալ, դէպի ճշմարտութիւնը— ա'յս է յաղթանակը։

Ուրիշներ յաջողութեան, ժողովրդականութեան եւ սիրոյ միջնորդչէք վճարելու ահաւոր պարտքեր ունին այսօր։ Ես չունիմ։ Որովհետեւ հայրս եւ հայրենիքս խմաստուն եղան՝ քարի մը պէս նետելու զիս կեանքին դէմ եւ տիեզերական բոլոր բաներուն դէմ, միւս եղբայրներուս նման։ Զեղ ալ ահա կը նետեմ այդպէս, առանց միջնորդի, առանց բարեխօսի, առանց կապի։

Զեմ ուղեր որ բանտարկեալը ըլլաք կարդ մը վնասակար դուրդուրանքներու, կարդ մը դիւրին յաջողութեանց։ Զեմ ուղեր ձեղ պահել ու պարարտացնել հանդիստին եւ ապահովութեան մըդլահոտ զնտանին մէջ։ Քրտինքն ու պայքարը աւելի կաղդուրիչ կը թուին ինծի կեանքին ներկայ պայմաններուն մէջ, քան որեւէ ուրիշ բան։ Քրտնող ու սեփական դրօշակի մը ծիածանին տակ մաքառող արցունքն ու ժպիտը օրհնաբեր իրողութիւններ են։ Կրնանք զանոնք կոչել Ազատութեան մեծ որմնադիրներուն արցունքն ու ժպիտը արեւուն տակ։

Կեանքը հնազանդութեան կոչելու համար երկու ստորոդելիներ կը լրաւն մարդ էակին— պայքարիլ եւ կառուցանել։ Ազատութիւնը, թանկազի՛ն զաւակներս, ունի իր երկու մեծ քափիթէնները, որոնք կրնան պատերազմի եւ խաղաղութեան ժամանակ հրամաններ արձակել կեանքին եւ չափով մըն ալ մահուան։ Պայքարուկն ու որմնադիրն են այդ երկու յաւիտենական քափիթէնները կեանքին։ Իրական մարդը, բուն մեծ մարդը, աստուածային Արարչութեան բուն ժառանգորդը ըսել կ'ուղեմ, հոն պէտք է հասնի, — կեանքի եւ Ազատութեան այն մեծ քափիթէններու աստիճանին, անոնց անսպառ նուիրումին, կեանքը ապրելու եւ մահը դիմազրաւելու անոնց բարձրադոյն ոճին։ Զրկանքով կ'ըլլայ ատիկա, զիտակցութիւնը տեւաբար ընդարձակելով կ'ըլլայ, ներսի խաւարին շարունակ լոյս հայթայթելով կ'ըլլայ։ Որովհետեւ մարդը գիշեր մըն է, որուն ամէն վայրկեան աստղ մը անհրաժեշտ է։ Ուրեմն ամէն վայրկեան աստղ մը պէտք է զրկենք այդ սարսափելի գիշերուան խաւարը ամոքելու համար։ Եւ օր մըն ալ արեզակ մը պէտք է զետեղենք հոն, յաւերժալոյս կանթեղ մը։

Կարդալէ ետք կեանքիս զիրքը, կրնայ ըլլալ որ չհաւնիք զայն։ Կրնայ ըլլալ որ դտնէք զայն գէշ զգացուած, գէշ մտածուած, գէշ խմբադրուած։ Զափէն աւելի տաք, կամ չափէն աւելի

ցուրտ : Զափէն տւելի շատախօս , կտմ չափէն տւելի լակոնական . կրնայ ըլլալ որ ըսէք . «Խեղճ մարդ , ի՞նչ հարկ կար յողնիլ այս դրքին համար , քանի որ ծանրօրէն դժբախտ զիրք մըն է ան . եղերականօրէն անկեղծ մարդու մը դառնութիւնը» :

Կրնայ ըլլալ որ լաք եւ ըսէք . «Հանգուցեալ էշ հայրիկ , փոխանակ ցաւ եւ դառնութիւն արձանապրելու զաւակներուդ համար , դուն ալ կեանքիդ մէջ մէջ կը կարենայիր խարել . թո՞ւղթ կը կտակեն զաւկին թէ սկալատ . յաջողութիւններ չկան բնաւ , ամէն մարդ կրցած է խարել քեզ . ձրի՛ բանուոր մը , ձրի՛ բանաստեղծ մը , ձրի՛ բարութիւն մը մինչեւ վերջ , էշ հանգուցեալ հայրիկ» :

Կրնաք շարունակել . «Ո՞ւր ծախենք այս վերացական բառերը , ի՞նչպէս կշտանանք բառերու այս սուտ հացէն , ի՞նչպէս պատըսպարուինք անոնց կասկածելի հովանիին տակ . հայրի՛կ , խեղճ ու խեղճ հայրիկ , կեանքին մեծ քափիթէններուն տեսիլքով փակած ես աչքերդ , առանց վայրկեան մը անդրադառնալու , որ կհանքին մեծ քափիթէնները դրամատէրներն են , զողերը , ստախօսներն ու սրիկաներն են : Սուտն է հրամանատարը կեանքին , ողբալի՛ հայրիկ , սուտն է մարդոց մտքին , սրտին ու խղճին տէրը : Սուտն է աստուածը : Եթէ հրամայէ՝ մարդիկ կու լան : Եթէ հրամայէ՝ մարդիկ կը ժողովին : Եթէ ուղէ՝ անմիջապէս կը սիրուի դիմացինէն . եթէ ուղէ՝ խելոյն կ'ատուի : Ինչպէս չհասկցար , տղէ՛տ հայրիկ , որ մէկ սուտը դար մը ճշմարտութիւն կ'արժէ յաճախ» :

Դեռ ինչե՛ր կրնաք ըսել :

Բայց ես կը հաւատամ ճշմարտութեան : Կ'երկրապաղեմ անոր , եթէ նոյնիսկ սուտը աստուած մըն է , եւ ճշմարտութիւնը փոշի մը : Եթէ սուտը աստուածութիւն մը պարզեւէ ինծի , եւ ճշմարտութիւնը մահ առաջարկէ միայն՝ ես մահը կ'ընդունիմ . այսինքն՝ ճըշմարտութեան նուէրը : Զեմ հաւատար սուտին յաւիտենական իշխանութեան : Ճշմարտութեան փոշիի հատիկը կրնայ նոր աշխարհներու , նոր կեանքերու եւ իրական յաւերժութիւններու ծնունդտալ : Ես հաւատացեալ մըն եմ : Պէտք է ատիկա դիտնաք : Եւ հաւատքս բացարձակ է : Դարը անաստուած է բոլորովին : Ու ես կ'ունենամ տեսիլքներ հաւատքներու այս մեծ անապատներուն վերեւ : Ունեցած եմ , զրած եւ տպած անոնցմէ : Բայց այդ տպուածները ոչինչ . զեռ խեղճ եւ մակերեսային բաներ են ըստ իս , հակառակ իրենց բնապանցական խորքին : Ամէն վայրկեան յաւիտենականին եւ յաւիտեան սիրոյ մը տեսիլքը կայ մէջս , որ կ'այրէ , կ'ուտէ , կ'ա-

Ճեցնէ ու կը սպառէ զիս : Յաճախ այնպէս կը թուի ինծի , որ տեսիլքները պիտի պատռեն մորթս ու ելլեն դուրս՝ կեանքի խորագոյն ճշմարտութիւն մը պոռալու մարդոց երեսին : Անոնք , այդ տեսիլքները , իմ ներքին աշխարհիս բիւրեղները եղած են միշտ : Անոնց փայլն ու մաքրութիւնը մխիթարած են զիս կեանքին դժուարութեանց դէմ : Իմ բուն զրականութիւնս այդ տեսիլքները պէտք էր ըլլային , որովհետեւ անոնք տւելի հարազատ կանչերն են արիւնիս , տիեղերքին հետ իմ դերադոյն կապերս են : Եթէ Ներքին Սուրբին հոգին տամ գրքի մը մէջ , այդ հոգին իմ հոգիս եղած կ'ըլլայ և գերքը կ'ըլլայ տեսիլքներու եւ մեծ խոհերու աշխարհ մը : Կ'ըլլայ մարդարէական արիւնի մը շողիացումը , կեանքի դերաստիճան ջերմութեան մը վրայ :

- 11893 -

3

Լաւ է որ հաւատքի մը կառչիք, մանչս եւ աղջիկս : Զօրաւորագոյն հաւատքով մը պատանութիւնը չսկսած մանչ մը կամ աղջիկ մը՝ դատապարտուած են մարդկային մանրուք մը մնալու մինչեւ մահ : Ոչ մէկ մեծութիւն անոնց մէջ, ոչ մէկ վեհութիւն, ոչ մէկ փայլ . որովհետեւ հաւատքը ամէն զինք ունեցողին մեծութիւն ու վեհութիւն տալէ ետք, կու տայ մանաւանդ փայլ : Կը ստեղծէ կիրք : Իսկ կիրքը կրակ մըն է, որ անպայման առիթը կը զտնէ շողալու, որչափ ալ դժբախտ սկարագաներն ու մարդ քանդող սրիկաները աշխատին մութի սկարիստներ քաշել անոր շուրջ : Հաւատալու է եթէ ոչ ցմահ, զէթ երկար ատեն : Հաւատքին փուլ դալն իսկ օր մը, մեծ բարիք մը կը նկատեմ, երբ զայն բաղդատութեան դնեմ բոլորովին անհաւատ կեանքի մը հետ : Հաւատքին փուլ դալով, ձեր հողին իր խորունկ ճիշերէն մէկը սկիտի արձակէ կեանքին դէմ, իսկ հողիի մը ճիշը նման պարագայի մը աղնուական ստեղծագործութիւն մըն է :

Լաւ է ուստի, որ զաւակները հաւատքով սկսին իրենց կեանքը, աստուծմով սկսին, քան առանց հաւատքի եւ առանց ոեւէ աստուծոյ :

Եւ լաւագոյն է, որ ծնողքները հաւատքի քանի մը խօսք ձղեն իրենց զաւակներուն եւ յետոյ մեռնին :

Ունեցէք հաւատք մը, աստուած մը, ձեր հօր եւ ձեր աղդին աստուածը՝ եթէ նոյնիսկ օր մը հարկադրուիք սկայքարիլ այդ հաւատքին եւ աստծուն դէմ : Այդ սկայքարին լրջութեան համար իսկ դուք պարտաւոր էք նախ լիովին ունենալ երկուքն ալ, ապրիլ երկուքն ալ երկար ատեն : Աստուծոյ եւ անոր հաւատքին դէմ կռուելու համար՝ մենք պէտք ունինք, տարօրինակ բան... Աստուծոյ եւ

Հաւատքին: Այո՛, բոլոր ձեւի մեծ պայքարներուն մեծագոյն զի՞նարանը մարդուն համար, իր ուրացած աստուածն է, իր մերժած հաւատքն է: Այդ զինարանէն է որ կ'օգտուին հաւատացող գիտունն ու անհաւատ գիտունը, հաւատացող բանաստեղծն ու անհաւատ բանաստեղծը, հաւատացող յեղափոխականն ու անհաւատ յեղափոխականը:

Մինչեւ վերջ հաւատալուն եւ մինչեւ կէս ճամբան հաւատալուն տարբերութիւնը ի նպաստ առաջինինն է: Այս պարագային ձեր բոլոր կոիւները կորս պիտի մղէք, աւելի պայծառ առաջադրութիւն մը պիտի ունենան, եւ մաքուր խիղճ մը պիտի ստանձնէ անոնց վերին հրամանատարութիւնը: Սեւ ռազմավարութիւն մը պիտի չստիպուիք գործադրել, այլ սպիտակ ռազմավարութիւն մը: Եւ չկարծէք որ մեր օրերուն այնքան տարփողուած մարդկային սեւ ռազմավարութիւնը յաղթութեան տեսակէտով աւելի գերարժէք իմաստ մը ունի քան սպիտակ ռազմավարութիւնը: Վերջին խօսքը, վստահ եղէք, ռազմի սպիտակ'կ հանճարինն է: Եւ մարդկութիւնը ստիպուած պիտի լլայ ընդունիլ, թերեւս նոյնիսկ ձեր շրջանին, որ յաջողութեան վերջին ճարտարութիւնը անկեղծութիւնն է: Նոյն խոկ մեծագոյն խորամանկութիւնն է ան: Մարդկութեան արիւնը պիտի զղուի ի վերջոյ սուտէն, կեղծիքէն, խարերայութենէն: Եւ ծնողքներ, եւ մեծ մարդիկ՝ պէտք է փութացնեն այդ զղուանքը: Գիտութիւն, զրականութիւն, մարդարէութիւն եւ յեղափոխութիւն ատոր համար եկած են աշխարհ: Եկած են սուտին եւ անարդարութեան դէմ: Պէտք է յիշեցնել իրենց, զերը որ պիտի խաղան, սրպէսզի համայն մարդկութիւնը չկորսուի յանկարծ: Վասնզի բոլոր զեղեցիկ, մեծ ու մշտնջենական բաները շուարած են հիմա ու զերերու զարհուրելի մոռացումով մը, հակառակը կը կատարեն անոր՝ որ պիտի կատարէին: Բայց ասոնք ստուերներն են թերեւս բուն զիտութեան, բուն բանաստեղծութեան, բուն յեղափոխութեան: Խոկ ստուերները կ'իյնան իրականութեան հակառակ զետնի մը վրայ, ուրիշ կեղրոնի մը ու կէտի մը վրայ:

* * *

Ու լաւ կ'ըլլայ, զաւակներս, որ սէր ունենաք: Ծանր, ահեղակոյն սէր մը ձեր սրտին մէջ: Զեզ ուտելով կերակրող, ուտելով աճեցնող, ուտելով աստուածացնող սէր մը: Վասնզի ահեղօրէն անդրդուելի սէր մը՝ մեզ անհունն ի վեր աստուածակերպելու ուրիշ

Եղանակ չունի : Պիտի կերտէ մեղ՝ քանդելո՛վ : Պիտի ճառաղայթաւորէ՝ կուրցնելով մեր աչքը : Պիտի կշտացնէ՝ անվախճան ծոմապահութեամբ մը : Անօթութենէ անօթութիւն նետելով մեր սիրտը, ծարաւէ ծարաւ ընկղմելով մեր հողին : Կարճ . ոչնչացնելով մեղ շարունակ՝ պիտի կատարելադործէ մեր անձին կրակը, պիտի յաւերժադործէ մեր էութեան զերադոյն լոյսը :

Արդ, լաւ կ'ըլլայ որ չունենաք պղտիկ սէր մը, այլ ունենաք մեծադո՛յնը, շքեղադո՛յնը . հրեղէնն ու աստուածեղէննը : Պղտիկ սէր մը՝ — ոչ, ոչ, ոչ : Լսա՛ծ սէրս : Տեսած ու տեսլաւորա՛ծ սէրս : Ապրա՛ծ սէրս :

Մեծ Զղացումը, որ ես կրած եմ էութեանս մէջ եւ կը փափաքիմ որ կրէք նաեւ դուք՝ բացարձակ դէնքն է մահուան, մանրութեան ու ոչնչութեան դէմ : Բացարձակ եւ ոչ մէկ պարագայի բացարձակէն պակաս : Մեր ներքին բոլոր ամլութեանց, լուլոր դիակներուն, բոլոր նեխութեանց ուղղուած կենդանութեան անտուարկելի հրամանն է ան : Գիտցէք, երբեք չմոռնալու ուխտով մը՝ թէ Մեծ Սէրը մեծ յարալէզն է, երբ զայն քաղցը ժառանդութեան մը սլէս ընդունած ենք մեր հողիին խորը : Երբ զայն չունինք, շքաւոր մըն ենք, դաճաճ մը, տժզոյն մահկանացու մը : Շատ շատ առաքինութեամբ անբարոյացով մըն ենք այն ատեն, պոռնկացով մը նոյնիսկ : Այդ ճշմարտութիւնն է որ կը հաստատեմ կեանքիս քառասնամեակին առիթով ի շահ ձեղի : Երբ ոեւէ մեծ սէր մը չունին (կին, արուեստ, հայրենիք, մարդկութիւն), մարդիկ կը փախին հասարակաց առաքինութեան մը մէջ, բարոյադիտօրէն պոռնկանալու, անբարոյանալու, հիւծելու : Միջակութեան հին ոազմադիտութիւնն է ասիկա վսեմին դէմ իր մզած սմսեղուկ պայքարին մէջ՝ անոր մարդկային բարձր դիրքերը դրաւելու համար : Հողիներուն յուսահատական դորշութիւնն է՝ որ կ'ուզէ ճերմակով ու ճառաղայթով ծպտուիլ :

Հարկ կը տեսնեմ շարունակել տակաւին այս կէտին շուրջ խորհրդածութիւնս, վասնդի այս փափուկ կէտին շուրջ թիւրիմացութեան բաւական մշուշ դիզուած է միշտ :

Մարդկային ընկերութիւնը, որ միջինին ու միջակութեան վրոյ հիմնած է կեանքի իր խմասութիւնը, սրբարան մը հայթայթած է իր դաճաճներուն համար, այսինքն բարոյական մը, որսկս զի հոն ողարտկեն իրենց ներքին բոլոր տեսակի թշուառութիւնները : Պիտի չքանդենք միջակութեան բարոյականին այդ պատուարը .

մեծ սէր մը ունեցողը պիտի արհամարհէ զայն և ցատկէ վրայէն, բաղում անդամ իյնալով, չարչարուելով, տառապելով շարունակ։ Մեր մեծադոյն արգելքը ըւլալով հանդերձ, մեր մահուան պատուարը ըյլալով յաճախ՝ պիտի պահենք զայն, ոլիտի հանդուրժենք տնոր գոյութիւնը, որովհետեւ քանդելու պարագային՝ փողոցներուն, կեանքի բոլոր ստորնագոյն վայրերուն աղոն ու բոլութիւնը պիտի խուժեն դէսլի վերերը։ Իմաստութիւը կ'ըսէ, որ միջակութիւնը երկու գերով ծնած է մարդկութեան մէջ։ Տեւարար գաւելու վսեմին դէմ (— իր չարիքը) եւ տեւարար հսկելու՝ որ ստորնագոյն աղտերու կոյուղին չպայթի մարդկութեան վրայ (— իր բարիքը)։

Համարենք զայն նուազակոյն չարիք, որ սակայն իրեն տըրւած արտօնութիւններէն աւելին կ'ընէ։

Այլ կը տիրիմ, եթէ զուք միջակութեան վրայ յօժարիք մը նալ, սքանչելի՛ զաւակներս։ Ու չկայ ճամբայ մը որ ձեղ բարձրերը տանի, մեծադոյն սէրէն զատ։

Ոչ զիտուն կրնաք ըլլալ, ոչ արուեստադէտ, ոչ յեղափոխական։ Ոչ սուրբ, ոչ հանճար։ Կը մնաք աղքատ։ Այս բաներէն որեւէ մէկը չեղողը դատապարտուած է, մանաւանդ այսուհետեւ, չքաւորի կեանք մը քաշկոտելու։ Ստամոքսի մը ստրուկը կը դառնաք։ Էրիկ խարող մը, աղջի՛կս, կնիկ խարող մը, մա՛նչս ընկե՛ր խարող մը։ Հայրենիք խարող մը դեռ, զինանշան եւ մարդկութիւն խարող մը։ Իմ ժամանակս լեցուն է այդ բոլոր նուիրականութիւնները դրականութեան ու հանրային շուկաներու մէջ ծախով ճարտարներով։ Սուտին վերելակը նստած՝ կ'ուղեն մարդկութեան վերին յարկը երթալ։ Կը սիալին։ Ուշ կամ կանուխ՝ կը կոտրի՛ այդ վերելակը։

Եւ առանց հզօր սիրոյ մը կամ սէրերու՝ կը դառնաք որիկայութեանց էկ եւ արու երկու գործակալներ, գործակատարներ, գործիքներ։ Կը մաշիք՝ արդար վաստակի խազազութենէն հեռու։ Արդ, չեմ ուզեր, որ ձեր հօր եւ մօր արիւնը, հայութեան կողմէ ձեղի տրուած արդա՛ր արիւնը խառնէք որեւէ աղտոտ զործի, այլ ամբողջ փափաքս է, որ զայն եւս առաւել զտուած հասցնէք մաքրաճաճանչ բարձրութեան մը։ Զեր երակներուն փոխացուած արիւնը վերածեցէք սիրոյ, դեղեցկութեան, տիեզերական բարձր իմաստի մը, եւ ոչ թէ կարմիր ու սեւ աղտի մը։ Հայուն արիւնը առաւել չափերով տառապանք ու լոյս եղաւ, երդ ու թռիչք եղաւ,

աղատութեան կանխալուշակ մարզարէութիւն մը Եղաւ, Անապ դաշտի օրերէն մինչեւ սփութնիքներու օրը: Հայուն արիւնը գերագոյն արժէքներու, մարդկային գերազոյն սկզբունքներու, անգերազանց խաղաղութեան համանուաղ մը Եղաւ՝ Զրհեղեղէն մինչեւ սա լոյսի, դիտութեան եւ քաղաքակրթութեան հեղեղը: Եղաւ երկու հեղեղներուն միջեւ Տառապանքի Շաղկապ մը, հարուստ դոյներով ծխածան մը:

Դուք ձեր հայ տղու եւ հայ աղջկայ արիւնը պիտի քարողէք կեանքին մէջ, եւ կ'ուղեմ որ ամէն հայ տղայ եւ աղջիկ իր ցեղին արիւնը քարողէ կեանքին դժուարութեանց մէջ: Արդէն ամէն մարդի՞նչ կ'ընէ կեանքին մէջ, եթէ ոչ խոհով, խօսքով ու արարքով իր եւ իր ցեղին արիւնը քարողէլ մինչեւ մահ: Իսկ ձեր քարողը եւ որեւէ քարող՝ չի դառնար պերճախօս, տոանց մեծաղոյն սիրոյ:

* * *

Մեծաղոյն սէրը ձեղ պիտի զօրացնէ, բիւրաղատկելով՝ ձեր միտքն ու հողին, ձեր բոլոր ընդունակութիւնները: Անգամ մը մե՛նք ծնանք ձեղ, թող անդամ մըն ալ սէրը ծնի: Ամէն ծնողքի պէս դաժան ծնողք մըն ալ սէրն է: Օ՛ անոր տուած կաթը մեղի, — քաղցր, լեղի, թունաւոր, անմահական: Մեր ատելութիւնը, մեր նախանձները, մեր բոլոր տեսակի կիրքերը եւ մահը անկէ պիտի դան մեղի: Առանց անոր պիտի չկընանք ոչ մէկ բան ստեղծագործել: Անկէ պիտի դան իմաստութիւնը, հանձարը, սրբութիւնը: Աշխարհը յեղափոխելու, սրբագրելու եւ սրբաղործելու ներքին ճիղերը, խոռվքները, տենդը: Որովհետեւ սէրը բարձրանալու եւ բիւրաղատկուելու տենդ մըն է, խոր եւ հզօրակոյն: Սէրէն՝ ոչ մէկ փոքր բան: Սէրէն՝ բոլոր անհրաժեշտ մեծութիւնները: Երկինքներուն եւ Երկրին խորունկներուն մէջ զրուած այս բացարձակ ճշմարտութիւնը քիչցաւ մարդկութեան մէջ, քիչցաւ մեր ժողովուրդին մէջ, առատացաւ տաղնապը եւ մեղ տարաւ համայնակուլ անդունդի մը եղրին:

Մեծ սէրեր ոլէտք են անհատներուն, մեծ սէրեր ոլէտք են ժողովուրդներուն: Այլաղէս պատմութեան դեկը կոտրուած համարեցէք եւ նաւը ընկղմած:

ՄԵծագոյն սէ՛րը : Հանդիպած եմ անոր կիներու մէջ, մարդոց մէջ, իմ մէջս : Բայց իմ առաջին եւ յուղիչ հանդիպումս եղաւ — լոյսի՛ հանդիպում մը — իրեն հայոց պատմութեան տարրական դասադրքի մը մէջ, օտարուհիի մը քով : Օրական ինըսունըինը անդամ անբարոյութիւն ընող կնոջ մը վերջին սրբութիւնը, վերջին քաւութիւնը, վերջին ազատադրութիւնն էր ան, մեծագոյն սէ՛րը, արեան վերջին կաթիլին անըմբոնելի հրաշքը : Այդ կինը ծայրադոյն պիղծ մըն էր պատմութեան մէջ եւ սրբուհի մըն է մինչեւ այսօր ինծի համար, յիշովութեանս խորը տեղաւորուած : Հին Արեւելքի ամենէն շքեղ թագուհին էր ան, անբարոյական Նինուէին անբարոյական աստուածուհին : Մսխեց ինքզինք անյագ կիրքերու մէջ : Տարփանքներու սպիտակ ու շէկ խարոյկ մը եղաւ անոր հոգին : Հզօրագոյն ոստանի մը մաղնիսը եղաւ անոր անունը, ձիւնապատ Արմենիայի հարաւը : Օ՛, այդ անառակ կայսրուհին, տաք եւ խոռվիչ անապատներու մէջ :

Կը յիշեմ : —

Մեր պատմութեան հին, թշուառ մարմնով ուսուցիչը, աշնան իր ցնցոտիները հագած, կը մտնէր զիւղական վարժարանի փոշեթաթաւ դասարանէն ներս ու կը ջանար քսաներորդ դարու իր այդ ախոռակէն տոելի ընել աշխարհի ամենէն փարթամ թագուհին, հայոց պատմութիւն աւանդող ամէն ուսուցիչի պէս :

Այլ ես կը սիրէի, տա՞սը տարեկանիս, հարաւի այդ հրաշաղեղ եւ ինքնակոչ մեր հարսնցուն, ամէն անդամ քիչ մը տւելի : Խուլ անհանդարտութեամբ մը կը ցաւէի անոր կրած ձախողութեանը համար : Կը խուժէր արիւնիս մէջ հեռաւոր թուականներու անոր տիսրագոյն ողբերգութիւնը, առատ, անսպառ յուսահատութիւնը : Անորոշ ձեւով մը, արդարութիւն կը փափաքէի անոր ամէն ինչ զոհող սիրոյն համար : Թող մինչեւ մահը Արան պատկանէր ընտանիքին, բայց յարալէղները թող կարենային ողջնցնել զայն ու յանձնել դժբախտացած թագուհիին : Նուարդ տիկնոջ իրաւունքը թող վերջանար այդտեղ եւ թող սկսէր Շամիրամին իրաւունքը : Յարալէղները «դաւաճանեցի՞ն», տխմարացա՞ն, անձրկեցա՞ն : Կաշառուեցա՞ն Խորենացիէն :

Եթէ առաջարկուէր ինծի այն հեռաւո՞ր տասը տարեկանիս

յարալէղ մը ըլլալ, զաւակնե՞րս, հաղարաւոր տարիներու անջրակետէ մը իսկ, ոլիտի փորձէի հաւաքել դասընկերներս, միասնաբար յարութիւն տալու համար Արտյին, քանի որ մեծագոյն սէր մը կար անոր հանդէս աստուածուհի կնոջ մը սրտին մէջ։ Կարծեմ դասընկերներս ոլիտի ուղէին այն առեն յարալէղ ըլլալ։

Կը սիրէի Շամիրամը, դէպի իր սէրը վազող, դէպի խորհրդաւոր դեղեցկութեան մը ովկէանը փութացող կրակներու տյդ վար զետը։ Ան կը սիրցնէր ինծի հայոց ոլատմութիւնը մեր ուսուցիչն շտո աւելի զիտուն, իմաստուն, խոր ու վերջնական եղանակով մը, հաղարամեակներու ետեւէն ժպտող չքեղ վարժուհիի մը պէս։ Ծերուկ Խորենացին կռուեցաւ անոր դէմ։ Բայց իր յաղթանակը կատարեալ չեղաւ։ Անիկա մեր հայրենիքի սահմանին վրայ կեցած չքեղ թաղուհի մըն է միշտ, մեղի ոլատմութիւն ուսուցանող հողերան վարժուհի մըն է միշտ։ Դառն մարմնով ու դառնաղոյն հողիով վարժապետները թող ուղածնուն չափ բամբասեն զայն, անոր տիսրութեան վրայ նոր տիսրութիւն մը չ'աւել-նար։ Իր մեղաւոր ու քաղցր ուրուականը զիտէ, որ բոլոր ձեւի եւ ամէն զիրքի ու տարիքի զասախօսները հասորներով ցովութիւն կրնացին մտածել եւ հրատարակել՝ տեսնելով միայն իր ներրանը, ուր մնաց զէմքը, ժպիտը, կուրծքը։ Պատմութիւնը ծածկելու չափ անոր ծովի մազերը։

* * *

Օր մըն ալ զարկաւ զինք մեծագոյն սէրը եւ սրբազնութեց։ Լուսց ամէն մեղք, բարոյական ամէն աղտ։ Հռչակաւոր ոլոռնիւկի մը մէջ հռչակաւոր տեսլահար մը յայտնաբերեց սէրը։ Եւ ձիւնափառ Արմենիոյ աւանդութիւնը՝ կեանքին բովանդակ իմաստութիւնը զետեղեց երկու զաղաթներու վրայ, երկու յաւիտենական սիւներու, որոնք կը կոչուին սէր եւ ընտանեկան բարոյական։ — Արտ Գեղեցիկ այս վերջինը եւ Շամիրամ Շքեղ՝ սէրը։ Արդի՞ւնք։ — Ողբերզութիւն, երկլրային կեանքի անել։ Արիւն, ու մահ։ Ու մահէն անդին կապոյտ տեսիլք։ Վասնդի սէրն ու բարոյականը այն երկու հիմնական զեղեցկութիւններն են մարդկային կեանքին մէջ, որ զատապարտուած են, երբեք չհանդիպիլ իրարու, առանց տռամի, առանց տրիւնի, առանց մահուան։ Մէրը հողիին կեցուցիչն է, եւ բարոյականը՝ ընտանիքին։ Մէկը մարդն է, միւսը՝ մարդկութիւնը։ Եւ սակայն երկուքն աւ

— մարդն ու մարդկութիւնը — նոյնչափ խորունկ են։ Աէրն ու անհատը՝ արուեստը համարեցէք, բարոյականն ու մարդկութիւնը համարեցէք ընկերութեան պատմութիւնը։

Խորքին մէջ անզուղականօրէն իմաստուն այս աւանդավէալը եղծուած կը թուի ինծի, չի բաւարարեր զիս։ Պատմաղըին կամ քրիստոնեայ աւանդիչներու կողմէ համակրանքի դիւրին քուէարկութիւն մը եղած է ի նպաստ ընտանեկան բարոյականին։

Խոստովանիմ, որ իմ հոգիս, կաղապարներէ զերծ իմ ազատ մարդու հոգիս, բանաստե՛ղծ հոգիս՝ իր քուէն կու տայ Շամիրամի մեծազոյն սիրոյ անմար կրակին, քան իր ատենուան և ներկայացող պարագաներուն մէջ վիճելի ընտանեկան բարոյականի մը։ Հսկայական սիրոյ մը դէմ, որ արեւներէն ու երկրին խռունկ ընդերքներէն կ'առնէր իր ուժն ու սնունդը, որ տիեզերական տատուածային կշոռյթով մը կը բարախէր կնոջ մը սըրտին մէջ՝ հայոց պատմութիւնը, ամէ՛ն պատմութեան պէս, սկսայանկարծ բարոյախօսել։ Ամէն պատմութեան պէս եւ ամէն պատմութենէ աւելի՝ մերժե՛ց սէրը, հոգին, անհա՛տը։ Մարդկութիւնը, այսինքն բարոյականը, հոս եւս անհատին տուամը ստեղծեց։ Չոր ամբողջութիւնը դէմ ելաւ դալար մասին։ Ազգերուն եւ մարդկութեան կեանքը, զաւակներս, պատմութիւն կը կոչուի, եւ անհատին կեանքը լծորդուելով այդ պատմութեան՝ կը կոչուի առամ, արիւն, զոհողութիւն, մա՛հ։

Ծայրադոյն անկեղծութեամբ մըն է, որ կը յայտնեմ, թէ Արայի առասպելին համար երկար տանջուելէ ետք ներքնապէս՝ համակրանքիս ձայնը կը բարձրացնեմ ահա ի նպաստ Շամիրամին սրբագրծող սիրոյն։ Տուժելով հանդերձ միշտ, չեմ կրցած անկեղծ չըլլալ, մեղմել դէթ անկեղծութիւնս։ Միջակ եւ սոսրին հոգիներու համար, սարսափելիօրէն սահմանափակ հայեացքի տէրմարդոց համար՝ զարտուղի խոհերն ու կեանքի հարցերուն զարտուղի լուծումները դէշ են, վտանգաւոր եւ անբարոյացուցիչ։ Այլ մարդոց համար, որոնց հոգեկան եւ իմացական կոռուանը ամուր է՝ արտօնուած է զարտուղի մտածումը եւ անհրաժեշտ խընդիրներուն միւս կողմի իրաւունքը վնտուելը։ Բարոյականին զէմ երբ անբարոյականը զրէ՝ արդիւնքը մեղ կրնայ ամչցնել։ Բայց երբ բարոյականին դէմ բարոյալից մէկը կամ արուեստագէտը սկսի խօսիլ՝ չի վնասեր անոր, այլ կ'աշխատի անոր իմացումը ճոխացնել մեր դիտակցութեան մէջ, զնել զայն աւելի բարձր մակարդակի մը չըրայ։

Եւ արդ, երբ մեծագոյն սէր կ'ըսեմ, շեշտելով անոր անհը-
րաժեշտութիւնը մարդոց համար, կեանքի աւելի բարձր ու բանաս-
տեղծական մակարդակէ մըն է որ կ'ուզեմ դիտել մարդկութիւնը
եւ հայեացքներս փոխանցել ձեզի: Կրնաք ընդունիլ ըսածներս,
կրնաք մերժել, սրբադրել: Կեանքը միշտ սրբադրելի է եւ միշտ կը
սրբադրուի: Իր զօրութիւնն է ատիկա: Մարդկային միտքը պէտք
է օրինակ առնէ այս ուղղութեամբ ինքինք սրբադրութեան հն-
թարկող կեանքէն: Օ՛, չհեռանանք սակայն: Վերադառնանք Շա-
միրամին:

Տողեր առաջ «բարոյալից» բառը դործածեցի, որ կրնաբ
նաեւ ինծի համար նկատուիլ: Կը ճշդեմ ահա: Այդ վերադիրը ինծի
համար խոշոր է: Եւ որպէսզի դիրքս կարդալէ ետք շփոթի եւ թիւ-
րիմացութեան չմատնուիք, ըսեմ նաեւ որ անպատշաճ է այդ բառը
իմ կեանքիս դիմաց: Ոչ անբարոյական եղած եմ եւ ոչ ալ բարո-
յալից: Դասած եմ ինքինքս այդ երկու իրար յօշոտող բառերէն
վեր: Եթէ մեղք եմ ըրած ինքինքս վեր դասելով, համարեցէք ա-
տիկա ձեր հօր ստուերոտ կողմերէն մէկը: Որովհետեւ դուք պէտք
է դիտնաք նաեւ ձեր հօր մթին կողմը, անխոստովանելի կողմը՝
թերեւս աններելի կողմը: Տկարութիւններս ու տպեղութիւններս
ճանչնալը թող ձեզ չամչցնէ, այլ թող զօրացնէ եւ դեղեցկացնէ:
Յետոյ ինչո՞ւ ամչնալ՝ երբ ձեր տեսնելիքը մարդ մը պիտի ըլլայ և
ոչ թէ աստուած մը: Օ՛, դի՛րքս, դի՛րքս: Որչա՛փ պիտի տիրիմ
եթէ ան չդրուի, կամ դրուի եւ չըլլայ ուղածիս պէս: Այսինքն ա-
հարեկիչ անկեղծութեամբ եւ ճշդրտադոյն բնորոշումներով:

Եւ ահա այս խօսքերէն ետք աղատօրէն կը մաքրեմ խիղճա-
յայտնելու համար, թէ Ասորեստանցի տիեզերահռչակ թաղուհին-
բոլոր անբարոյութիւններուն ներած եմ մանկութենէս ի վեր (երբ
ձեզմէ հազիւ քանի մը տարու մեծ էի, այսինքն 10-12 տարեկան),
նաեւ գործած ոճիրներուն՝ սիրոյ մէջ յարալէզեան աստուած մը
տեսած ըլլալուն համար պարզապէս: Տարօրինա՛կ: Սիրած եմ
Նինուէի այդ աղամանդեա՛յ բողը, մեր պատմութեան ու իմ կեան-
քիս առաջին էջերէն իսկ, իր արտակարդ կիրքին, խելացութեան-
ու մարդկայնութեանը համար: Աիրոյ առջեւ մեծազօր կայսրու-
թիւն մը զոհարերելու իր խենթ, այլ սրբազան պատրաստակամու-
թեանը համար: Ու մանաւանդ՝ յարալէզներու իր բարձր հաւատ-
քին համար, որ սէրը անմահ կը դաւանի ու կ'ընէ զայն երկնակա-
մարներուն բարձրագոյն աստղը:

Աղդային արժէքներու կողքին պիտի հանդիպիք ուրիշ ար-
ժէքներու, որոնք համամարդկային են իրենց առաջադրութիւննե-
րով: Երկուքն ալ ժողովուն են կամ լրջադէմ: Այս երկու տեսակ հար-
ցերն ալ կեանքի հարցեր են եւ որպէս այդպիսին անոնք կը պատ-
կանին ձեղի: Ոմանք կը պահանջեն լուծում, դիրք մը իրենց հան-
դէպ: Ուրիշներ կը պահանջեն ձեզմէ զոհողութեան իրենց բաժին
տասանորդը: Պարտաղանցութիւն պիտի ըլլար ընկերութեան դէմ,
եթէ անոր հարցերուն անտարբեր վերաբերմունք ցոյց տայինք իր-
բեւ անդամը այդ ընկերութեան: Ընկերութիւնը պէտք չէ խարել:
Անոր առջեւ պէտք է յստակ ըլլալ: Պէտք է ան գիտնայ մեր գոյնը,
մեր նախասիրութիւնը, մեր հակումները: Պէտք է կարենայ դա-
սակարդել մեղ:

Իմ ժամանակներուս մէջ յանկարծ մութ մը տիրեց մարդոց
նկարագրին վրայ: Եւ երբ այս տողերը կը շարադրեմ ձեղի, քառու
կատարեալ է, ամէն մարդու մէջ, ամէն դասակարդի մէջ, ամէն
կուսակցութեան, խմբակցութեան ու սեռի մէջ: Շփոթ: Քասս՝
կեանքի բոլոր երեւոյթներուն մէջ, արժէքներու բոլոր աստիճան-
ներուն վրայ: Իրաւունքներու եւ իրաւասութեանց մակընթացու-
թիւն մը սկսած է, արուեստին, կրօնքին, դիտութեան ու քաղա-
քականութեան մէջ: Պարտականութեանց խուճապ մը ծայր տուած
է: Զենք գիտեր. աշխարհը սկսելո՞ւ թէ քանդուելո՞ւ վրայ է: Ամ-
պեր կան հորիզոնին վրայ, սեւ ու անողորմ: Ամպեր գրականու-
թեան մէջ, ամպեր բարեկամութեան մէջ: Ղեկավարներն ու վարիչ
դասը, ամենուրեք, ամէն աղդի մէջ, նոյնքան շուարած են եւ կո-
ղուսած իրենց լատիներէնը, որչափ հասարակ անհատը, որ չի դի-
տեր այլեւս թէ ո՞ր լեզուին այբեղիմն է իր գիտցած այրենդիմը:

Բայց որչափ երկար խօսեցայ, եւ ի՞նչ կ'ըսեմ: Զաւակնե-
րուն եւ սերունդին այսպէս բան կ'ըսուի՞: Անշո՛ւշտ թէ: Զեր եւ
ձեր սերունդին տղիտութեան չեն որ կ'ուղղուին այսպէս ազատ
խօսքեր: Ոչ ալ միջակութեան մէջ բանտարկուած թիապարտնե-
րու: Կ'ուղղուին այս խօսքերը բարձր գիտակցութեան մը, մտքի
եւ հոգիի լայն հորիզոններու, քննադատական սուր ոգիի մը եւ
բարդ խնդիրներու առջեւ վերանալու եւ աղատագրուելու ընդու-
նակութեանց: Եթէ դուք ասոնց տէրը չըլլաք օր մը՝ այս թուղթը
ձախողած է ընդմիշտ:

Յիշեցնեմ յետոյ, որ այս թուղթին մէջ պատվամներ չկան: Կեանք կայ: Խորունկ կեանք եւ խորունկ անկեղծութիւն: Միակ մտահողութիւնս՝ ձեզ եւ ձեր սերունդը բարձրացած տեսնելն է, — հոգիով, մտքով, սրտով: Ու խրատներուս լաւաղոյնը տուած ըլլաւ կը կարծեմ, երբ ըսեմ, որ բլուրի մը եւ լերան մը միջեւ, դուք լե՛ռը նախընտրեցէք: Ճնճղուկ մի՛ որսաք. դացէք արծիւներու ետեւէն: Հայուն վայել եղաւ առաջ ու վայել է ասկէ ետք՝ կէտ ձուկի որսորդութիւն մը, դաղափարական ովկիանոսներու թանձր կապոյտին մէջ: Ու մենք դտանք ատենին ու ոլէտք է դտնենք այսուհետեւ՝ զգացական թանկարժէք փողոսկը կեանքի անտառին մէջ, աղամանդը մեր սրտի հանքերուն խորը:

* * *

Չթուի, չթուի թէ այս շատախօսութեամբ ևս կ'ուզեմ Շամիրամին անբարոյութիւնը տարփողել: Ամէն էրիկի եւ ամէն կնիկի հետ անկողին մտնելը, ոչ մէկ իմաստութիւն ընդունած է եւ կ'ընդունի: Մարդանալէ եւ բարդանալէ ետք իրրեւ կեանքի որտեղ՝ չընդունիր զայն ոչ մէկ դար, աշխարհաղբական ոչ մէկ միջօրէտկան: Կ'արդարացնեմ սէրը, մարդը իր զերաղոյն որակին հասցնող միակ զօրութիւնը, ուրիէ կը բխին միւս լոլոր զօրութիւնները: Առանց սիրոյ եւ զոհողութեան՝ անասնական դոյութեան անստաճան ճահիճ մըն է մարդկութիւն ըսուածը, խարերայութեան, նախանձի եւ ոճիրներու եղերական ճախճախուտ մը: Առանց սիրոյ՝ արիւնի եւ միսերու ցեխ մըն ենք պարզապէս, ստորին հաշիւներու աղբակոյտ մը: Մեր անունէն, մեր արարքներէն, մեր յիշատակներէն դէշ հոտ մը սլիտի ելլէ միշտ, նեխած լոյր մը՝ եթէ օտար է մեր հոգին մեծ սէր մը ընդունելու իր մէջ: Մեծ սէր մը, կամ մեծ սէրեր: Միւնո՞յնն է: Հաւատարմութիւնը մէկ սիրոյ մէջ չէ միայն, այլ սիրոյ մեծութեան եւ խորութեան մէջ:

Ուրեմն, որպէս զի զիակ չհոտիք՝ ունեցէք սէր: Եւ որպէս զի երկնային ծաղիկներուն լոյրը տարածուի ձեր վրայ՝ ունեցէք մեծ սէր մը, մեծ սէրեր:

4

Ակեանքին մէջ ամենէն դժուար բանը մարդ մը ըլլալն է : Տափակ է այս խօսքը և կարելի է զայն բերել պատմութեան հեռաւոր հնութիւններէն, վասն զի հին ճշմարտութիւն մըն է ան: Մարդկութեան գիտակցութեան առաջին ճիղերուն առեն երեւան եկած ճըշմարտութիւն մըն է, որ քաղաքակրթութեան դարդացման հետ իր ուժը չկրսնցուց բնաւ: Սոկրատ բանաձեւեց զայն իր հռչակաւոր «Ծանիր Զքեղ»ով: Բոլոր իմաստասէրներն ու մարդարէները, բոլոր մէծ բանաստեղծները՝ իրարու մօտիկ բանաձեւերով ներկայացուցին ամէն ինչէ աւելի մա'րդ ըլլալուն դժուարութիւնը: Եղած հակասութիւններն ալ այս կամ այն բանաձեւին միջեւ, սիրելի զաւակներս, բառերու հակասութիւն են եւ ոչ թէ խորքի, ոչ թէ հեռաւոր մտահոգութեան: Մտածող մարդկութիւնը առաջին օրէն մինչեւ այսօր համաձայն է դժուարութեան շուրջ: Տարակարծութիւնները առաջարկուած միջոցներու մասին են միայն: Ամէն կրօնք, ամէն փիլիսոփայութիւն, ամէն ընկերային վարդապետութիւն՝ իր կաղապարը կ'առաջարկէ մարդոց: Եւ հակառակ որ Աստուած ըստ պատկերի իւրում ստեղծեց մարդը՝ բնատիպը կորսուած ըլլալով, ամէն մարդ եւ ամէն դաղափարական ուսմունք չուարումի մատնուած է, զրկուելով բաղդատելու հնարաւորութենէն:

Եւ ուրեմն Աստուածոյ ծաղրանկարն ենք:

Մեր ամբողջ կեանքը, կարճ կամ երկար, պիտի անցընենք ծաղրանկարի մը սրբազրութեան վրայ: Եւ կամ թերեւս մեր իրական նկարը ծաղրանկարի մը վերածելով կը մեկնինք: Օրինակ: — Կ'ուղենք հերոս ըլլալ, եւ կ'ըլլանք հերոսի մը ծաղրանկարը: Կ'ուղենք բանաստեղծ ըլլալ, եւ կ'ըլլանք բանաստեղծի մը ծաղրանկարը: Սո՞ւրբ. — այս անդամ ալ կ'ըլլանք սուրբի մը ծաղրանկարը:

Գիտո՞ւն. — դարձեալ այդպէս : Փրկի^օչ համայն մարդկութեան՝ վերստին այդպէս : Ծաղրապատկեր ենք եկած կամ ծաղրապատկեր իբրեւ՝ պիտի մեկնինք : Իրական չենք, հարցը այս է, եւ եթէ պահ մը ե՛նք նոյնիսկ, յաջորդ պահուն մխրճուած ենք արդէն արտաքին կամ ներքին խարկանքի մը մէջ : Չունինք տակաւին իրականութեան տոկալու ջիղ, հողեկան արիութիւն եւ կամք : Բարեացակամ ենք մենք մեղի հանդէպ : Ամենէն խոնարհ արարածին ձեռքն իսկ խոշորացոյց մը կայ, երբ ինքնիր միտքը, հոգին, սիրտն ու խիղձը կը քննէ : Առ ձեռքէն այդ խոշորացոյցը, եւ ան կը մեռնի : Որչա՛փ արդարացում, որչա՛փ չքմեղանք, որչա՛փ ներողամտութիւն զիղուած է ապրող իւրաքանչիւր անհատի մէջ, ինքնիր հանդէպ : Դոդ մը եւս սուրբ մը կը տեսնէ իր հայելիին մէջ, ոչ մէկ բան զողցողի մը պէս : Ու ոճրադործին հայելին ոճրադործի մը պատկերը չի՛ ցոլացնէր իր տիրոջ ձեռքին մէջ : Կայէնը երբ նայի հայելիին մէջ Արէւ մը կը տեսնէ, Յուղան՝ Յիսուս մը : Որչա՛փ չքմեղանք կուտակուած է մեր ներսիդին :

Զեմ երթար բնաղանցական եւ անդր-բնաղանցական հայեցողութիւններու : Գերաստիճան ջերմութեան եւ տեսլական զառանցանքներու, որոնց վտանգը կախուած է միշտ զրչիս վրաւ :

Զանացէք ձեղ տեսնել ձեր իրական համեմատութիւններուն մէջ : Դուք կարելիութիւն էք ամէն մարդու պէս : Բայց կարելիութիւնը իրաւունք չունինք, որպէս եղած իրականութիւն մը տեսնելու : Մարդիկ այդ շփոթին մէջ են միշտ, թէեւ իրականութիւնը չ'ուշանար հարուածելու զիրենք ամէն անդամ : Կ'ուղեմ որ ձեր կարելիութիւնները ջանաք վերածել իրականութեան :

Նուազադոյն երջանկութեան տիրանալու համար՝ ապրեցէք առանց զայն փնտուելու : Անիկա չկայ, գոյութիւն չունի : Գիտակցութեան եւ տենչանքին դէմ չտոկացող բան մըն է : Անկէ աւելի շուտ փլչող բան չէ ստեղծուած բնաւ : Նայուածքիդ դէմ անմիջապէս մարող լոյս մըն է ան : Ականջիդ հաղիւ հասած՝ կը լմննայ : Լեղուիդ հաղիւ դպած՝ կը սկսի լեզի ըլլալ : Մարդկային սիրտը սպասած է իրեն միլիոն տարի, թերեւս միլիոն զտր : Մեր սրտին, մեր ողջ էութեան անծնունդ յղութիւնն է երջանկութիւնը, յաւիտենական երկունքը : Զեռնարկեցինք ահա տիեզերական միջոցներուն արշաւը կատարեն : Բայց ուր է, կա՞յ անիկա — : Բացարձակ երջանկութիւնը :

Երկինքէն առաջ ու երկինքէն աւելի՝ մտքի՛ն մէջ բարձրանու հարկ է թերեւս՝ մտնելու համար երջանկութեան ճամրուն մէջ :

Այլ, Երջանկութեան բացակայութիւնը պատճառ մը չէ, պէտք չէ ըլլայ, կեանքի ճիզէն հրաժարելու: Երջանկութեան ըլլասնինք իսկ, բարիք մը կայ մեր թափած ու թափելիք ճիզին մէջ: Կայ որովհետեւ տիեղերական խորհուրդը, կայ աստուածութեան առեղծուածը: Հոգիին մէջ ու մահէն անդին բան մը կայ: Եւ այդ բանը պայմանաւոր է մեր ապրած ներկայ կեանքով: Մեր արարք-ները իրենց շուքը կը ձգեն, ոչ միայն մեր կեանքին մէջ, այլ նաև ու մանաւանդ աստուածութեան յաւերժին մէջ: Մեր հոգին ուրիշ տեղ մը եւս կայ, մեր մէջ ըլլալէն զատ: Թերեւս մեր ունեցածը ցոլքն է տակաւին, մասնիկը միայն մեր բուն հարստութեան: Ա-ւելին՝ դրքիս մէջ:

* * *

Դեռ պատանի՝ պիտի հանդիպիք, մանչս եւ աղջիկս, աղղա-յին արժէքներու, որոնք պիտի ժպտին ձեղի, կամ առաջին օրէն իսկ խոժոռ դէմք մը պիտի ցուցադրեն: Ժպտէն անմիջապէս մի՛ դրաւուիք, եւ խոժոռութիւնը ձեղ թող չխրտչեցնէ: Տեսէք եւ դա-տեցէք այդ արժէքները իրենց հանրային արդիւնքին մէջ, օդտա-կարութեան մէջ: Թող անոնք արդուղարդի, ցուցադրութեան, փառքի ու փայլի պատեհութիւններ չնկատուին ձեր կողմէ, ինչպէս որ նկատուեցան առհասարակ, այս վերջին տասնամեակներուն: Եւ թող չնկատուին նաեւ հանրային տառապանքի տուրք մը, սարսա-վելի զոհողութիւն մը, իրրեւ թէ ազգը երախտավարտ ձղող: Այս ձեւի մօտեցում մը պիտի առաջնորդէ ձեղ շփացած ծերութեան մը: Ատելի, անտանելի ծերուկներ պիտի ըլլաք, տաղտկալի ջատուկ-ներ: Ամէն պատերազմ եւ ամէն յեղափոխութիւն՝ իրական ու խըն-կելի հերոսներու կողքին, աւանդած է մարդկութեան երիտասարդ սերունդներուն, նաեւ իր զարհուրելի ծերուկները: Եւ նորերը չեն դիտեր ի՞նչ սկիտի լնեն միշտ, որպէսզի հին օրերու զոհողութիւն-ներով ամրօրէն զրահապատ այդ կամակոր ութսունամեաները դադ-րին յիշեցնելէ այլեւս իրենց հերոսական անցեալը: Կը պատուըուին: Գոհ չեն սակայն: Կը յիշեցնեն շարունակ նորանոր պարտքեր: Սե-րունդները պարտական են իրենց՝ միշտ, միշտ, միշտ: Կը փառա-բանուին յաճախ, շատ մը բեմերէ, շատ մը թերթերէ: Կը գտնեն կերպը այսուհանդերձ հասկցնելու՝ թէ քիչ է, ոչինչ է եղածը: Ա-թոռի իրենց ախորժակը նուազող դիտակցութեան եւ ճերմկող մա-զերուն հետ՝ կ'աւելնայ, չի պակսիր: Մշուշներու մէջէն խելք պի-

տի հայաթայթեն : Այդպէս կ'ուղեն : Մութին յաւակնութիւնը ասիկա՝ արեւին հետ պայծառութեան մըցում կատարելու :

Բոլո՞ր ծերուկները այդպէս են : Ո՞չ : Երախտազիտութեան մուրացիկներ չեն բոլորը : Կան որ առողջ են : Կան որ կ'ասլրին անցեալը եւ սակայն կը սիրեն ներկան : Ուղղամտութեամբ ու խանդավառութեամբ կը փոխանցեն նորերուն պատմութեան ջահը . մտրաթոնեան մարզիկի պէս : Սքանչելի են ասոնք, եւ բոլոր սքանչելի բաներուն պէս՝ քիչ :

Ամէն աղղային ու միջաղղային շարժում ունի իր ահարկու պարտատէրերը, որոնք աներեւակայելի տոկոսներ կը պահանջեն բարոյական հին դրամադլուխի մը համար : Բարոյական դրամատունը պիտի վճարէ յիսունը լրացուցած հերոսին, դրաղէտին, ուսուցին, գործիչին, ամէն տեսակ բարերարներու, բարերարունիներու : Օգտուիլ կ'ուղէ անհունօրէն (նիւթապէս ու բարոյապէս)՝ ով որ փամփուշտ մը պարպած է աղղին համար, ով որ ասեղ մը զարկած է կերպասի մը վրայ, ով որ շապիկ մը լուացած է, ով որ պնակ մը կերակուր տաքցուցած : Եւ ով որ քանի մը տող դրած է : Եւ ով որ եղանակ մը պոռացած է : Տուած են առեն մը, — լոլորովին փայլուն օրերու, բոլորովին զէր օրերու : Եւ հազիւ կնճիռ մը իրենց ճակտին, եւ հազիւ ճերմակ թել մը իրենց մաղերուն մէջ՝ կը սկսին ուղել, պահանջել, անխիղճ եւ անկիրթ հոշակել աղպը, դրանութիւնը, կրօնքը, յեղափոխութիւնը :

Զոհողութեան յիշեալ կերպերը, որոնց օրինակները հանուր մարդկութեան մէջ կ'աճին այսօր դէշ խոտի մը պէս (առաքինութեան ընտիր ցորենիը փճացնելու աստիճան), պէտք է խորթ լլլան ձեր նկարադրին եւ դաստիարակութեան : Տուէք՝ կորսնցնելու պէս : Ձեր ստացածին համար հարկաւոր է ձեզի սուր յիշողութիւն մը, իսկ տուածին համար՝ բացարձակ մոռացում :

Ծառայեցէք բարեկամին, ծառայեցէք աղղին, ծառայեցէք մարդկութեան : Ծառայեցէք մի՛շտ : Բայց բարձր ողիով մը : Բայց ամուր նկարադրով մը : Բայց հոգեկան տնկախութեամբ, մտքի լայն հորիզոնով, անսպառ հարստութիւն մը ծախսողի պայծառ առատաձեռնութեամբ :

Հաւապոյն առաքինութիւններէն մէկն է ինքղինք ծախսելը ուրիշներուն երջանկութեան համար : Երբ վայրկեանը դայ (եւ ստեղծեցէք ժամանակէ վեր այդ վայրկեանը) մի՛ վարանիք ինք՝ զինքնիդ քանդելու (մանաւանդ աշխոյժ մանչս, զուն) : Ինքղինք

յարմար վայրկեանի մը քանդելը բուն ստեղծագործութիւնն է ահա, յաւիտենական արարչութեան, անկորուստ նորութեան հիմնական գաղտնիքն է ահա: Ներքին լոյսի մը առջեւ քանդուիլը՝ կառուցուիլ ըսել է: Դժուարութեան կարծր հունտը պայմաննել եւ ծլիլ ըսել է: Եթէ կ'ուզենք կեանքին վերջնական իմաստներուն հասնիլ՝ պարտաւոր ենք խորանալ, հողին եւ լոյսին պէս բարդ, հեռաւոր եւ ընդհանրական ըլլալ: Աղատաղրուիլ այսինքն՝ մասնաւորին պարունակէն, մեծ սկզբունքներուն ոճը դործածել կեանքին ու մահուան դէմ: Տիեղերքին պէս՝ պարունակել բոլոր ժամանակները, բոլոր հեռաւորութիւնները, բոլոր ծնուցիչ սկզբունքները:

Ժամանակէն դուրս ձեր սեփական ժամը ունեցէք, տարածութենէն դուրս՝ ձեր սեփական տարածութիւնը: Դուրսի ճոխութենէն անկախ՝ ներքին ճոխութիւն մը միշտ ձեր սեփականութիւնը թող ըլլայ: Ամէն բան եթէ ձախողի, ամէն բան մեռնի՝ ներքին ճոխութիւնը կը մնայ ու կը նետէ ձեզ աւելի ուժգնօրէն կեանքին ճամբաներուն վրայ: Եւ երբ համողուիք, որ մահը ձեր հողիին տըրւած խորհրդաւոր օժանդակութիւն մըն է, երկու տարասեռ ժամանակներու մէջ ինկած կամուրջ մը՝ անպարտելի պիտի ըլլաք: Պիտի ընէք Աստուծոյ եւ աստուածայինին դիւտը:

* * *

Անշուշտ որ կեանքը ընդհանուր եւ խորին բան մըն է աստղային տարածութիւններու մէջ: Անշուշտ որ կեանքը, մարդուն, անասունին թէ բոյսին մէջ՝ լոյսին սքանչելի մէկ առաքելութիւնն է, ջերմութեան հրապայծառ մէկ ծաղիկը, իմացականութեան թիւ մէկ վարդենին: Անշուշտ որ տարածութեան ու տեւողութեան յաւիտենական թագուհին է ան:

Փիլիսոփայական ուսմունք մը չէ բնաւ, գիտական վարկած մը չէ երբեք: Կրօնք մըն ալ չէ: Լինելութեան համայորդ եւ հոմաթափանց հեղեղ մըն է տիեղերքի ակօսին մէջ: Աստուծոյ մասին պուշակութիւն մը ըլլալէ ետք բոլոր ուղղութիւններուն վրայ, է՛ նաեւ եղբայրական ընդհանուր կապ մը, ընդմէջ մեծադոյնին եւ փոքրագոյնին, ընդմէջ լաւագոյնին եւ յոռեգոյնին: Ընդմէջ Բարին եւ Զարին: Յարաբերութիւնն է ամենուն, շաղկապը, բոլորին: Աճեցումն է բոլորին եւ ոչնչացումը ամենուն: Դիմադրելու, վերածելու եւ վերածուելու, դատելու, արդարանալու, ներելու և պատ-

Ժելու ուժ մըն է միշտ : Շարժում մըն է դէպի վեր, դէպի արեւ, դէպի վերջնական արտայայտութիւն մը, դէպի վերջնական ժեսթ մը, վերջնական պատկեր մը, վերջնական կշռոյթ մը, լինելութիւն մը, բխում մը : Նպատակն է հասնիլ բացարձակ գեղեցկութեան, բացարձակ յաղթութեան, բացարձակ սիրոյ : Այսինքն՝ բացարձակ հարստութեան : Այսինքն՝ Աստծոյ եւ աստուածայինին :

Երկու մեծադոյն բաներու թերեւս միակ առիթն է կեանքը : — Իսկապէս մեռնելու եւ իսկապէս յաւերժանալու : Հետեւարար առիթ մը ըլլալով՝ ընտրութիւն մըն է նաև, ընդմէջ ոչնչութեան եւ Աստծոյ :

Բայց ասոնք ալ խօսքեր են եւ խօսքեր ըլլալով՝ կեանքին ճշշմարտութիւնը կրնան չըլլալ : Ապրեցէք ուրեմն ձեր կեանքը ուրիշներու ընդհանուր կեանքին մէջ, լինելութեան ովկիանին մէջ : Եւ այդ ովկիանը թող իր ճշմարտութիւնը քանդակէ իւրաքանչիւրիդ մէջ : Զեր հայրն ալ լողացող մըն է լոկ հոն . առէք այս բոլոր խօսքերս իրեւ հին լողացողի մը մէկ ճիչը, թէեւ այնքա՞ն ալիքներ կան, զաւակներս, այս հին լուղորդին եւ ձեր միջեւ : Եւ յետոյ, լողալուն տեղը կայ, եւ յետոյ երկինքին եւ ովկիանին պահերը կան : Այսօրուան ալիքը այսպէս, վաղուան ալիքը իսկապէս ո՞վ դիտէ . . . :

Բայց ինչ որ ալ ըլլայ, ծնողքներուն պարտականութիւնն է խօսիլ : Ահա թէ ինչո՞ւ սկսած եմ խօսիլ : Դուք կը մեծնաք, եւ ես պէտք է խօսիմ :

5

Այս դժբախտ թուղթին մէջ բնաւ դործնական թելադրութիւններ չեղան ձեզի: Ամբողջ թուղթը անդործնականութեան ինք զինք կրկնող, ինքովինք արձագանդող հրաւէր մը եղաւ աւելի ճիշդ: Վերացականութեան երաժշտութիւն մը՝ մեծ մասը տողերուն, մեծ մասը բառերուն: Բոուածը եւ չըսուածն ալ:

Բայց իրբեւ հայր, ինչպէ՞ս բիւր բառերով եւ բիւր արտայայտութեամբ՝ չկրկնեմ լաւը, չկրկնեմ զեղեցիկը, չկրկնեմ բարին: Ինչպէ՞ս չկրկնեմ բիւր անդամ եւ բիւր դարձուածքներով՝ դդուշութեան անձկաղին կանչս ձեզի, կետնքի չա'ր բաներուն, սո'ւտ բաներուն, տղե՛ղ բաներուն համար:

Ինչպէ՞ս ըսեմ ձեզի՝ սուտ խօսեցէք, խարեցէք օրն ի բուն ձեր մտերիմները, ձեր ամբողջ շրջապատը, — կինը, ամուսինը, օր մըն ալ թոռնիկներս, եւ կամ ձեր սերունդը, ձեր աղուը, մարդկութիւնը: Աստղի, ծաղիկի եւ Աստուծոյ փոխարէն, ինչպէ՞ս փողոց եւ սեւ-շուկայ դովեմ ձեզի: Հայրենիքի փոխարէն՝ ի'նչպէս դաւաճանութիւն քարողեմ, եւ աղատութեան տեղ՝ ստրկութիւն, ստորնութիւն:

Զաւակ էք, արիւն էք, սէ՛ր էք: Արդ ինչպէ՞ս ըսեմ՝ կեղծիկով մօտեցէք ձեր նմանին, եւ թող կեղծ ըլլայ ձեր խօսքը, ձեր գործը, ձեր սէրը, ձեր հաւատքը: Կարելի՞ է միթէ հայր ըլլալ եւ ըսել՝ — իւրացուցէ՛ք ուրիշին իրաւունքը, ուրիշին երջանկութիւնը, ուրիշին պատիւն ու ինչքը: Դեռ ուրիշին սէրը, դեռ ուրիշին փառքը, արժէքն ու ժողովրդականութիւնը: Ուրիշի ձուերուն վրայ թուխս չեն նստիր. ծուլութիւն է, անբարոյութիւն, ստորնութիւն: Ներքին ամլութիւն մը կը մատնէ ատիկա, ամբողջական եւ անրուժելի: Ամենէն աւելի ատած եմ մակաբոյծները: Կարծեմ բոլոր հայրերուն ծայրադոյն ատելիներն են անոնք:

Գիտցէք առաջուց, դիրքս չկարդացած: Ճարակիկ մէկը չէ ձեզի թուղթ եւ ընդհանրապէս վերացականութիւն կտակող ձեր

Հայրը : Ուղիղ մէկն է , արդարութեան պաշտպան մէկն է , խղձմը-
տանքին ցուցամատով քալող մէկն է : Կոյր մըն է ան՝ քաղաքներու
դրամին , յորդ հաճոյքներուն , դիւրին դիրքերուն եւ աժան ժողո-
վըրդականութեան առջեւ : Բամպակ թխած է ականջներուն եւ
խուլցած՝ վատութիւն յօրինող աղմուկներու դէմ , հաշիւի մթին ա-
ղաղակներու դէմ : Նիւթական թէ բարոյական տեսակէտով՝ եր-
կու ձեռք չունի առնելու համար : Ունի երկու ձեռք՝ տալո՛ւ հա-
մար , վճարելո՛ւ համար : Տան շէմքէն դուրս՝ խարուած է խսկոյն :
Տառապած է , չարչարուած , առանձնացած : Այլ դիմած է կեանքին .
սիրած է ու սերտած շարունակ անոր խորունկ կողմը , անմահ կող-
մը : Կ'ուզէ ահա իր թուղթը շարադրել կեանքին այդ խորունկ կող-
մէն , անմա՛հ կողմէն :

Մանրութեան եւ սեւ ճամբաներու ուղեղի՞րք մը գրէի ձեզի :
— Զեղ մահուան զիրկը նետած պիտի ըլլայի : Բոսկիկ ոտքով շուկայ
մտնելու եւ հոնկէ փայլուն կօշիկներով դուրս դալու ուղեցո՞յց մը
հրատագակէի : — Պիտի կործանէի ձեր զեղեցկութիւնը : Հարուստ
տղու մը սիրտն ու քսակը պարսկելու արուե՞ստը սորվեցնէի , աղ-
ջի՞կս : Ճշմարիտ սէրը կեղծ սիրոյ առջեւ զո՞նկու դէշ խորհուրդ-
նե՞ր տայի քեզի : — Անբարոյութեան արտօնագիր մը ստորագրած
պիտի ըլլայի : Զկայ այդպէս ծնողք : Այլ եթէ կայ՝ ինծի համար
երեւակայելի չէ : Սիրող մը իրաւունք ունի քեղմէ յուսալու ամէն
բարիք եւ զոհողութիւն . բայց սիրոյ անունով խօսող խարերայ մը ,
եթէ սիրած ևս խսկ , հարկ է դադրիս սիրելէ . որովհետեւ անկարե-
լի է որ մանր չըլլայ ան , չըլլայ տղեղ . անկարելի է որ որեւէ մար-
զի մէջ դրական ու տեւական արժէք մը ունենայ : Իշխանի ծպտու-
մով կապիկ մըն է , սիրամարդի վետուրներով աղուաւ մը . խսկ կա-
պիկ մը եւ աղուաւ մը տղեղութիւններ են լոկ մարդու մը համար :

Ծնողք մը սեւ օրինագրքերու մատենաշար մը չի կրնար հը-
րատարակել իր դաւակներուն համար , եւ ոչ ալ յոռի արարքներու
էջ մը թուղթ . ոչ խսկ տող մը , ոչ խսկ բառ մը : Հայր ու մայր՝ ար-
մատ են : Եւ արմատները կեանքին մէջ բարոյական զեղեցկութիւն
են , աստուածային սնունդներու անօթ , ո՛ւժ :

Հայր ու մայր , եւ ասոնց դծով աղպութիւն , եւ ասոնց դծով
համայն մարդկութեան մշակոյթ ու քաղաքակրթական բարձր կեն-
ցաղ՝ հակա-չար երեւոյթներ են տիեղերքին մէջ , հակա-աւերակ
բաներ , հակա-մահ եւ ուրեմն հակա-դերեղման բաներ :

Եւ յետոյ , բարեկամէն , կուսակցութենէն , աղդէն եւ անոր
հաստատութիւններէն գործնապէս օղտուելուն դադտնիքնե՞րը հա-

զորդէի քեղի ծածկալիր նամակով մը, կամ հրապարակային լի'րը թուղթով մը, մա'նչս: Ուղեմ որ իմ օրերուս մէջ ապրող կարդ մը ընչաքաղց, կեղծ ու նախանձավառ մարդո՞ց նմանիս, որոնք վաղ պատանութենէն սկսեալ, դրամի, փառքի եւ ժողովրդականութեան դէմ երեւութական արհամարհանքի մը ետին, անոնց պաշտամունքն ու ծէսը կատարեցին գաղտնօրէն, շարթուան բոլոր օրերուն եւ օրուան բոլոր ժամերուն: Որոնք սուտ զգացականութեամբ եւ աղքատ մտքով գրականութիւն կամ հանրային կեանք խաղացին, սէր եւ յեղափոխութիւն խաղացին, մտաւորական քաջութիւն եւ անկաշառութիւն խաղացին: Եւ սակայն կեղծելով շարունակ, եւ սակայն ատելով միշտ: Եւ սակայն վախնալով: Եւ մանաւանդ կաշառուելով: Օդին մէջ կաշառք հոտուըտալով: Ծծելով այդ անրարոյութի՛ւնը փոխան թթուածինի:

Ուղեմ որ նմա՞ն արարած մը լլլաս— Պղոռ, պղտիկ, մըթասքող: Եւ լի'րը: Ասոնցմէ ուեւէ մէկուն սլէ՞ս, որսէսղի ճարտարութեան մտնը կարկտաններ ձեռքիդ բացառիկ մարդու պատմուճան մը կարկտելով անցընես դոյցութեանդ ողջ ժամերը: Մեծութեան հնակարկատութի՞ւնը ընես:

Զեմ ուղեր, մա'նչս, որ դուն նմանիս մարդու մը, ճղճիմ ու պաղ հաշիւներու սառցակոյտի մը տակ կեանքի բնակավայր ու բանակատեղի հաստատած: Որ դիտուելու, ցուցադրուելու, հանուրին բերնին մէջ օրն ի բուն ծամուելու ախտով մը, տեսակ մը բարոյական քաղցկեղով կը վերջացնէ իր կեանքին օրերը: Որ կապոյտ յուլունքի հօճայական անարդ քաղաքականութիւն մը կ'որդեգրէ բարեկամութեան մէջ, հանրային եւ կուսակցական կեանքին մէջ, կիներ դրաւելու եւ արծաթ կորզելու մէջ: Յուլունք եւ նենգաւոր ժողիտ, յուլունք եւ սուտ ջերմութեամբ խոստովանութիւն, յուլունք եւ նիւթական ու բարոյական բազում շահադիտութիւն: Նախանձին հողէն բուսած սեւ ծառի պէս մարդ մը, նախայարդար մտածումով, խօսելու նախայարդար ոճով, նախայարդար կեցուածքով: Իր հողե-իմացական ամբողջ մեքանիղմը նախանձին կողմէ յարդարուած: Առաջ՝ մօրը հանդէպ, ծերուկ հօրը հանդէպ, եղբայրներուն, քոյրերուն եւ ղաւակներուն հանդէպ: Բարեկամներուն հանդէպ: Կնոջ հանդէպ եւ այն միւս կիներուն զորս ուզեց ունենալ: Առաջ՝ ամենուն հանդէպ: Գիրքին, աղղին, մարդկութեան: Աստուծոյ: Ժրածան կեղծաւոր մը, ժրածան ստախօս մը: Եւ ծոյլ մը, սակայն, ստեղծադործութեան առջեւ, ճշմարտութեան առջեւ: Իր բառերը տղրուկ, հաշիւները տղրուկ, հոգին՝ տղրուկ:

Փափաքէի, մա'նչս, որ դուն կեանքին մէջ տղրուկ մը ըլլաս
եւ կողցուած փառքերով ուռչելու մոլութի՞ւն մը: Երբե՛ք: Փափա-
քէի, որ դուն խարես լոյսը եւ ամէն ի՞նչ, շուրջդ ամէն րա՞ն: Հա-
մակրանքի եւ սիրոյ յուլունքներ րաշխես, եւ ներսդ տխուր ոչնչու-
թի՞ւն դիզուի, մանրութիւն, անհաշիւ կոտորակ եւ խաւա՞ր: Ցան-
կութիւն յայտնէի որ դաղափարի ճարսլիկ ներածող մը եւ նոյնքան
ճարսլիկ արտածո՞ղ մը ըլլաս: Առւղ-Նուրիէի շուկային մէջ իր
ապրանքը սկոռացող եւ պոռալ տուող դաղափարներու խանութպա՞ն
մը: Ամէն սկզբունք եւ ամէն սրբութիւն արծաթի վերածո՞ղ մը:
Ո՛չ, մա'նչս, ո՛չ: Զքեղ կեանքին դաղաթը բարձրացնող ճամբաննե-
րը ատոնք չեն: Այդ բաները ցածնալու տեղեր են, սեւնալու, անէա-
նալու: Կեղծաւորին ճակատադիրն է օր մը իր սեփական կեղծիքնե-
րուն մէջ խեղդուիլ: Եւ դիտուած է որ խարողը իր մէկ սուտովը
պիտի մեռնի: Վասնդի սուտը երկսայրի է միշտ, եւ առաւել սուր
ծայրը դիմացինին չէ ուղղուած, այլ զինք գործածողին: Այս ճըշ-
մարտութիւնը ճակտի դիրի մը պէս հին է եւ ճակտի դիրի մը պէս
անհերքելի:

Դուք, դաւակներս, կեանքին դաղաթը վինտոնցէք լոյսին
մէջ, կապոյտին խորը: Տիեղերքին բարձրացող կողմը: Դացէք ա-
մէն բանի դէպի բարձրացող կողմը, որպէսզի դաղաթ մը եւ խո-
րութիւն մը ստեղծուի ձեր ճամբորդութեան ընթացքին: Դէպի
տիեղերքին աճող, չսպառող, անսպա՛ռ կողմը:

Վեր բարձրացէք, քրտնեցէ՛ք: Աղուո՛ր է: Թող ձեր արիւնը
եռայ եւ յողնի ձեր հօր եւ մօր արիւնին պէս՝ վեր դացող աստի-
ճաններու վրայ: Վերելքներու վրայ եռալէն յողնութիւն կրած
մարդկային արիւն մը՝ սրբազոյն եւ հզօրազոյն հեղուկ մըն է,
լոյսին հետ բաղդատելի միա՛կ հեղուկը:

Չեղի կողմ ցոյց կու տամ լոյսը, պայքարը, արդարութիւնը:
Սէրն ու քրտինքը: Գիտութիւնն ու բանաստեղծութիւնը: Դարձեալ
եւ դարձեալ հաւա՛տքը: Դարձեալ եւ դարձեալ սէ՛րը: Այս բոլորը
նոյն կողմին վրայ են, Աստուծոյ եւ յեղափոխութեան ա՛ջ կողմին
վրայ: Եւ նաեւ այս կողմին վրայ է ոչ թէ պղտիկ խաղաղութիւնը,
այլ մեծ: Ոչ թէ պղտիկ սէրը, այլ մեծ: Ոչ թէ պղտիկ պեղեցկու-
թիւնը, այլ մեծ: Արուեստն ու Ստեղծադործութիւնը հոս են, ի-
րենց ծայրադոյն կատարելութեամբ:

Կ'ուղեմ որ զոհուիք, կ'ուղեմ որ շխտակ ըլլաք, դաւակնե՛րս:
Կ'ուղեմ որ կապուիլ դիտնաք անձի կամ դաղափարներու, դեղեց-
կութեան եւ կեանքի դանաղան երեւոյթներու: Ու երբ հարկ ըլլայ

անջատուիլ նախկին ամէն ինչէ (սէր, բարեկամութիւն, դաղափար ևն.) պէտք է որ ձեր խիղճը անքնութենէ չտառապի ատկէ ետք։ Պէտք է որ այդ խիղճը քանակով գծուած իր ուղիղ դիմը պահէ, հին կապերէն նոր կապերու անցած պահուն։ Որովհետեւ անկասկած որ տեղ մը դատաստան մը կայ, դատող ուժ մը, պատժող կամ դնահատող զօրութիւն մը՝ որ տիեզերական է եւ տիեզերական արարչութեան գլխաւոր պայման։ Այդ ուժը մեր մէջ ըլլայ թէ մեզմէ դուրս՝ կարեւորութիւն չունի, քանի որ անոր կողմէ մենք անաչառ կերպով պիտի դատուինք։

Ամէն դոյի մէջ, փոքր թէ մեծ, չնչաւոր թէ անշունչ՝ լինելութեան հոլովոյթ մը կայ, պրոցես մը։ Եւ ամէն դոյ իր լինելութեան ընթացքին, փոքր ու մասնակի հաւասարակշուութիւններէ կ'անցնի դէպի աւելի մեծ, աւելի համայնական հաւասարակշուութիւն մը։ Եւ առանց դոյերու վերջին դատաստանի մը, վերջին ու վերջնական հաւասարակշուութիւն մը չի կրնար ըլլալ։

Արդ, դաւակներս, ըսուած է, թէ մեր արարքներուն մէջ արձանագրուած է մեր ճակատագիրը, պատիժը կամ վարձատրութիւնը։ Մեր արարքները մեր դատական թղթածրարն են, մեղի դէմ կամ մեղի ի նպաստ վկայող։ Տիեզերական հաւասարակշուութիւնը դրական է իր էութեան եւ նպատակին մէջ։ Աստուածութեան դերագոյն մէկ առեղծուածն է ան։ Մթին արարքներու դժոխքէն խուսափեցէք հետեւարար։ Եւ ձեր ներքին կոփւը որ պէտք է միշտ կատարուի ձեր մէջ, հետղհետէ աւելի սաստկօրէն, թող սեփական արարքներու լուացք մը ըլլայ, նման տանտիկիններու ճերմակեղէնի լուացքին։ Մեր արարքները մեր հողիներուն ճերմակեղէնն են վասնղի։

* * *

Գրքիս անցնելէ առաջ ըսկմ նաեւ, որ ձեր դժբախտ հայրը, յաճախ ըրած է իր ներքին անձին ախտաճանաչումը եւ դրած իր օրագրի անտիալ տետրակիններուն մէջ, ի շարս շատ մը ուրիշ բաներու, հետեւեալը։

— Ես այն անձն եմ. (ըսած եմ մտերիմ ընկերոջ մը), որուն խառնուածքը դատապարտած է զինքը խարուելու ամենքէն։ Երեւակայենք, թէ այս աշխարհը նոր ստեղծուած է, ստեղծուած է առաջին մարդը, առաջին վայրենին, տղէտը, տիեզերը, ամէն ինչով եղկելին։ Արդ, եթէ կերպը ըլլար քսաներորդ դարու գիտութենէն, քաղաքակրթութենէն եւ ստախօսութեան աճումէն ետք զիս տանիլ անոր քով, այդ վայրենին, տղէտը, տիեզերը — վստահ եմ — պիտի

կրնար խարել զիս, խաղ խաղալ դլխուս, շահաղործել, աշխատցնել եւ կողոպտել իրաւունքս։ Կտուցս շիտակ է, անկեղծ եմ, միամիտ եմ։

— Ի հարկէ, ամէն անձէ խարուելու չափ տղէտ չեմ, այլ մարդ արարածի մասին զրական անրուժելի կարծիք մը ունիմ։ Եւ երբ հիմա այսքան յոռի բաներ կ'ըսեմ խարերայ մարդոց զէմ, անոնցմէ մէկը կրնայ արթնութեան այս վայրկեանիս զիս խարել։ Դրական անսրբագրելի համարում մը ունիմ ներսս մարդ էակին հանդէպ։ Տուժեցի, այլ չկրցայ ինքզինքս փոխել։ Սուտն ու կեղծիքը աւելի դիւրին բաներ են կարծես և նախնական՝ քան ճշմարտութիւնը։ Իրենց սկզբունքին մէջ տկարութեան և տղիտութեան յատկանիշ են։ Այսուհանդերձ որդի պէս մտած են քաղաքակրթութեան ծառին մէջ, թափանցած անոր բոլոր ոստերուն մէջ, սաղարթներուն մէջ։ Միակ ջնջելիք բանն էր Սուտը, մինչդեռ ամէն ոք լըծած է զայն բաղմացնելու աշխատանքին։ Զայն գործածելու մեծագոյն արդարացումի պարագային խել, պէտք է գործածել դեղերու մէջ գործածուած թոյնին պէս, — յետին նուազագոյնով։ Եւ ինչպէս որ քիմիալէտներուն եւ գեղագործներուն միայն արտօնուածէ թոյնը գործածել յօդուտ մարդկութեան, այնպէս ալ սուտին իրաւունքը պէտք է վերապահուի մեծ սուրբերուն, մեծ մարդարէներուն, մեծ առաքեալներուն։ Մեծ յեղափոխականներուն եւ մեծ արուեստագէտներուն։ Եւ ատիկա՝ չափաւորութեան, այսինքն նըւազագոյնի (=անգամի եւ որակի) պայմանով։ Ռամիկը պէտք է հեռացնել սուտէն, որպէսզի բարոյապէս եւ հոգեպէս չմեռնի։ Եթէ մարդկութիւնը հինէն ի վեր սուտին վարժուած չըլլար, պիտի ըսէի որ յիշեալ մեծերն ալ արդիլուին զայն գործածելէ։ Եւ արդէն այդպէս ըլլալու է հեռաւոր ապաղային։

— Հեռացայ մտածումէս։ Պիտի ըսէի սլարդապէս, որ ես անարթուն եմ խարերայութեան դիմաց։ Մտածումս քովս չէ միշտ։ Խորացած է այլուր, գրեթէ միշտ։ Ուրիշներուն միտքը պահակն է իրենց մորթին, զգայարանքներուն։ Քովն է շարունակ մարմնին, քովն է անմիջականին, վայրկեաններուն։ Իմս՝ պահակն է աւելի հոգիիս։ Եւ քովն է դարերուն։ Քովն է յաճախ յաւիտենականին։ Պիտի կանչես եւ դանդաղօրէն եւ դժկամակութեամբ պիտի դայդէպի անմիջականը, դէպի վայրկեանը, դէպի նեղմասնակին, նեղտեղականը։ Խրա՞տ։ — Ինծի չափ մի՛ լքէք անմիջականը եւ ուրիշն չափ՝ յաւիտենականը, անանցը։ Մի ըլլաք մէկուն կամ միւսին հիւանդ մարդը, հիւանդ կինը։ Մնացեալը՝ դրքիս մէջ։

6

Գիրքս կը պրուի թէ ոչ, Աստուած պիտէ: Կը վախնամ անոր ծանրութենէն, որպէս էջ եւ որպէս արիւն: Ուսերու բացառիկ ամրութիւն մը պէտք պիտի ըլլայ ինծի, կարենալ անոր ծանրութիւնը կրելու համար: Կը տեսնեմ, աւելի ճիշդ կ'ընդնշմարեմ անոր ամբողջութիւնը, իբրեւ մեղքի եւ աղօթքի շեղջակոյտ մը, քանի որ կեանքս կը նկատեմ այսօր չարութեան եւ արցունքի եղերական ցեխաստան մը: Ու վրան խորհուրդ, խորհրդածութիւն, տեսիլքներ: Ու վրան արդարութեան զառանցանքներու համանուագ մը:

Գրուելու համար՝ գիրքս կը պահանջէ ջիղ, յիշողութիւն, ամէն ինչ խոստովանելու քաջութիւն եւ ներքին պայծառութեան ժամանակ: Եւ նաեւ ժամանակ մը՝ արտաքին խաղաղութեան, արտաքին նպաստաւոր պայմաններու: Կ'ուզեմ մեծ լոյսով մը կրել զայն, որովհետեւ այս թուղթին պէս փոքր լոյսով մը չի դրուիր ձեր հօր գիրքը: Լոյս ըսելով կը հասկնամ տրամադրութիւն եւ հոգի: Կեղրոնացում եւ ժամանակ:

Ժամանակը կրնայ չկարդալ զիս, ձե՛ր ժամանակը: Դուք կարդացէք: Դուք զաւակներս էք, նորողուած արիւնս, նորոգուածու նոր խառնուածքներու մէջ մտած անձս: Հայու եւ մարդ արարածի հին, յաւիտենական արեան բաժին մըն էք, որ ժամանակ մը նախահայրերու, այսօր իմ եւ վաղը ձեր մէջէն պիտի քալէ ասլադայի իր անսպառ տեսիլքին:

Ձեր ժամանակը եթէ չկարդայ իսկ, դուք պարտաւոր էք ուրեմն կարդալ իմ թուղթս եւ եթէ կարենամ գրել՝ — իմ գիրքս: Ես ես կը կարծեմ որ պէտք է կարդան նաեւ ուրիշներ: Բայց ատիկա այլեւս իրենց դիտնալիք բանն է: Խորհրդածութիւն չ'ուզեր այս ժամանակի մարդը: Ելած է արադութեան մրցումի, զինք ուրիշ բան չի հետաքրքրեր. դանդաղութիւնը կ'ատէ եւ ամէն շարժում դան-

դաղ կը թուի իրեն, երկրին թաւալիլն իսկ: Երբ երկրին ձգողութենէն կ'ուզէ աղատիլ, խմացականութեան ձղողութիւնը չէր որ պիտի յարդանք սլարտադրեր իրեն: Կ'ուզէ սարսափելի արագութեամբ մը ճեղքել անջրալետները, ճեղքել անհունը: Կը վկայէ մարդկութեան այս սլարական մարդու անյաղ ծարաւի մասին, ուժի սկաշտամունքին եւ տիեղերամոլութեան մասին: Կը վկայէ իր եռանդի մասին, իր սիրոյ մասին, նորողութեան բնազդի մասին: Մարդը իր դործունէութեամբ կ'ուզէ լեցնել ոչ թէ հասարակ մոլորակի մը, այլ տիեղերքին կեանքը: Զմեռած՝ ամենուր ըլլալ, ճանչնալ ամէն ինչ:

Այս ժամանակը, զաւակնե՛րս, կը վկայէ նաեւ՝ սխալի մը մասին, թիւրիմացութեան մը մասին, տկարութեան մը մասին: Տղիտութիւն մը չէ մարդուն տիեղերական ճամբորդութիւնը՝ նոյն իսկ արդի իր յախուռն ոճով: Տղիտութիւն մըն է սակայն իր հոգեկան ուրացումը, դաղափարներու եւ արուեստի աշխարհին հանդէսէ իր սնուցած արհամարհանքը: Առանց հոգեկան կռուանի՝ մարդ սենեակի մը մէջ չի կրնար մնալ, ուր մնաց դործել տիեղերքի ուժերուն մէջ, անհունային հեռաւոր խորերու մէջ: Մտքի եւ արուեստի տեւական հակակշոռվ է, որ նոր դարերու եւ հետագայ լուլը ժամանակներու դործունէութիւնը սլիտի կարենայ արմատ եւ իմաստ նետել մեր արեան մէջ ու դառնալ յաւիտենութեան կնիքով մնայուն արժէք: Եւ այդ հակակշոռ դիտութեան վրայ՝ սլիտի ըւլայ, չի՛ կրնար չըլլալ: Զի կրնար կոյր ընթացքի մը, խաւար սրբնացութեան մը վերածուիլ մարդկային ողջ դիտութիւնը: Իսկ մտքի եւ սրտի փոխաղարձ քէնութեամբ՝ կորուստ է իր ճակատաղիրը: Հիմակուան կատարուածը սկզբնական խուճապ է, խորունկ խոհերու եւ դեղեցկութեան ժամանակաւոր թողլքում: Երբ զարմացման շրջանէն, որ հիմակուան շրջանն է, անցնինք ճանաչման եւ իւրացման բնական շրջանին, դիտութիւնը սլիտի դդայ արուեստին բացակայութիւնը, անոր ներկայութեան անհրաժեշտութիւնը, լուռոն եւ հրամայական, ըսենք կենսական պահանջը:

Ու սլիտի կարդացուին խորունկները՝ դարձեալ, խորհողները՝ դարձեալ: Կը հաւատամ մարդուն, կը հաւատամ պատմութեան:

7

ԽՍՈՍՏՈՎԱՆԻՇՄ : —

Զեղի ծնունդ տուած մարդը եղած է բարի մարդ մը, թերի հայր մը: Եղած է մեղքեր զործած, խոր ու սաղարթախիտ յանցանքներով մարդ մը՝ կրօնական դետնի վրայ, ազդային դետնի վրայ, դրական ու գաղափարական դետնի վրայ, ընտանեկան ու ընկերական դետնի վրայ: Արատաւորած է զործունէութեան զրեթէ ամէն դետին:

Արատաւորած, աղօթած:

Եղած է շատ բանաստեղծ եւ քիչ հայր: Շատ այր՝ եւ քիչ ամուսին: Շատ զաղափարական՝ և քիչ կուսակցական: Խոհերով յղի՝ եւ զործադրութեամբ զրեթէ ամուլ: Սրտով կրակոտ՝ եւ հաղորդականութեամբ համարեա պաղ: Սիրոյ գէշ փոխանցող մը, իսկ ատելութեան՝ լաւ: Հաւատարիմ՝ հողիով, բայց ոչ մարմնով: Մարմինը չէր եկած հողիին օժանդակելու կեանքին մէջ. եկած էր կարծես հակասելու զայն, հերքելու, զինաթափ ընելու: Լրացուցիչ մը չէր մարմինը, թշնամի մըն էր, ահաւոր թակարդ մը: Եւ ատոր համար ձեր հայրը, ո՞վ իմ պղտիկ զաւակներս, աղմուկի, անհնաղանդութեան եւ ցաւի վայր մը ըրած էր ինքղինք: Կարդապահութեան կախաղանին տակ զարհուրելի ըմբոստութիւն մը: Եթէ իրար հարուածող թշնամի ծայրայեղութիւններ չտրորէին ձեր հայրը, հաւասարակշռուած եւ յաջողութիւններ ապահոված մարդ մը պիտի ըլլար ան: Անթերի հայր մը, անթերի ամուսին մը, անթերի զործող մը ամէն ճակատի վրայ: Ներքին առատութիւններէ սպառող մը, անոնց ծանրութեան տակ շուտով ծերացող մը եղաւ ան: Զղիտցաւ չափ, չղիտցաւ ժամանակ: Տոմս չղնեց բնաւ վիճակահանութենէն առաջ. վիճակահանութեան ամէն տոմս կը դնէր վիճակահանութիւնը քաշուելէն ետք, եւ տոմսը ճեռքը խենթի պէս կը սպասէր յա-

ջողութեան։ Շողեկառքը մեկնած կ'ըլլար, եւ յետո՛յ կ'երթար կայարան։ Հարսնիքը վերջացած կ'ըլլար եւ ինք յետո՛յ կ'երթար հարսանեկան ուրախութեան։ Կ'աղօթէր՝ յաւարտ պատարաղի։ Զունէր ճարտարութիւն, ու բնաւ չունէր ժամանակի զաղափար։ Ուրիշ ամէն բան ունէր։ Վա՛յ այս տեսակին։

Վա՛յ անոր՝ որուն սրտին մեղրը բերնին չհասած, կ'ըլլար արդէն թուք եւ թոյն։ Զեր հայրը չկրցաւ քաղցրութիւն մը հասցընել չըթներուն։

Վա՛յ անոր՝ որ չի կրնար իր նայուածքէն սիրոյ ճառաղայթ մը զրկել կնոջ մը, բարեկամի կամ զաւկի։ Զեր հօր նայուածքը, ձեր եւ աշխարհի վրայ, — ես զիտեմ, — առելութենէ եկած լոյս մը թուէր։ Եւ հողիին մէջ ամբարուած անսպառ ոէրը կը զգար ատիկտ եւ կ'արտասուէր, երբ չըթները . . . կը ժպտէին։

Եւ վա՛յ անոր՝ որ Երուսաղէմի համար պատրաստուած ոտքեր ունի եւ Երկրագութեան ոչ մէկ տեղ կ'երթայ։ Զեր հայրը կը հրամայէր իր ոտքերուն եկեղեցի երթալ, եւ անոնք կ'երթային զինետուն, կ'երթային . . .։ Օ՛, անոր ոտքերուն եւ զլուխին վէճը արքունքէն մինչեւ այսօր։ Երբ ոտքը հնաղանդ էր, զլուխը հրնաղանդ չէր։ Եւ երբ զլուխը ընդունէր բան մը, ոտքերը կը մերժէին զայն։ Պառակտուած էր հողիով, պառակտուած մարմնով։

Շարունակեմ։ —

Եղած է ձեր հայրը կրքոտ ու եղած է ամչկոտ։ Եղած է հրպարտ ու եղած նախանձոտ։ Եղած է զիւրազգաց եւ եղած բիրտ։ Յամառութիւնը իր մէկ զօրաւոր զիծը եղած է, օրինազանցութիւնը յոռի զիծերէն ուրիշ նմոյշ մը իր մէջ։ Մանկութենէն մինչեւ չափահասութիւնը, կը հանդիպինք անոր մէջ հողեկան բարդոյթներու։

* * *

23

Ես՝ ձեր հայրը, զաւակներս, վճարած եմ սակայն անձիս ժխտական կողմին համար, ընկերութեան նշանակած ամենաբարձր զինը։ Գիրքս պէտք չէ լոէ նաեւ ոչ իմ ժխտական կողմիս (նուա՛ս կողմիս) եւ ոչ ալ անոր վճարուած բարձր զինի մասին։ Այլալէս թերի բան մը ունեցած պիտի բլլայ ան։ Բայց նայինք պիտի զրուի, պիտի կրնա՞յ շալկել կեանքի եւ արուեստի խոր հարցերու ծանրագոյն պատասխանատութիւն մը։ Զեմ զիտեր։ Ամէն անզամ, երբ հասկ ըլլայ մտածել այդ զիրքի մասին, անհանդստութիւն մը կը

ողատէ ողջ էութիւնս : Կը դողամ : Կ'անձրկիմ : Կը վախնամ : Իրբեւ
անձնական բարեկամ մը պիտի չըերեմ զայն լոյս աշխարհ , այլ
գաղտնիքներուս լիովին ծանօթ իրբեւ մեծ թշնամի մը հաւանա-
բար : Զիս մերկացնող լոյսի մը ոլէս : Մօտաւորապէս այնպէս՝ ինչ-
ոլէս Եհովային հարցումը , որ մերկացուց յանկարծ խեղճ Աղամը ,
աւելի քան խեղճ Եւան , կեանքին սլտուղները , զիտութիւն եւ մահ
բաշխող օձերը , ամէ՛ն ինչ : Կը դողամ նաեւ անոր համար՝ որով-
հետեւ զիտեմ որ հայ անհատն ու հաւաքականութիւնը հաւասա-
բապէս մերժած են ցարդ ու կը մերժեն այսօր , կրօնականէն դուրս
ուրիշ որեւէ լուրջ ու լման խոստովանութիւն : Ահաւոր են քու իսկ
որիչովդ զրուած խստակնձիո եւ խստաբերան մատեանները՝ ընդ-
դէմ սեփական անցեալիդ , սեփական կեանքիդ : Դեռ կը ներուիս
մասսամը , եթէ չողիս շրջապատիդ , հաղա եթէ դպա՞ր , հոդ չէ թէ
անզգուշութեամը . . . ոչ ոք կընայ երեւակայել հայուն պատիժը իր
զաւկին : Հաղար տարի կ'անցնի եւ հաղար վարչակարդ՝ եւ ոչ մէկ
հայ ընտանիք կը յօժարի զաւակը մելրտել քու անունովդ : Լմնցած
ես , Վասակի՛ն ոլէս :

Նկատած եմ անշուշտ եւ վրդոված ես ինձի դէմ : Միւս մար-
դոց մէջ մեղքերու վճարման սակը իմինիս չափ բարձր չեմ տեսած :
Վճարումը չէ եղած միշտ կանխիկ : Շատեր իրենց մեղքերուն
ոլորտքը ամրողութեամը ձղած են ապառիկ ու մեռած : Համ-
բուն իսկ յետաղային չէ յօժարած վճարել զայն : Բարձր ճակատով
ոլորտեցէք , զաւակներս , ձեր հայրը տառապանք վճարած է իր բո-
լոր մեղքերուն համար , մեծ թէ փոքր . վճարած է հալածանք ,
նուաստութիւն , աղօթք , տրի՛ւն : Իր հաշոյն բան չունիք վճարե-
մեք : Բնոր' :

Զգացած է ինքինք , — ձեր հայրը — , ծանր մեղքերու եւ
ծանրագոյն զղջումի կրակէ չղթայի մը մէջ , արբունքի առաջին օ-
րերէն մինչեւ այսօր : Շրջապա՞տը , շրջա՞նը , իր օրուան բարքե՞-
րը , հարցե՞րը , հեռանկարնե՞րը : Անոնք անդունդներ էին բաղմա-
թիւ , խորո՛ւնկ : Ամէնքն ալ խոռվք , ցաւ , դայթակղութիւն :

Երբ այս թուղթը կ'ուղղուի ձեզի այսքան խոր անձէու-
թեամը , մարդոց հանրային , ընտանեկան եւ զուտ անհատական
դայթակղութիւնը հասած է արդէն իր ծայրակէտին : Յորդած է
տասնամեակներէ ի վեր , կը յորդի՛ :

Գայթակղութիւն , խոռվք , մարդկային աննախընթաց ձըզ-
նաժամ՝ ընկերային կեանքի բոլոր մարզերուն մէջ , բոլո՛ր , առանց
բացառութեան : Գայթակղութիւն՝ ընտանիքներու մէջ , զրեթէ բո-

լոր : Եկեղեցիներու մէջ՝ զրեթէ բոլոր : Կուսակցութիւններու եւ յեղափոխական շարժումներու մէջ՝ զրեթէ բոլոր : Քաղաքականութեան մէջ : Քրիստոնէութեան մէջ եւ ընկերվարութեան մէջ : Բանակներու եւ բարոյականին մէջ : Գրականութեան ու արուեստի միւս բոլոր ճիւղերուն մէջ :

Զեր աշխարհ գալէն ասդին, համաշխարհային Երկրորդ պատերազմէն ետք մանաւանդ, վիլած են նախկին բոլոր արժէքները, փոշիացած : Անոնց փոշիները կան միայն օդին մէջ, մէկուկէս տասնամեակէ ի վեր . հեռացող ու շիջող մանր լոյսեր, առկայծումներ : Կործանած են լրջութիւնն ու խոհը . իրական, հողեկանն խոհը : Խարիսխներ չկան հիմա : Քաղաքական անօրինակ քամիի մը յանձնուած է բովանդակ մարդկութիւնը : Կ'իշխեն կեանքին մէջ թեթեւ բաները, սուտ բաները, վաղանցուկ բաները : Կեզծիք ու զիտութիւն կառուցող չոր թուարանութիւնն են ժամանակաշրջանը կառավարողը : Զանդուածային գերասանութիւն՝ զանդուածեղ հաշուամոլութեան մը հետ : Դիմակ մը եւ մեքենայ մը . — ահա՝ այսօրուան մարդը :

Բայց բաւ համարեցէք այսքանը, քանի որ պարզ թուղթ մընէ ասիկա եւ ոչ թէ խոստովանանքի վէտ մը : Թէ մեր հոգին այս դառն ժամանակներուն մէջ ուր փախած է իր յաւիտենական արժէքներով, ուր կծկտած՝ զրքի եւ արուեստի վերաբերեալ խնդիր մըն է, եւ հարկ է այդ մասին խօսիլ զրքիս մէջ :

Իմ ասլրած շրջանէս զրականութիւնը շահագրղուղ վելայութիւն մը իրրեւ՝ կրնամ յայտնել սակայն, որ քառասուն տարիէ ի վեր զրական դատումներ կը ձեւակերպուին հայութեան մէջ, լուլորովին արտաքին դործօններու աղղեցութեան տակ, տաղանդի եւ արուեստի քննութիւնը բնաւ նիւթ չունենալով : Գրական դատումին վրայ, ինչպէս այսօր ամէն դատումի վրայ, իշխող կը մնայ հատուածական ողին : Վճիռ արձակելու պահուն ներկայ են անդութ եւ անխուսափելի ստուերներ . — բարեկամի, աղղականի, խնամիի եւ դեռ որքա՛ն, որքա՛ն ուրի՛շ ստուերներ :

Մեր կիրքերուն աջ ու ձախ ափերուն վրայ, բարեկամութեան ու թշնամութեան եղերքներու աւաղուտքին մէջ, որքա՛ն գիրքեր մեոցուցինք, որքան արուեստ : Գէշին լաւ ըսինք, լաւին գէ՛շ՝ ըստ մեր օրուայ տրամադրութեան : Հաշխար թելաղրեց չհաւնիլ՝ ու չհաւնեցանք, խորհուրդ տուաւ հանիլ՝ հաւնեցանք : Դատողներ էինք, լեցուած ոչ թէ տրամարանութեամբ, այլ բառերով :

Դէշ բառերով: Լաւ բառերով: Բառերու ջրամբար՝ կիրքերու ծորակին տակ:

— Կը ղարմանամ, կ'ըսէր զրչի եղբայր մը, իրեն պատահած իրովութիւն մը մատնանշելով — կը ղարմանամ. Հրատարակութիւններուս հանդէալ տարօրինակ ընթացք մը որդեղրուած է, զրեթէ միշտ: Պաշտօնական քննադատներ եւ օրաթերթի հասարակ դրախոսներ կարծես խօսք մէկ ըրած՝ բերանացի կամ նամակով, գովասանքներ կը շռայլեն տաղանդիս մասին, վարկարեկելով այդ տոթիւ ուրիշ զրողներ: Բայց երբ առիթ ըլլայ եւ զրեն կամ բեմի վրայէն խօսին՝ իրենց վարկարեկած հեղինակներն են զորս երկինք կը բարձրացնեն, զիս ու զրգերս բոլորովին մոռնալով: Նամակներու մէջ եւ առանձին խօսակցութեանց ատեն, իրենց տրամարանութիւնը կ'աղօթէ կարծես տաղանդիս համար. կ'ելլէ այդ տրամարանութիւնը շուկայ եւ կը սկսի հայհոյել: Որովհետւ մոռացումը մեծադոյն հայհոյանքն է այս պարագային: Օ՛, մեր օրերու դատողական նուազածութիւնը, ամէն բանի մէջ եւ ամէն անձի համար:

Իրաւունք կու տամ զրչի եղբօրս մատնանշումին: Ներկայ եղողներս տուինք այդ իրաւունքը արդէն նոյն պահուն: Մեր հանրային ապականեալ բարքերու մէկ երեսը իրեւ էջաղբեցինք զայն եւ անցանք:

Քիչ չէ վերի անարդար պարագային մէջ ինկածներուն թիւր կեանքի բոլոր մարդերուն մէջ:

* * *

Գրականութեան համար զրիչ բոնելէս ասդին, ես ի զուր կը սպասեմ էական ու տիեղերական պահերու բառացումին, թանձրացումին, ի լոյս ելքին: Եւ կը լեցնեմ սպասումիս անհամբերութիւնը երկրորդական զրութիւններով, որոնք մէկական փախուստներ են կարծես, արուեստի լուրջ ճակատամարտին չմասնակցելու համար: Փախուստ է ցարդ ինծի համար ամէն բան զոր դրած եմ, զոր կը դրեմ: Եղերական փախուստ: Զկարենալ ինքզինք արտայայտելու ողբերդութիւն: Ուժի եւ դործնականութեան աղքատութիւն:

Ի՞նչ դժուար բան: — Մաքրամաքուր լոյսերու մէջ ըլլալ եւ սակայն չկարենալ բանալ աչքդ: Եւ կամ մանր լոյսեր դիտելով եղծել լոյսին հրաշքը:

ի՞նչ դժնդակ բան : — Փոխան ազրիւրի մը յորդարուխ ջուրին , բաշխել եւ մարել ահաղին ծարաւ մը՝ կաթիլներու վրայ , այն ալ ճահճայի՛ն կաթիլներու :

Եւ ինչ սպաննի՛չ բան տակաւին : — Ամէն օր խորտիկ խոստացուի քեզի եւ ամէն օր մատուցուի սակայն դառն սսպապուր :

Ես արուեստի կանանչին ուղեցի հասնել , դաւակնե՛րս : Ուղեցի հասնիլ զրականութեան շքեղ զարունին , շքեղ արեւին , բարի ու բորբ ջերմութեան : Զհասայ : Հասայ կեղեւին , հասայ ինկած զոս տերեւներուն , դեղնած խոտերուն :

Խոտ կը նկատեմ ինչ որ դրեցի : Կ'ուղէի ծառ , անտառ , իրականութեան եւ հողիի ճոխ բուսականութիւն : Եւ կը սպասեմ դեռ այդ մեծ իրազործման : Ի զո՞ւր : Չեմ կրնար չսպասել սակայն : Գրչի եղբայրներուս հասարակաց ողբերզութիւնն է թերեւս այս սպասումը :

Շրջապատի վերաբերումէն ստացած վէրքերս , դաժան ու դժնդակ , նկարազրիս վերելքի ճամրան ևդան : Ծափահարութիւնէ մը աւելի օգտակար դարձան կեանքի հիմնական ծանօթութիւններու տեսակէտէն : Ծափահարութիւն մը կրնար քա՛յլ մը առաջ տանել , բայց ոչ երկու : Կեանքը բազմաթիւ օրինակներով ցոյց կուտայ , որ ծափահարութիւն մը ինքնարերարար դաւազրութիւն մըն է նաեւ ընդդէմ ծափահարուողին . քայլ մը առաջ կը տանի քեղեղած տեղէդ , երկրորդ քայլին կը ցանէ հողիիդ մէջ ապականութեան սերմեր . երրորդ քայլին կը խաթարէ քեղ արդէն , եւ չորրորդին՝ կրնայ խեղդել , եթէ բացառիկ զօրութեամբ մէկը չես :

Արդ , ծափահարութիւնը ձեր անձին եւ դործին համար մերժեցէք , որչափ ալ անկաշառ ըլլայ ան , ըլլայ ինքնարուխ եւ թուիքաջալերական : Ուրիշներէ կախում ունենալու հարցեր կը դնէ ձեր հողիին մէջ : Կրնայ ուրախացնել ձեզ հարկ եղածէն աւելի . իսկ նըման ուրախութիւն մը վտանգաւոր կը նկատեմ կեանքի բոլոր ասպարէզներուն մէջ : Որեւէ դործունէութեան համար , բայց մանանդ ստեղծագործական մարդերու մէջ , վէրքին բերած կենսաւիշը աւելի առատ է քան ուրիշ բանի աւիշ :

Պատրաստեցէք ձեր անձերը վէրք ստանալու : Մի հիմնուիք ժպիտներու վրայ : Փոքրերու եւ սպառած հողիներու կեղծ սնունդ մըն է դուրսէն ներածուած ժպիտը , նման՝ հիւտնզանոցներու մէջ դործածուած սիրոմին : Յաւն է , որ ալիտի կերտէ ձեզ , Յա՛ւը — բոլոր մեծ մարդոց մեծաղոյն անդրիաղործը : Կան որ ուրախու-

թեան կը հաւատան : Ես չեմ հաւատար : Ժպիտին զիծը կաւիճով քաշուած զիծ մըն է , պատահական , բոպէական : Յաւինը՝ զիծ չէ արդէն , այլ մուրճի հարուած , հոգիներու վրայ կատարուած ըստ քանչելի քանդակործութիւն՝ յաւերժութեան կոատունին խորը : Իսկ կարեւորը թեթեօրէն եւ ժամանակաւորաբար ստուերակըծւիլը չէ , այլ մեծ ճնշումներու դիմադրելով՝ քանդակործուիլը :

Այսուհանդերձ , անձնատուր մի՛ ըլլաք կամաւոր կերպով որեւէ մէկ ցաւի . ամէն ինչ ձեր մէջ ցաւի մի՛ վերածէք : Լաւ չէ : Ասով դժուարացուցած պիտի ըլլաք թէ ցաւին եւ թէ մանաւանդ ձեր հոգիին գործը : Յաւամոլ մը պիտի ըլլաք , ինչպէս ալքոլին անձնատուր եղող մը ալքոլամոլ մը կ'ըլլայ : Եւ այս երկուքն ալ մարդը տկարացնող , նուաստացնող ախտեր են : Դուք ցաւը պիտի ընդունիք , անոր դէմ ճակատամարտ մղելու համար , անոր վրայ յաղթանակ տանելու համար : Մարդուն ամենէն մեծ եւ ամենէն անհրաժեշտ ոսոխն է ան : Մարդկային ճակատամարտին փիլիսոփայական ճշմարտութիւնն է ան : Վասնդի մարդ մը ճակատամարտ ըսել է . զօրութիւն ստեղծող եւ կիրարկող էակ : Կ'ըսենք հողի , պէտք էր ըսէինք թերեւս ճանաչման ուժ , կոիւ մղելու և յաղթելու եռանդ :

Եւ ցաւը մեր անհրաժեշտ ոսոխն է : Մեր զօրաւոր տկարութիւնն է ան , որուն պէտք է յաղթենք անպայման , եթէ կ'ուղենք ստեղծադործել եւ ներքնապէս արարչադործուիլ : Կ'ըսէի քիչ առաջ , թէ ցաւը պիտի կերտէ մեր յաղթական այցելուի արձանը կեանքին մէջ : Բաելու ձեւ մըն է անշուշտ ասիկա : Իրականին մէջ , մենք ենք որ տեւարար կոուելով իրեն դէմ , պիտի վերածենք զայն յաղթանակի պայծառաթերթ ծաղիկի մը : Այն ատեն է որ ցաւը ուրախութիւն մը պիտի ըլլայ , անհրաժեշտ ու կեցուցիչ ուրախութիւն մը , եւ ոչ թէ դէշ , վտիտ , վաղանցուկ ժպիտ մը : Աստուած ճակատամարտ մղեց քառսին դէմ եւ զայն ըրաւ լոյս ու կանոնաւորութիւն . մղեց ճակատամարտ ցեխին դէմ եւ զայն ըրաւ մարդ , կամք եւ հոգի : Աստուած վեց օր ճակատամարտ մղեց , ոչ թէ որովհետեւ տկար էր եւ պէտք ունէր կոիւ մղելու , այլ օրինակ տաշու համար մեղի , վարմունք դժելու համար մեր առջեւ : Մենք տըկար ուժեր ենք , եւ մեր նախանիւթը , մեր կաւը , մեր ցեխը՝ ցաւն է , ինքնադոյ ըլլայ թէ դուրսէն եկած , պիտի ընենք զայն կամ մեր պատանքը եւ կամ ալ մեր դրօշակը : Եւ ոչ թէ վեց օր , այլ մինչեւ մահ պիտի տեւէ ցաւին դէմ մեր ճակատամարտը :

Կանոնը նոյնն է ազգերուն համար , նոյնն է մարդկութեան համար :

* * *

Առժոռ պիտի չըլլաք անշուշտ : Հարկ չկայ անհատական մութով ահարեկելու ձեր շրջապատը, կամ առնուազն կախ երեսներով անախորժ կացութիւն ստեղծելու : Ըստ էութեան, տկարութիւն մըն է արդէն ատիկա : Որքան ալ ձեր հոգին նեղուած ըլլայ, դուք պարտաւոր էք չափաւոր ուրախութիւն մը հայթայթել ձեր մարմնին : Մարդկային մորթը անով կը զօրանայ, անով կ'ասլրի, անով կը զեղեցկանայ . Հոգիին պէս չէ . իր կեանքը քիչ մը տարբեր օրէնքներու կը հաղատակի : Եւ որովհետեւ նաեւ քիչ մը ապակիի կը նմանի հոգի մը կրող ամէն մարմին, պէտք է այդ ապակիին ետեւ վարագոյր քաշել, ամէն անդամ երբ ճակատամարտ կը մղենք ցաւի մը դէմ : Զքաշելու պարագային, պիտի տեսնեն մեղ դուրսէն կռուի մէջ եւ, օրէնք է կարծես, որ օգտուին առիթէն : Թող դուրս ամէն ոք կարծէ որ մենք որեւէ դժուարութիւն չունինք եւ հետեւաբար լման ուժերով կրնանք դիմադրաւել ամէն հաւանական թշնամութիւն իրենց կողմէ :

Զեր ուրախութիւնն ու ձեր ժայիտները պէտք է որ դան խոր դիշերուան մը արեւածագը իրրեւ : Դասալիքի ուրախութիւն մը պէտք չէ ըլլայ ձեր ուրախութիւնը, այլ պատերազմիկի ուրախութիւն մը, ռազմաճակատէն յաղթական կերպով վերադարձած զինւորի ազնուական ուրախութիւն մը : Դուրսը մէկը պարտութեան մատնած էք . չ'արժեր ժպտիլ ատոր համար : Զեր հոգիին խորը կասեցուցած էք վիշապներու ահաւոր դրոհ մը, յաղթա՛ծ էք, կ'արժէ ժպտիլ :

8

Մինչեւ այս թուղթը, աղէկ դէշ, բանաստեղծ մըն էի ես, ա-
ղէկ դէշ՝ զրադէտ մը ապա, կեանքն ու կեանքին զուդընթաց աճող
երազը զեղեցկօրէն շարադրելու հետամուտ։ Այս թուղթը դրած
ժամանակս, ես աստիճան մը աւելի եմ քան բանաստեղծ եւ դրադէտ
կոչուած զոյլ արարածները։ Հայր մըն եմ հոս։ Հայր մը համա-
դրութիւնն է բովանդակ կեանքին, բոլոր մեծ արուեստներուն՝
երբ բարձրադոյն կոչումը ունի իր հայրականութեան։ Երբ ունի
անոր զղացումը, ապրումը, հեռատարած, տիեզերատարած պա-
տասխանատուութիւնը։

Հայր մըն եմ այս էջերուն մէջ։ տառապած աղղի մը երկու
անշափահասներու ծննդական պատճառ մը։ Որբի եւ ցաւի գումա-
րիչ մը թերեւս, կը մտածեմ։ Եւ թերեւս ողբերգութիւններու տը-
ւիչ մը, եղերական հարկատու մը։ Դժբախտներու բանակին մանչ
մը եւ աղջիկ մը անդամագրող դաժան դերակատար մը։ Ո՞վ գիտէ։

Գիտեմ սակայն որ հայր ըպալով, կեանքի զանազան ու մէ-
կը միւսը դերազանցող խնդիրներու հաշուապահ մըն եմ ես եւ
զանոնք իր զաւակներուն անկեղծօրէն յուշող մը, հեռուէն, անց-
եալէն, մեռած ժամանակէն։ Մեռած, կորսուած ժամանակէն նոր
ծնած ժամանակին խօսքի լաւ հաղորդիչ մը՝ հայրականու-
թեամբս։

Ըսի քիչ առաջ ինծի համար «որբի զումարիչ» հայկական
կարմիր թուարանութեան մէջ, ըսի՝ «ողբերգութեան տուիչ» եւ
այլն։ Բայց սա թուղթիս յետին միտքերէն մին ալ խիղճա մաքրելն
է իր ճակատազրական ծանրութիւններէն, որպէսզի ոեւէ բանաս-
տեղծ չկարենայ նորէն դիւրութեամբ ըսել… «Սրիկա՛յ է նա, ով
հայր է լինում…»։ Ճիշդ է։ սրիկայ է ան որ հայր կ'ըլլայ, մա-
նաւանդ հայ հայր մը։ Եւ ես, եմ հայ հայր մը։ Եմ՝ բայց կ'ուղեմ

աղատաղրել խիղճս իր վրայ տղբուկի պէս կաղած սրիկայութենէն : Առ այդ խօսք կ'ուղեմ ըսել ձեզի , հաւատքի խօսք , սրտի՛ խօսք :

Սրալէս հայր՝ զինուորագրով եմ ձեզ Աստուծոյ հաւատքին եւ Մարդո՛ւ հաւատքին : Զինուորագրով՝ հայու պայծա՛ռ իտէաւլին : Հայը թուալէս քիչ կը տեսնեմ . հարկ է բաղմանալ , շատ , շատ , շատ , շատ , շատ բաղմանալ : Աշխարհը , կ'ըսեն , պիտի ուղողուի ուրիշ աղգերու զաւակներով , ուրիշ լեզուներով , ուրիշ բանաստեղծութեամբ , ուրիշ ստեղծագործութեամբ , ուրիշ սպատմութեամբ , ուրիշ քրտինքով , ուրիշ արցունքով , ուրիշ ժողովով : Յանցանք է մնալ ետ , յանցանք է հայութեան բարձր դրամակլուխը չոլաշտուանել , կորստեան մատնել :

Կը զինուորագրեմ ձեզ հայութեան թիւին , հայութեան զերաղոյն որակին , մեր քաղաքական ու մշակութային զոյլ աճին : Որո՛ւն հողը ի վերջոյ , եթէ նոյնիսկ զատապարտուած էք հայութեան վրայ վաղը առաւել երկու որբ ըլլալու , իմ երեսէս : Եղէ՛ք : Ես հայ աւելցուցած եմ և անոնց ականջին խօսք ըստ : Ես անասնական հաճոյքի արարքս քաւած կը նկատեմ տեսիլք ունեցող արարածի ջերմ խօսքերով : Ու զաւակներուս մէջ ուխտի բառեր տեսնելով եւ բառերուս մէջ զաւակի տաք հարազատութիւն՝ կը մերժեմ ընդունիլ , թէ սրիկայ եմ հայր ըլլալով : Զաւակ մը նուա՞զ սրիկայ է միթէ , երբ իր հայրը մեծ անասուն մը կը զաւանի եւ ինքովինք անկէ ծնունդ առած փոքր անասուն մը : Ո՞վ է սրիկան : Հա՞յրը , Պաւա՞կը , թէ չմտածող երկոտանին , թէ զրեթէ չերազողը : Թէ ուզուկան եւ ուղղափառ դասալիքը , ալո՛ւշը :

* * *

Ապա եթէ ես հայր եմ եւ զուք զաւակ էք , իմ խօսքս աւելի բարձր է քան զրականութիւնը , որովհետեւ կեանքը միշտ բարձր է քիչ մը քան որեւէ ինչ : Իսկ հայրական խօսքը աւելի մօտ է կեանքին քան զրական արուեստը , քան որեւէ արուեստ , Աստուծոյ բանէն ետք , քան որեւէ բան :

Այս թուղթէն ետք , ես նորէն զրադէտ պիտի ըլլամ , աղէկ կամ դէշ , և զուք ընթերցող պիտի ըլլաք , աղէկ կամ դէշ , նաեւ ուրիշ բաղմաթիւ զրքերու : Երբ կը խօսիմ սրալէս հայր , ես այլեւս ոճի եւ լեզուի մտահոգութիւն չունիմ : Պէտք չունիմ ոչ յեղուի , ոչ աւ մանաւանդ ոճի : Պէտք ունիմ խօսքի : Խօսող իմացականութեան մը , խօսող սրտի մը՝ ամէն բանէ աւելի : Հող չէ թէ բառերս շատ

Կ'ըլլան կամ քիչ։ Բառերս իրենց սովորական կարգին մէջ կ'ըլլան թէ ոչ։ Իմ ճիղս ձեր կեանքին լուացքը ընելն է խմաստի եւ զդացումներու թանձր շողիի մը մէջ, բառերու բաղնիքի մը մէջ։ Ու երկրորդ ճիղս՝ բարձր խտէալներու սննդանիւթ մը հայթայթելն է ձեզի։ Հա՞յ կուտամ ձեզի, լաւ կամ դէչ։ Հազո՞ւստ։ կուտամ, լաւ կամ դէչ։ Եւ դպրոցները պիտի տան ձեզի ուսում, որքան որ ընդունակ էք առնելու։ Ասոնք գերազանցող իան մը կ'ուզեմ տալ ձեզի, որպէս ձեր դոյցութեան եւ աճումին թիւ մէկ պատասխանատուն։

Եւ երրորդ ճիղս, թերեւս ամենէն դժուարն ու կարեւորը, ձեզի այն տեսակ ալքոլ մը պատրաստելն է, դոր ըմպելէ ետք, դուք սկարտաւորութիւն մը զդաք ճշմարտութիւնը փնտռելու, նոր ու խորունի բաներու հետազօտութեան մեկնելու։ Ալքոլ մը, որ ըստեղծաղործ դժուարութիւն կը յառաջացնէ ըմպոզին մէջ։ Զեմ ուղեր որ դոհանաք, որեւէ տրամարանութեամբ, որեւէ զդացումով, որեւէ եղած բանով։ Անդին նայիլ։ Զեմ կարծեր որ ատկէ աւելի անհրաժեշտ բան դոյցութիւն ունեցած ըլլայ մարդը դէպի կատարելութիւն տանելու համար։ Նոյնիսկ եթէ Աստուած այս կողմն է այլեւս, դուք անդին նայեցէք դարձեալ, որովհետեւ այս կողմ նշմարուածը կրնայ իրականութեան տեղ պատրանք մը ըլլալ, Աստուծոյ ստուերը, այլ ոչ ինք։ Այս կողմ նայելով ու դոհանալով՝ կը դառնաք շուտով կոյր, եւ ձեր աճումը կը կասի ընդմիշտ։ Մօտենալ հեռուին, ծանօթանալ անծանօթին, այս է ու միայն այս՝ աճումին օրէնքը, մարդկային մեծութեան հին, հրաշալի եւ անայլայլ կանոնը։

Հայրական այս սրտարուխ խօսքերուս մէջ կ'անարգեմ դեղարուեստական նորոյթ դարձած ու նուիրականացած կանոնները։ Հարկաւոր չեն։ Անհրաժեշտ է հոս իմացականութեանս խորացած կաթը, ձեր նկարաղրի առողջութեան համար։ Անկեղծութիւնը կը թած է զայն տարիներու ընթացքին։ ատոր վստահ եղէք։

* * *

Եթէ դուք դիս պիտի չհասկնաք, ի զուր ուրեմն իմ զաւակներս էք։ Զէ՛ք։ Եւ արդէն ինչո՞ւ զաւակներս պիտի ըլլաք, ինչո՞ւ այդպէս պիտի կոչուիք։ Անո՞ր համար որ դուք իմ պատճառովս աշխարհ եկաք, ինկաք տիեզերական ձզողութեան մէջ։ Բնաւ կարեւոր չէ։ Եւ ատիկա հայրութիւն մը չէ։ Այդ տրամարանութեամբ

Ես հայր չեմ, այլ արդիւնքի մը պատճառը միայն եւ կամ ոլորդ անասնականութիւն մը՝ զործուած հեշտանքի յատուկ պահու մը: Ես հայր եմ լոկ այն ատեն, երբ ծնունդ տալէ ետք ձեղի, կուտամ խնդիրներ թուարանութեան ուսուցչի մը լրջութեամբ, կը բանամ ձեր քայլերուն առջեւ ճամբայ: Փորձառութիւնս կ'ուղեմ ընել ձեղի կեանքի որակային կողմերը ճշգող կողմնացոյց: Հայր եմ, երբ կը պոռամ ինքղինքս ձեր ականջներուն, կեանքի հասուն շրջանի մը, այսքան եղերական թոհուրոհի մը մէջ, — անհատական, ընտանեկան, աղղային ու համամարդկային: Երբ կը պոռամ ինքղինքս իրեւ անցեալ, իրեւ հին օրերու տենդաղինօրէն առլրուած կեանք: Երբ կը պոռամ ինքղինքս վերջաղաղէս, որպէսզի սերտէք զիս լիովին եւ ապա աղատադրուիք ինձմէ որչափ կարելի է չուտ: Կ'ուղեմ որ թրջուիք ձեր հօր եւ մօր զղացումներով, ու յետոյ վիշտի արեւի մը տակ ցամքեցնէք ձեր սեփական անձերուն կտաւը, անոնցմէ հողի եւ նկարագիր պատրաստելէ առաջ:

Նկատեցիք անշուշտ այս թուղթին մէջ յաճախ կրկնուած իմ ներքին բուն ողբերդութիւնս, որ ամենակեր ցանկութեան մը պէս կ'ուտէ եւ կայրէ զիս: Զեղմէ լիովին ճանչցուելու վասփաքս է տտիկա: Բոլոր հայրերը ինձի պէս են զրեթէ: Կ'ուղեն իրենց զաւակներէն լաւապէս ըմբռնուիլ:

Կ'ուղեմ յետոյ, որ աճիք ձեր ոճով եւ ոչ իմ, եւ ոչ ուրիշի: Բոլորովին նոր, տարբեր ու վեր մակարդակի մը վրայ: Անկախութեան, դժոհութեան, աղատութեան այս կէտը կ'ուղեմ յստակացնել, յստակացնել ձեր մէջ: Ահա թէ ինչու չեմ խուսափիր կրկնութենէ. ահա թէ ինչու կը փնտռեմ նոյնիսկ կրկնութիւնը: Կարեւորագոյն կէտ մը կը նկատեմ աղատ աճումի այս կէտը կեանքին մէջ, եւ ատոր համար կ'ըլլամ մօր մը չափ շատախօս:

Մեր ծնողքը ճանչնալ խորապէս՝ մեր պարտականութիւննէ. անոնց սիրոյ եւ փորձառական ձկողութենէն դուրս դալ եւ մեր սեփական միջոցներով աճիլը՝ մեր ուժին միակ աղացոյցը: Զկանք, առանց այդ կենարար ուժին: Կանք՝ որպէս սննդառումիայն, սննդառու միայն, դաճաճ համեմատութիւններով որպէս հասած անձ միայն: Կանք՝ առանց որակի, առանց շեշտի, առանց դրոշմի: Տարտամ ստուերի մը պէս, աղօտ դժի մը պէս:

Հայրերուն, մեծերուն, մեր սեփական անցեալին եւ ամէն անցեալի կը մօտենան կեանքի բարձրագոյն կոչումի մը սահմանաւծ դերընտիր հողիները, որդիական հարազատ զղացումներով: Ու կը դիմեն սակայն յաջողութեան, կ'ըլլան մեծ ու մեծասքանչ

այն վայրկեանէն սկսեալ, երբ ըմբոստի դժղոհօրէն զեղեցիկ շարժումով մը, կ'անջատուին բոլորէն, կ'ամփոփուին ու կը սլանան աղատ արծիւներու աղատ սլացքով, մաքուր եւ անհունատես հայեցքով: Կը սեւեռեն յայնժամ իրենց ամբողջ անձն ու անհատականութիւնը կեանքի բարձունքի մը, վսեմ իտէալի մը վրայ: Կը ստանան ոչ թէ մարդու մը եւ ժամանակի մը կեանքը, այլ մարդկութեան կեանքը, ժամանակներու մշուշէն սկսեալ:

Պայմանը, զաւակներս, զիտնա՛լն է: Զաւակ եւ ժողովուրդներ կը կործանին երբ չեն զիտեր: Երբ ամբողջ ջիղերով, ամբողջ հողիով, ամբողջ էութեամբ տեղեակ չեն, երբ տղէտ են եւ քնարեր թմբիրի մը անձնատուր: Այսինքն՝ երբ ոչ թէ հօրմէ մը յառաջ կուղան, այլ պատճառէ մը, անասնական պարզ արկածէ մը:

Դուք արդիւնիք չէք, եւ ոչ ալ ժողովուրդները արդիւնք են: Դուք զաւակ էք, կեանքի հողեկան որակի շարունակութիւն, բնաշըրջման կամ յեղաշրջումներու ճամբով: Նոյնն են նաև ժողովուրդները. զաւակ են եւ սլատմութեան որակի շարունակական աճ եւ հոլովոյթ: Արդիւնք չկայ կարծես եւ ոչ ալ սլատճառ կայ հողիներու աշխարհին մէջ: Կայ գոյութիւն, կայ տեւական բխում, ժայթք, թոփչք: Իրականութիւն մը կայ միշտ, որ անմիջապէս եւ միշտ՝ կը վերածուի անցեալի, սլատրանքի: Իրականութիւն մը, որ իսկոյն կամ քիչ ետք՝ վէրք է արդէն, արցունք կամ քաղցրութիւն:

Այո՛, չկայ կարծես սլատճառ, չկայ կարծես արդիւնք, հողիներու խորունկ վիհին մէջ: Կայ որակ, ոճ ու արուեստ: Արեան շողի մը կայ, ողբերդութեան ծուխ մը, եւ ապա խառնուածքներու ահաւոր քամի մը, որ իր ուղղութեան ու անբացատրելի քմայքին կ'ենթարկէ շողին, ծուխը, մեր ապրումներէն բարձրացող բոցն ու կրակը:

Մարդը բնաւ արդիւնք մը չէ: Զգացումներու, ճանաչման եւ խառնուածքի եռացող կաթսայ մըն է միշտ, Յաւիտենութեան մեծ կրակարանին վրայ:

9

Ապութեանց դարչ բանքերներով լի է աշխարհ։ Զգո՛յշ։ Մարդկութենէն ձեղ ընդմիշտ զլուեցնող մարդ արարածներու ոլիսի հանդիպիք։ Զկենա՛ք։ Զյառաղիք մանաւանդ անոնց մօտ։ Անոնց դրացնութիւնը վտանգաւոր է, անոնց դէմ կոխւ մզելլ՝ անպատուարեր։ Որեւէ կերպով անոնց հետ զործ ունենալուն մէջ ուրեւէ վսեմութիւն չկայ։ Հեռո՛ւ, հեռո՛ւ։ Ազտ են անոնք, որիկութեան եւ ստորին բաներու լրացու, մեր կեանքի պայծառ ձայնին դիմաց։ Գայթակղութեանց հին ու ճարտար խոհարարներ են, որոնք կ'եփեն մարդկութեան մէջ անրարոյութիւն եւ մահ, խոսնակութիւն եւ ոճիր։ Դաւաճանութեան ու դաւի անոնց մթին սեղանատունէն՝ հեռո՛ւ։

Ամէն ինչով դրական ու կերպանց անհատներու համար, սոսկալի անխելքութիւն մը, ահաւոր ժամավաճառութիւն մը կը համարեմ մարդկային այդքան բարձունքներէ այդքան աղմաղին ստորնութիւններու վրայ պայքարի նետեր տեղացնելլ։ Եթէ միջակ անձեր կը զգաք դուք ձեղ՝ կոռւեցէք։ Եւ եթէ մարդ էք վոր քոն միջակը, այս թուղթը տրդէն ուղղուած չըլլար ձեղի, այլ կ'ըլլայ ուղղուած ուրիշ զաւակներու։

Կա՛րձ. ձեր միակ դէնքը անոնց դէմ հեռաւորութիւնն ու տրհամարհանքը սկսէք է ըլլան։ Կոռւեցէք միջակներու դէմ, միջակութեան դէմ։ Պարտաւոր էք կոռւիլ։ Թերեւս հարիւրէն մէկ յոյժ մը կայ այս վերջին կոռւին մէջ։ իսկ տղմարնակ թղուկներու դէմ մզուած կոռւի մը մէջ չկայ ոչ իսկ յետի՛ն յոյժ։

Բլլալով կեզտ, անվերածելի՛ կեզտ եւ ոչ ուրիշ բան՝ անոնք իրենց մահուան բոլոր մանրէները իրենք իրենց մէջ կը կրեն ոչընչանալու համար։ Դուք մանրէ՞ էք ուստի, թէ մարդ։ Ո՞րդ էք թէ մարդկային բարձրագոյն արժէքներու համար ծնած հայորդի, թէ

Ճքեղ բաներու համար շքեղանալու պատրաստուող հայ աղջիկ : Դուք, սերունդ առ սերունդ զաւակներս, ոչ մէկ ցած բանի համար էք, ոչ մէկ ցած արարածի համար, ոչ մէկ ցած մարդկութեան համար : Դուք բարձրագոյն արեւին համար էք, դուք բարձրագոյն մարդկութեան համար էք, դուք բարձրագոյն հայրենիքին համար էք :

* * *

Ե՞նչ բաներ կան կեանքին մէջ, դեղեցիկ ու շոայլ արեւին տակ ի՞նչ անդունդներ : Եւ կը մտածեմ . — Որքա՞ն ճարտարութիւն հարկ պիտի ըլլայ ձեղի, ուղիղ քալելու համար, չիյնալու եւ չկորսուելու համար :

Այսպէս : Մեծ եւ ամրողութիւն կառուցանող մտածումներու կողքին, պէտք պիտի ունենաք նաև սլղտիկ մտածումներու, զօղիչ խոհերու, յօղակապ մտածումներու : Որեւէ շէնք, որեւէ ճարտարապետական կառոյց, մեծ ու էական նիւթերու կողքին, պէտք ունի մանր նիւթերու, շաղախ կաղմող կիրի, խճաքարի, աւաղի : Վիթխարի խոհերու հետ, պէտք պիտի ունենաք նաև աւաղամանր մտածումներու, կառոյցին ամրութիւն եւ ողորկութիւն տալու համար :

Այսպէս : Զեր թահճը զոյնին հետ պիտի ունենաք երանոներ : Բարձր ձայներու հետ՝ շշուկ : Հաստ զիծերը մեղմող ստուերագիծ : Նրբութիւններ ու փափկութիւն : Ապառաժի չափ միտք, եւ աւաղի մանրութեամբ միտք : Ասոնցմէ միայն մէկը ունեցողը անձարակ ըլլայու դաստավարառուած մըն է . թերի մարդ մըն է եւ պիտի ձախողի : Ստեղնաշարը պէտք է լման ըլլայ : Կեանքը դաշնակ մըն է եւ մէնք դաշնակահար : Դժբախտ է ան որ ձայներու լեզուն չսերտած, կը մօռենայ դաշնակին :

Կարեւորը աճիլն է, մեծնալը, ներքնապէս ամրանալը : Արեւը կը ծաղի, եւ դուք մինչեւ արեւամուտ, ներկայացող օրը կը ծագիք ինչպէս ճաշասեղանի մը վրայ պիտի ծամէիք հացի կտոր մը : Հետեւարար սնունդ կ'առնէք ու կը մեծնաք : Բայց այդ ձեւով մեծնալ մը չքաւոր մեծացում մը կը կոչեմ ես, աղքատ տճում մը՝ քանի որ լոկ բնութենէն կու զայ ան եւ ոչ նաև հոգեկան լրիւ դիտակցութենէ մը :

Չարերուն մոտիլ ժամանակը կ'ընտրէ ձեզ իրեն թիրախ ու կը ջանայ տեւարար պղտիկցնել, մեծնալ սկսող ձեր անհատականութիւնը : Դուքսի թշնամի ժամանակ մը՝ ձեր զէմ կը զինուորա-

դրէ քէներ, նախանձներ, ատելութիւններ եւ հաղարումէկ նենդութիւն՝ արդիլելու համար աճման ձեր կարելիութիւնները։ Մարդկային հակառակութենէ, ոխէ եւ անհանդուրժողութենէ կազմուածսեւ ամսկ մը կը սպառնայ ձեր օրը մթնցնել։ Զգո՛յշ։ Քիչ անդամպայծառ պիտի դտնէք մարդկային երկինքը ձեր վրայ։ Ու շատ հեղատիկա պիտի պատահի անակնկալօրէն։ Թշնամի նկատուածէ մը բարիք մը պիտի ստանաք։ Ատիկա զեղեցիկ ճառագայթի մը պէս պիտի ուրախացնէ ձեզ։ Հակակրելի անձի մը համակրելի մէկ ելոյթը ուրիշ ճառագայթ մը պիտի ըլլայ ձեր սրտի սեղանին վրայ։ Կը կարծէիք օդը ցուրտ պիտի ըլլայ, ու մինչեւ իրիկուն ջերմ օր մը կ'ունենաք եւ կ'օրհնէք բնութիւնը, կեանքը, դանոնք ստեղծող դերագոյն դիտակցութիւնը։

Տրտմութիւնը ուրիշ տեղ է ստկայն, բո՛ւն տրտմութիւնը։ Դուք պիտի հանդիսալիք մօտիկ անձերու ամսկին, բարեկամութեան ամսկին մանաւանդ։ Եւ ամսկին՝ որ սիրուած կինը և այլ մարդը կը բերեն։ Աւելի ա՛յս ամսկերուն պիտի հանդիսալիք, տւելի ա՛յս ամսկերն են որ պիտի որոտան ձեր դլխուն, եւ դուք ասո՞նց տեղատարափէն է որ պիտի ուղէք պատսպարուիլ շարունակ։ Ա՛խ, կեանքի երկինքին այն մօտիկ ու ջինջ կապոյտները, որոնք մեր միակ յոյտսերն էին եւ որ օր մը վերածուեցան երկինքի ամենասեւ կէտերուն։ Ախ, զեղեցիկ զգեստ հաղած Դաւաճանութիւնը, մո՛ւթը, որ ջահով մը կը ծածկէ ինքղինք ու կու դայ տաճարիդ մէջ, խորանիդ վրայ։ Օ՛ հրեշտականմանը որ հրեշտակ մը չէ բնաւ։ Յուղան՝ որ աշակերտ մը չէ այլեւս։

* * *

Ուրիշներուն անարդ ժամանակը կը հրէ քեղ ետ, դէսկի ձախողութիւն։

Պատանութենէն սկսեալ կոչուած էք անյատակ անդունդի մը եղերքէն քալելու մինչեւ խոր ծերութիւն, մինչեւ մահ, անձանօթ անձերու հետ, որոնց յաճախ դէմքը ծանօթ եւ մտերիմ պիտի ըլլայ ձեղի, բայց բուն ինքնութիւնը անձանօթ։ Զեղ անդունդէն վարդլորելու տրամադրութիւն մը կայ ձեղի հետ քալող դրեթէ ամէն անձի մէջ, առաւել կամ նուազ չափով։ Զեղի հետ քալող ճանապարհակիցներուն համար դուք հարց մը դարձած էք, միասին քալել սկսելէ ետք։ Զեր դոյցութիւնը խնդիրներ զրած է անոնց առջեւ, ոչ բարութեան խնդիրներ, այլ շարութեան։ Երբեմն ալ կենաց եւ

մահու խնդիրներ : Ներքին տրամ ստեղծած էք անոնց շատին մէջ , ձեր քալելու կարողութեամբ , ձեր տեւական աճումով , արդար համբաւով կամ ժողովրդականութեամբ : Իրենց հետ հաւասարութիւն մը կը նեղէ զիրենք : Իրենց վրայ գերազանցութիւն մը՝ մահացու թշնամի կը դարձնէ զանոնք ձեզի դէմ : Դժուար կը ներեն , կամ բնաւ չեն ներեր ձեզի այդքան բան : Բատ իրենց , մանաւանդըստ ընկերներու՝ անիրաւ էք իրենց չափ կամ իրենցմէ վեր ըլլալու : Եւ ձեր դոյցութիւնը օր մըն ալ ձեր ընկերներուն համար մահացու վէրք մըն է տեւարար կոտտացող , դիտէ՞ք : Հիմա կարելի չէ դիտնալ անշուշտ : Բայց օր մը կը դիտնաք : Հիմա կրնան մեռնիլ թերեւս ները անկեղծ են , վաղը պիտի չըլլան : Հիմա կրնան սպաննել ձեղ , եթէ օրէնքին վախը չըլլայ , համողուած էմ : Զեր այսօրուան քաղցր անունը օր մը ամենէն անհամ , ամենէն տափակ , ամենէն անախորժանունը պիտի ըլլայ , ձեր մտերիմին ականջն ու հոգին թունաւորող : Որչա՞փ թոյն են , որչա՞փ մաղձ ու մահ՝ սա երկու մարդիկը , որոնք տարիներ տարիներ շարունակ երկու երկուորեակ եղրօր չափ հարազատ էին իրարու :

Բուն տրամութիւնը : Կեանքի այս մարդերուն վրայ է բուն տրամութիւնը : Եւ հոս է որ պէտք է մարդ շահի հերոսի եւ սուրբի յաղթանակ մը :

Զեղ մահուան անդունդը դլորել ուղողն ու ձեր վրկիչը շատ մէծ տարրերութիւն մը չունին իրարմէ : Առաջինը մեռցնելու միջոց մը կիրարելէ ձեզի դէմ : Մեռցնելու մարմնապէս կամ բարոյացոց մը կիրարելէ ձեզի դունին հետ դործ չունի յատկապէս , երբ չ'ուղէս : Երկրորդը ձեր անձին հետ դործ չունի յատկապէս , երբ չ'ուղէր չարիք ընել : Կը խնայէ սեփական խղճին , չ'ուղէր դայն վրդողեր չարիք ընել : Զարիքէ մը հրաժարելով , կ'ազատազրէ իր խիղճը վել , սեւցնել : Զարիքէ մը հրաժարելով , որմէ ինք կ'օղտուի նախ եւ ապա դուք հաւանական տաղնապէ մը , որմէ ինք կ'օղտուի նախ եւ ապա դուք հաւանական անշուշտ : Զեղ ամէն ինչով կործանել ուղողը մինչդեռ , կ'օղտուիք անշուշտ : Զեղ ամէն ինչով կործանել ուղողը մինչդեռ , կ'օղտուիք անշուշտ :

Այսուհանդերձ , ձեղ որեւէ կերպով վրկողները բարի համարեցէք , ընդհանուր բարութեան մը ձեզի հանդիպած մէկ կոտորարեցէք : Վասնդի մեծարժէք քաղաքակրթութեան մը պակասին կը , վշուրը : Վասնդի մեծարժէք քաղաքակրթութեան մը պակասին կը , վշուրը : Վասնդի մեծարժէք քաղաքակրթութեան մը պակասին կը , վշուրը : Վասնդի մեծարժէք քաղաքակրթութեան մը պակասին կը , վշուրը : Վասնդի մեծարժէք քաղաքակրթութեան մը պակասին կը , վշուրը : Վասնդի մեծարժէք քաղաքակրթութեան մը պակասին կը , վշուրը : Վասնդի մեծարժէք քաղաքակրթութեան մը պակասին կը , վշուրը : Վասնդի մեծարժէք քաղաքակրթութեան մը պակասին կը , վշուրը :

աւելի ներկայ, աւելի դործունեայ քան Բարիքը, որ քիչ կը շարժի, քիչ կը դործէ եւ յաճախ կը դործէ մութի մէջ, լուսութեան մէջ։ Համաստ է եւ կարծես ամչկոտ։ Քաղաքակրթութիւնը երբ իսորքով հարստանայ, կը փոխուի անշուշտ այս կարգը։ Եւ մենք իրրեւ մարդ, տէր բազում զիտութեանց եւ զիւտերու, տէր բազում արուեստներու եւ զեղեցկութեան, տէր ու տիրական աշխարհաշատի լոյսերու՝ ալէտք է աշխատինք բարոյական եւ բանաստեղծական նոր հոգի մը տալ մեր արդի զոսող ու զինով քաղաքակրթութեան։ Խորք մը։ Աստուած մը։ Յեղափոխութեան եւ յառաջդիմութեան ողին թիւեր տուած է մեզի, որոնք կը կոչուին զիտութիւն, արուեստ, կրօնք եւ տրամաբանութիւն, սէր, հաւատք, ուժ եւ ճանաչում։ Պէտք է ասոնց զումարումի զործողութիւնը շխակ կատարենք։ Մարդկութիւնը ցարդ սխալած է ու կը սխալի քաղաքակըրթական այդ զումարումին մէջ եւ կը զժրախտանայ։ Որովհետ մեծութեան ու երջանկութեան հաղարամեայ հարցը կը մնայ անլոյն։

Ճար չկայ, մանչո, ճար չկայ իմ փոքրիկ, փոքրիկ ապջիկո։ Մարդուն ճամբան, կրկնեմ, վիճերու եղերքէն կատարուող յոպնեցուցիչ, սպառիչ, մտահողիչ ուղեւորութիւն մըն է, զէպի Անեպը։ Ճակատաղբական է տախիա։ Ահաւոր կերպով հին, ահաւոր կերպով մարդկային։ Մէր կոխու վիճերու եղերքին է որ կը մզուի միշտ։ Բնդմէջ չարերու եւ բարիներու մարտ մը, յաւիտենական մաքառում մը։ Խուսափում չկայ։ Մարդ ըլլալով, զուք եւս ոլիսի կոռիք։ Պիտի հրաւիրուիք վազը ընտրութիւն մը կատարելու եւ զոհուելու ընտրուած առարկային համար։ Բնդրեցէք բարին, չեր հօր սէս, ձեր նախնիքներուն սէս, հայոց մեծ եւ զերընախիր տղիին սէս։ Իրար զարնուող ոսոխներուն մէջ վերջին խօսքը բարիինն է։ Վասնզի կարելի չէ, բնաւ կարելի չէ որ մութը կոխուի մը վախճանը ըլլայ, յաղթանակը ըլլայ։ Մութը ոչ օրէնք կրնայ ըլլալ, ոչ յաւիտենութեան մաս կաղմէլ, ոչ աստուածային ստորագելի դաւալ։ Մութը սկարտութեան նիւթ մըն է եւ լոյսը յաղթանակի։ Մութը կոխուելու արժանի յատակ մըն է, որուն վրայէն ոլիսի քուն յաղթական լոյսին բոլոր ճառաղայթաղէն վաշտերը։

Վաղուան կոռին մէջ եթէ միայն քաջ էք՝ չէք կրնար յարթել։ Եթէ միայն ճարտար՝ կը ճախողիք։ Զեր յաղթանակը շատ ըլլաներու կատուած է, անկախ արտաքին բաներէ, ներքին բաներու։ Զեր զիտակցութեան առասութենէն շատ բան կախում ունի այդ զուպարին մէջ։ Գիտութիւն հարի է եւ զիտութենէ աւելի զիտակցութիւն։ Զկարծէք որ նոյն բաներն են կամ իրարու մօտ բո-

ներ են այս երկուքը : Ոչ ահաւասիկ : Մէկը կրնայ շատ զիտութիւն ամբարել եւ չունենալ բաւարար զիտակցութիւն : Գիտակցութիւնը՝ զիտութեանց եւ չպիտութեանց զիտութիւնն է : Շատ վերը, ամենէն վերը զիտեղուած ջահն է ան, ամենէն վերը շողացող ասողը :

Յաղթանակը զիտակցութեան արդիւնք է . տեւականութիւն եւ խաղաղութիւն խոստացող յաղթանակը սակայն : Աստուած զիտակցութիւն է, եւ առոր համար՝ տեւական յաղթանակ ու տեւական սէր է Ան : Գիտակցութիւն ու սէր է, եւ հետեւարար անպարտելի, հետեւարար ամենազօր եւ ամենայաղթ : Մարդկութեան մէջ զիտակցութեան զիտութիւնը ունեցողներ շատ քիչ եղած են, բոլորովին հաղուաղիւո :

* * *

Արեմն ձանաչող եղէք : Բարձր ճանաչողութեամբ ազրեցէք այն բոլոր պահերը զորո պիտի ապրիք : Եւ ըսէք ձեր բարեկամներուն, որ ձանաչող ըլլան : Բսէք օր մը ձեր զաւակներուն, թոռնիկներուն, որ ձանաչող ըլլան : Թող այդուհու, մեծցնեն լոյսին շրջանկը, լայնցնեն ծիրը :

Եւ ըսէք հայ աղղին, որ ձանաչող ըլլայ : Զի էր՝ եւ չէ՝ հիմա : Թող իր բոլոր սերունդները, մանչ և աղջիկ՝ ճանաչողութիւնը զաւանին իրրեւ թիւ մէկ զիտութիւն, թիւ մէկ հաւատք, թիւ մէկ յոյս : Եւ սէր : Եւ կեանքի խորիսիս : Բազուկներու եւ հողիներու մէջ զրուած յաղթանակի բացարձակ խոստումնագիր :

Թող ցրուած հայութիւնը խմանայ, եւ հայրենիքին մէջ ապրոցները զիտնան : —

Ճանաչողութիւնն է տոտջին զիտութիւն եւ վերջին զիտութիւն : Առաջին յեղափոխութիւն եւ վերջին յեղափոխութիւն : Ա-թիւն : Առաջին յեղափոխութիւն եւ վերջին յեղափոխութիւն : Առաջին յեղափոխութիւն եւ վերջին յեղափոխութիւն : Միակ ուժն է որ ուսչնակարդ վարչածեւ ու վերջին վարչածեւ : Միակ ուժն է որ խոստումներ ունի . ու միակ ուժը՝ որ տուած խոստումները կը յարդէ, չըներ յուսախար :

Թող մեր աղղը չկարծէ թէ ուրիշ ճամբաներ եւս կան բարձրութոյն քաղաքակրթութեան մը եւ բարձրագոյն մշակոյթի մը հասպույտ քաղաքակրթութեան մը եւ բարձրագոյն մը համաւանդ աւելի մար : Թող չկարծէ թէ կայ աւելի թանկաղին ու մանաւանդ աւելի մար : Թող չկարծէ թէ կայ աւելի թանկաղին ու մանաւանդ աւելի մար : Հանճարի համար ապահով բան մը՝ ինքնապահպանումի համար : Հանճարի համար արուոյ համար : Աղատութեան համար, արուեստի եւ ստեղծագործութեան համար : Զիտ' :

Բսէք հայ աղղին ձեր հօր խօսքը, իրենց հօր, հայրերուն, ցեղին խօսքը : Յիշեցուցէք հին այդ ուխտը :

10

Օր մը, տեղ մը, սեղանի մը առջեւ, նստած էին Երկու երիտասարդներ : Հայ էին, նոյն տարիքը ցոյց տուով : Բաց ծով մը կը տարածուէր իրենց ետին, ալեկոծ, խենթ : Տաք վիճարանութեան մը մէջ էին, սրճարանին միւս յաճախորդները խրտչեցնելու աստիճան : Երկու հայերէն մէկը, չկրնալով դիմանալ երեւի իր ըսելիք ներու կրակին, ցատկեց մէկ ալ ոտքի եւ սեղանին վրայէն խլելով միջակ ծաւալով դիրք մը, ցաւի սուր շեշտով մը ըստւ .

— Այս դիակը կը տեսնե՞ս, ա'յս է Հայոց Պատմութիւն որակուած տխմարութիւնը, այս է մեր ամենուս շատախօսութեան առարկան, մեղ մատնիչի եւ կնիկի վերածովը : Ասո՞վ պիտի քունք : Եւ ասո՞վ անկախութիւն պիտի առնենք : Այս թնձուկո՞վ մեծ ազգ պիտի դառնանք : Երբեք : Այս տեսակ դիրքերը զիս կ'ամչցնեն ժիայն . մանաւանդ ա'յս դիրքը :

Նստաւ ապա եւ այս անկամ նստած դիրքով շտրունակեց իր քննադատական հրավառ զայրոյթը .

— Այս դիրքը, Տրդա՛տ, Երկողառակութեան դիրք մըն է, մարդկային մանր դիմազերու հաւաքածոյ մը, ուրիշ ոչինչ : Անհասկացողութիւն կայ հոն՝ — էջերո՛վ, էջերո՛վ : Գլուխներով : Կայ ատելութիւն՝ թուականէ թուական ու նախարարէ նախարար ցատկող : Եւ կայ նախանձ՝ ըերդ, մայրաքաղաք ու թաղաւորութիւն չքացնող :

Կը նայէր իրեն ընկերը, տխուր, լնաւ չհամոզուած եւ շուտով հակառակը սննդելու պատրաստ արամազըրութեամբ մը :

Բայց ան դեռ չէր վերջացուցած .

— Եւ ըստ այս դրքին, որ պատմութիւն չէ այլ կեանքին մէջ շուարած անձերու յամառ ժխոր՝ Հայաստանը Հայաստան չէ, մատնչաստան է : Գումարման տեղ մը չէ, այլ բաժանման, բարձու-

մի : Ըստ այս զրքին՝ ճամբայ չէ եղած մեր երկրին մէջ, այլ ճամբաներէ բարձրացող քամի, փոշի : Մշուշ եւ մթութիւն : Տուն չէ եղած կարծես Հայաստանի մէջ, այլ միայն ու միշտ՝ տան աւերակ . քանդուած կամուրջ, քանդուած բերդ, քանդուած այգի : Այս զրքին մէջ զործածուած իւրաքանչիւր տասը բառէն ինը քանդել բառին զանազան հոմանիշներն են . լմնցաւ, կ'ամչնամ :

Ծովը կատաղի էր, օտարութեան այդ հնուաւոր հարաւին մէջ, վիճող հայ տղոց ետին : Կը զոռար անհասկնալի բան մը : Կը ջանար աւրել իր վրայի բոլոր կապոյտները . կը ջանար ծեծել, պղտորե՛լ ամէն ինչ : Իսկ քննադատութիւնը, կ'ուղէր ծովուն նմանիւ, լնդօրինակել անոր կատաղութիւնը, շառաչը, պղտորելու ճակատագրական կիրքը :

Կ'ըսէր տղան :

— Ահա քեղի հայութեան հին զիրքը, մեր մեծերուն կտուկարա՛նը : Ի՞նչ կայ անոր մէջ : Արքա՞յ : — Ըսե՞նք թէ . . . : Կաթողիկո՞ս : — Ըսե՞նք թէ . . . : Քանի մը Մամիկոնեան յետոյ, քանի մը Բաղրատունի յետոյ : Սիւնի, Արծրունի, Ռուրինեան : Իւրաքանչիւր տունէ զրեթէ, մեր պատմութիւնը ուզած է դաւաճան մը հայթայթել մեր երկրին, տկար մը, տափակ մը, վատ մը : Մասնաւոր համ մը առած է կարծես, զաղտնի հաճոյքը մը՝ սեւ զիմակով, սեւ հանճարով օժտելու շատ մը դէմքեր : Ճիշ թափուած է այդ ուղղութեամբ, առա՛տ ճիշ :

Ալիքները կը ծեծէին ծովափը : Եւ տղուն յուղուած խօսքը կը ծեծէր տրամաբանութեան խարակները :

— Իսկ եթէ առանց պատմագիրներու ճիղին, խսկալէ՛ս մեր անցեալը Եղած է այն որ մեր պատմութիւնը կ'ըսէ, առաւել Եւս ահաւո՛ր բան : Ո՛չ, դոհ չեմ բնաւ : Մէկը ծառացած է իր թագաւոր հօրը դէմ : Արքայ մը յաւիտեանս անիծած է իր դահաժառանդ որ դէմ : Արքայ մը յաւիտեանս անիծած է իր կիրքով, եւ դին : Կուրցած է ուրիշ թագաւոր մը տղիտութեամբ ու կիրքով, Եւ գիւղ մը քաշուած, տղիտութեամբ և կիրքով : Մեր թաղակիրնե՛րը : Գիւղ մը քաշուած, ու շղթայուած, ու անհետ կորած : Գոհ Մտած են բերդի մը մէջ, ու շղթայուած, ու անհետ կորած : Գոհ Մտած են բերդի մը մէջ, ու շղթայուած, ու անհետ կորած :

Տէրդէ մը, թշնամի զաղիր չուանով մը կախուած արքայաչեմ : Տէրդէ մը, թշնամի զաղիր չուանով մը կորած : Վրդովկան գերդաստան մը աւարտած է մեր արքաներէն մէկը : Վրդովկան գերդաստան մը աւարտած է մեր արքայական հարստութեան վերեալ է հողիս : Եւ օր մըն ալ, մեր արքայական հարստութեան վերեալ շրջանին, շատ աղքատ բաներ պատահեցան, աղքատ վերջաւութիւններ : Արքայական վառ ճիրանիով թաղակիրներ մէկիկ մէրութիւններ :

բէն ինչ աններելի արարք դործեր էին, առաջաւել այդ խոնաւ զընտաններուն մէջ նետուելու համար: Ոչ, դոհ չեմ րնաւ: Արքայական խողութիւններու անուններ կան մեր պատմութեան մէջ, ընկեր Տրդատ, տիսրութեան եւ տիսմարութեան պահեր առլուծ են մեր թաղաւորները, մեր նախարարները, մեր հայրապետներն ու փոքրիկ վարդապետները, աւելի քան ձզմիմ երեցները: Անոնք դացին իրենց լոյսով, իրենց մութով: Լաւ ծնան, այլ չկրցան միշտ լումեռնիլ: Յաճախ շատ անպէտք ձեւով մը մեռան: Կարծես քէնցած աղդին հետ, կարծես աղդը քէնցուցած իրենց դէմ: Հերոսներու ոգէս եկան հայոց պատմութեան մէջ, զրեթէ վահազներու ոգէս, ու մեկնեցան սակայն... Բա'ց սա դասաղիրքը եւ կարդա, Աստուած իմ, կարդա՛ այդ տիսուր բանը:

Արիւն հաւաքուած էր աչքերուն մէջ: Ծովուն մէջ կար աղ, վրիուր, զայրոյթ.

— Հայրենի երկրամտու փոխանակող թաղաւոր անեցանք: Անեցանք ուրիշ թաղաւոր մայրաքաղաքն իսկ օտարին կտակող: Դեռ ի՞նչ բաներ կրնաս զանել հայոց պատմութիւն կոչուած սավիճն մէջ, եթէ լոյս մը ըլլայ ձեռքդ, եւ ոչ թէ խեղճ վարժապետ մը կեցած ըլլայ դիմացդ, միայն բարի բաներ պատմող: Զարրուր կարդէ աշակերտի անմեղութեամբ, խելօքութեամբ եւ խորքին մէջ խոր տղիտութեամբ մեծցաւ մեր բովանդակ ժողովուրդը: Յաւալի է: Ան կը չարունակէ տակաւին մեծնալ եւ ուրունդ փոխել այդպէս, — խոր բարութեամբ, խոր խելօքութեամբ, խոր տղիտութեամբ:

Ծովը սկսած էր տակու խողաղիւ, երբ միւսը առիթ գտաւ վերջապէս խօսելու:

— Զաւարտեցիր, զիտե՛մ, բայց մտքիդ ձամբան որոշ է այլեւու: Կ'ուղես ամուր կոխել մեր անցեալը լեցնող բազմաթիւ սոկորներու վրայ, որոնք օր մը թաղաւոր էին, նախարար կամ մարդուան: Կ'ուղես ցաւցնելու աստիճան ձզմել անսնց սոկորը, միշտակին ու անունը, որոնք կառավարեցին մեր ժողովուրդը: Դուն ըսիր հարկ եղածէն աւելին: Յետո՞յ: Զկա՞յ այս զրքին մէջ ուրիշ բան:

Նայեցաւ ծովուն վրայ հսկող բարձր լեռնազաղացի մը:

— Կա՞յ ուրիշ բա'ն, կայ, լեցո՞ւն: Տուր հիմա այդ զիրքը, որ բոլորովին կեանք է, բոլորովին ծով: Որ նաեւ կզղի է, մեռ եւ արեղակ: Լեցուն տղէտ կայ անոր մէջ, լեցուն կոյր, լեցուն զաւաճան: Կայ լեցուն ուրացող, լեցուն մտանիչ: Ամսեղուկ ու սողուն

տրաբածներ կան հոն։ Գիշեր մըն է կարծես հայոց պատմութիւնը՝ թանձր, թանձր։ Ճահի՛ճ մըն է՝ դարչահո՛տ, դարչահո՛տ։ Եւ սակա՛յն . . .

Եւ նայեցաւ անիկա, լեռնագաղաթին վրայ կուտակուող պայծառ լոյսերուն։

— Կա՛յ ուրիշ բան, լեցո՞ւն բան։ Կայ վահագնեան սքահչեւի առաւօտ մը ամէն թանձր դիշերէ ետք։ Կայ Փրկութեան Տապանին լեռնագաղաթը։ Ու կայ քիչ ետք, մարդկութեան ամենէ՛ն մեծ որարքին, — ըմբոստութեան, — մրրկային հեղինակը։ Ունեցանք արքաներ՝ եւ հողարտութի՞ւն։ Ունեցանք սպարապետներ եւ հերոսական խոյա՛նք։ Նախարարներ եւ կամք։ Ունեցանք հայրապետներ և ծո՛վ տո ծո՛վ նուիրում։ Վարդապետներ եւ լո՛յս։ Հայկ եւ հրաշք մը։ Տիղրան եւ հրաշք մը։ Մեսրոպ եւ հրաշք մը։ Վարդապան եւ չորրորդ հրաշք մը։ Անուններ՝ եւ հինգերորդ հրաշք։ Անուններ եւ վեցերորդ հրաշք, անհամար հրաշք։

Նայեցաւ Տրդատ ձեռքը բոնած դրքին.

— Տիղրա՛ն, դիակ չէ, կեանք է այս դիրքը, ծով եւ փոթորիկ։ Փոթորիկ խաւարի, բայց մեծապոյն փոթորիկ լոյսի։ Փոթորիկ դաւաճանութեան եւ պառակտումի։ Բայց տասն անդամ աւելի մեծ փոթորիկ հերոսութեան ու հաւատքի։ Փոթորիկ կործանումի, բայց հարիւր անդամ աւելի մեծ ու շքեղ արեւամբրիկ՝ շինարա՛ր կամքի։ Կը վլցնէին չորս կողմէն, և ան կը շէննար խոկոյն տասնը չորս կողմէ։ Կը խամրեցնէին, և ան կը ծաղկէ՛ր յանկարծ։ Կը մեռցնէին Հայաստանը, և մօտիկ օր մըն ալ կը դառնար ան սակայն բոլորովին կեանք, եռանդ, հարսնիք, նաւասարդեան ցնծատօն։ Կը կուրցնէին զայն, և ան կը քայէր աւելի քան շիտակ, աւելի քան հեռապի աղմուկով, դուրսի և ներսի մոլեկնութեամբ, դուրսի և ներսի պէնքերով։ և ան կը լսէր սակայն իր բուն դաւակներուն իւրաքանչէնքերով։ և ան կը լսէր բաղմականքը։ Կը լսէր իր բուն ղեկավարին չիւր բառը, իւրաքանչիւր բաղմականքը։ Կը լսէր իր բուն ղեկավարին մատուցածէր, մորթաղերէ կ'ընէին, կը լեցնէին յարհաւատալիօրէն արագաշարժ։ Մորթաղերծ կ'ընէին, կը լեցնէին յարհաւատական եւ յատակ հրամանը, — խմանա՛լ, դիմաղըե՛լ, ալյաւիտենական եւ յատակ հրամանը, — կը դառնար անրիւ։ Չէր խուլնար։ Կանդամալուծէին զինք։ — կը դառնար անրիւ։ Չէր խուլնար։ Կանդամալուծէին զինք։ Մորթաղերծ կ'ընէին, կը լեցնէին յարհաւատալիօրէն արագաշարժ։ Մորթաղերծ կ'ընէին, կը լեցնէին յարհաւատալիօրէն արագաշարժ։ Ոչ մէկ ժողովուրդի բերին իր դրացիներն ու հեռու հետաստան։ Ոչ մէկ ժողովուրդի բերին իր դրացիներն ու հեռու հետաստան։ Ոչ մէկ ժողովուրդի բերին իր դրացիներն ու հեռու հետաստան։

թիւն ունի : Զդիմացան քանի մը վէրքի , ամէն թուականի ինք կտ-
ոլեց իր անհամար վէրքերը : Աւերակ եւ ճիզ : Մահ եւ քրտինք :
Ալեկոծ կեանք , ծո՛վ կեանք : Այս է Հայաստանը , ա՛յս է Հայոց
պատմութիւնը : Ապրելու , ուրիշ ժողովուրդներու կողքին արմ-
տօրէն շնչելու հսկայական ալիք մըն է Հայ ժողովուրդը՝ ժամա-
նակներու անդունդէն մինչեւ քսաներորդ դար հասած : Այդ ալիքը
ոլիտի քալէ , ոլիտի սուրբյ համայն մարդկութեան հետ . ըսենք
փառք այդ ալիքին , փառք , փառք , փառք :

Կ'ընէր Տիղրան մտիկ , խուլ , վերապահ , դժուհ : Կը լեց-
ւէին մտքին մէջ ուրուականներ , ներկայէն ու կործանած անցեալի
մը բեմէն : Անոր երեւակայութեան մէջ կար ոլատմաղիր , մաղո-
ղաթ , դաւաճանի ուեւ նժոյդ , խեղճ բաղմութիւն , փախչող ժողո-
վուրդ , ծուխ եւ փլատակ :

Տրդատ կը խօսէր : Ու կը տեսնէր խօսած ոլահուն զմբութու-
մեհեան : Կը տեսնէր ապա լեռ ու բերդ , լեռ ու վանք , լեռ ու վար-
դապետարան : Լեռ ու Սահահին : Ու Հաղրատ , ու Տաթեւ , ու Գյու-
ձոր : Ու Ակներ , ու Դրազարկ : Շողական , Զուարթնոց , էջմիածիւն :
Կը տեսնէր ուխտի հաղար վայր , նուիրումի հարիւր հաղար սրբո-
րան , խորհուրդի բաղմարիւր անկիւններ : Եւ աշխարհ մը ժողո-
վուրդ՝ ուխտի , ուխտի , ուխտի : Ուխտ հաւատքի , ուխտ աղատու-
թեան , ուխտ կառուցումի :

Ու կը տեսնէր Տիղրան խաղաղ Հայաստան : Բարձրաւանդակ
եւ մաքուր լիճ : Բարձրաւանդակ եւ ցորեն : Եւ այդի , եւ ջրանցք : Եւ
դինի , եւ հաց : Թոնիր , ճիւն , արեւ , միւռոն :

Եւ կը տեսնէր գոլրո՞ց Հայաստան : Եւ կը տեսնէր դուստ՞ն
Հայաստան , աշուղ Հայաստան , հանձա՞ր Հայաստան :

Ու տակաւին սպառազէն Հայաստան : Ռազմաղաշտ եւ տրքոյ
համայն Հայոց : Ռազմաղաշտ եւ նախարարական զունդ : Ռազմա-
ղաշտ եւ այրուձի : Եւ սպարապետ , եւ ճերմակ երիվար : Պարիսպ
եւ անխորտակելի Արտազերս : Տիկնայք փափկասունք եւ աննման
Փառանձեմ Հայոց աննման աշխարհի : Տղմուտ եւ սպարսիկ : Կիրճեր
եւ սելճուկ : Մոնկոլ եւ ամսլ , մեմլուք եւ խորշակ : Թուրք ու Տէր
Զօր : Ֆետայիներ , խմբապետներ :

— Զես հոտուրտար այս պատմութեան դիրքը , դուն դիւրին
կը դատես , չես հոտուրտար ամէն թուական , ամէն դէսլք , ամէն ե-
ղելութիւն : Կը դատապարտես՝ առանց հայուն հողը քիթիդ մօտե-
ցընելու : Կը կարդաս առանց ճիզի , եւ մեր ոլատմաղիրներուն հասլ-
ճեպ խօսքը կը դրդու քեզ խոկոյն : Կը մոռնաս որ անոնք մտածեցին

փոթորիկի մէջ, զրեցին փոթորիկի մէջ: Իրենց բառերը բերին մահուան հեղեղին մէջէն: Բերին յաճախ լոռւթիւն, բերին արիւն ու ճառապալալթ:

Դուն կը տեսնես Հայոց Պատմութեան արեան եւ ամպի կողմը, ևս՝ ճառապալալթի: Ե՛լ, երթանք, յողնեցանք: Կ'առնենք ինքնաշը մը եւ կը բարձրանանք հեռաւոր լեռ մը: Դեռ ժամանակ կայ: Աս խաղաղ օտար մարդիկը զոհ չեն մեղմէ: Եւ ծովը նորէն կընայ փոթորկիլ:

Գացին երկու հայ երիտասարդը:

* * *

Հայաստանի եւ Հայոց Պատմութեան դիմաց կեցած եւ անոնց դիմաց կատարուող վերի երկու երիտասարդներուն տեւական վիճաբանութիւնն է հողիս տարիներէ ի վեր, բուռն ու ջղային հակածառութիւնը, զաւակներս: Անցած եմ ծայրագոյն խանդավառութենէն ծայրագոյն պղուանքին, ծայրագոյն հանդուրժողութենէն ծայրագոյն զժողութեան, ըմբոստութեան: Ծայրագոյն երազ, ծայրագոյն իրականութիւն: Այս է իմ կեանքս: Ու լաւ չէ, զժուար է այս կեանքը: Քալոծ եմ եւ զդացած թէ կը յառաջանամ եռացող ու մոտյլ ծովու մը ափունքներէն, տեսողութեանս առջեւ սովիտակ եւ հեռաւոր լեռնազագալթ մը: Եւ զդացած եմ չուրջս միշտ օտանասւոր լեռնազագալթ մը: Երկու զերմ երիտասարդներ, ըութիւն՝ խրտչուն եւ խրտչեցնող: Երկու զերմ երիտասարդներ, ընդդիմոխօս ձայնով վիճած են մէջս, ցատկելով իսկոյն ոտքի եւ ըութիւնունց զարնելով հողիիս սեղանին վրայ: Ու ես այդպէս ապրած եմ:

Ու կտրծեմ այլովէս ասլուած են ու կ'ապրին այսօր Արտասահմանի ու երկրի շատ մը գրչեղբայրներս, Հայաստանի ու Հայոց Պատմութեան դիմաց:

Ու հոս, ու հոն՝ քէն ենք կարծես այսօրուան կացութեան ու մտավիճակին մէջ ապրող մեր հարազատ ժողովուրդին դէմ: Վասն մտավիճակին մէջ ապրող մեր հարազատ ժողովուրդին դէմ:

Այսօրուան մեր հարցերը պղտիկցուած են, կը պղտիկցուին

ամէն օր : Զենք նետեր մէջտեղ նիւթական ու բարոյական հսկայական դրամագլուխ : Զենք մտածեր ընել հսկայական բաներ՝ տոտուածանալու կամ ոչնչանալու համար : Կազմակերպուելու եւ աղատագրուելու համար : Ոճ մը չունինք : Նոր ու հանձարային մեծութիւն մը մեղ չի հմայեր որեւէ մարդի մէջ : Մեղ կը հմայէ դեռ, դուրսէն՝ օտարը, ներսէն՝ կամ թաղականի հարց մը կամ հոգաբարձուի : Հմայուած կը նայի տակաւին այս ժողովուրդը մուխթարի մը, ժամկոչի մը, տնտեսի մը :

Քէն եմ, քէն ենք շատ մը դրողներ : Եւ կու տանք մեր մէջ խօսող դժուհն երիտասարդին իրաւունք, ի տես մեր օրերու վիճակին :

Այսպէս : Մեր ազգային կտակարանին մէջ նոր օրերու վայել բան մը չպրեցինք : Հսկայ տիպարներու կենդանագիրը կը ողակսի անոր էջերուն մէջ : Մեր ազգին սովորութիւնն էր մինչդեռ, ժամանակին հետ ըլլալ, տեղէ մը շողացնել ժամանակին հոգին, ժամանակին քաջարի տիպարը : Այդ կտակարանին մէջէն փոխած են այսօք դերընտիր մարդիկը : Կը հանդիպինք հոն բեռլ իրենց ուսերէն վար նետած նեղսիրտ բեռնակիրներու՝ որոնք առանց աշխատելու, յոդնութիւն ցոյց տալու դադտնիքին տիրացած են կարծես :

Քէն եմ, քէն ենք : Բայց յանցանքը ազգինը չէ : Յանցանքը մերն է, սերունդին՝ որ քէնութեան եւ դառնութիւններու ետին տպաստանիլը աւելի դիւրին եւ տւելի հերոսական միջոց մը նկատելով՝ փոխան աշխատանքի եւ լուրջ դործունէութեան, քէնցաւ միայն, դառնացաւ միայն : Վախցաւ զոհարերութենէ, վախցաւ հերոսութիւն, համեստութիւն ու համբերութիւն սպահանջող հանրային սրբազրութիւններէ, վախցաւ մանաւանդ խոնարհ դիրքի մթութենէն, եւ որդեղը փայլուն դժուհութիւնը, մենաւոր եւ ձախաւեր ծոյլերու յատուկ բամբասանքը, թոյլ արուեստագէտներու անհուն շատախօսութիւնը : Որպէս սերունդ՝ քննադատեցինք միայն : Յան մը չստեղծեցինք, բան մը չսրբազրեցինք : Նոյնիսկ չկործանեցինք : Սոսկացինք քրտինքէն, սարսափեցանք զոհողութիւն ըսուածէն, զարհուրեցանք սպատասխանատուութիւն կոչուած ծանր իրականութենէն : Պարտականութիւնը ներկայացաւ մեղի իրբեւ թշնամի : Կարպապահութիւնը որակեցինք հողեկան քսութիւն, վատութիւն, ստորնութիւն : Բմբոստութիւն քարողեց ամէն ոք եւ սակայն ոչ ոք քառորդ ըմբոստ մը եղաւ : Դասալքութիւնը դիւրին էր, զասալք եղանք : Շատախօսութիւնը դիւրին էր, շատախօս եղանք, տիրութիւնը դիւրին էր, տիսուր եղանք : Դիւրին բաներ եղանք :

Մեր սերունդը... Ուզելով հանդերձ՝ սոսկաց միշտ աղջային կտակարանին մէջ նոր դլուխ մը, նոր էջ մը, նոր տող մը դրելէ: Ճիշդ կը տեսնէր, կը խորհէր ու կ'ըսէր թերեւս ճիշդ՝ բայց կը կերպէլէր սխալ բաներ, որպէս զի իր դտած ճշմարտութեան համար չստիպուէր վճարել: Մինչդեռ ամէն նոր ճշմարտութիւն կեանքի ընթացքին՝ մեծ վճարողներու պէտք ունի, կանխի՛կ վճարողներու:

Արդ, զաւակներո, դուք իմ դժբախտ եւ տկար սերունդիս պէս մի ըլլաք: Գիտոցէք որ ձեր անհատական եւ աղջային կտակարաններուն մէջ պիտի շողացնէք բան մը, որ մեծ եւ տեսարժան ըլլայ: Ազատում չկայ: Պիտի վճարէք ձեր ճշմարտութիւնը բոլոր այն բաններով որոնք ձեր անձին դրամաղլուխն են: Կամ պիտի լոէք սըխալներուն համար, եւ կամ ձեր անձին դինով իսկ պիտի վճարէք ճշմարտութիւնը: Տեսնել ճիշդը եւ դայն յայտնել՝ մեծ արժանիք մը չ'աւելցներ ոչ ոքի վրայ: Զոհուիլը՝ միշտ բան մը կ'աւելցնէ սակայն: Կը յեղաշրջէ, կը ստեղծէ, կը սրբագրէ՛:

Աղջը սխալ ճամբու մէջ է, կը տեսնեմ. բայց ահա ի՞նչ կ'ընեմ, եթէ ոչ բան մը չընելս վայելուչ ընծայելու համար՝ զաւակներուս կտակի քանի մը խեղճ խօսք ընել: Ամէն պարագայի, աւելի լաւ պիտի ըլլար, եթէ այս օրերէս արարք մը կտակէի ձեղի, քան կոկիկ խօսքեր:

Մեր ա՛ղեք:

Զերմ է անոր հոդին: Եւ անոր բազուկները օրհնեալ են աշխատանքի համար, կերտելու, կառուցելու, դեղեցիկ ու վեհ բան ստեղծելու համար: Գէշը ըսելէ ետք, չեմ կրնար նաեւ լաւը չըսել:

Միւռոն է հայուն քրտինքը: Պատմութեան լուսարձակին տակ, անմրցելի պարկեշտութեամբ եւ իր դերազանցը չունեցող ջանասիրութեամբ աշխատաւոր մըն է: Կ'ատէ աւերակը, ամայութիւնը, լերկութիւնը: Իր բուն եւ բնազդական թշնամին ոչ թուրքն է, ոչ սելճուքը, ոչ Հին պարսիկը, ոչ ալ այսօրուան համայնավարը: — Աւերա՛կն է: Խաւարը: Եւ այդ խաւարը զահանդական մեռելաստանի մը վերածող բուերն են: Զի՛ սիրեր աղջամղջային այդ թռչուննենի մը վերածող բուերն են: Զի՛ սիրեր աղջամղջային այդ թռչուննենի մը վերածող բուերն են: Կը սիրեր աղջամղջային այդ թռչուննենի մը վերածող բուերն են: Կը սոսկայ, զաւակներո, կը սոսոններու մասին կը պատմեն իրեն: Կը սոսկայ, զաւակներո, կը սոսոններէն, առնէտներէն:

Են իր երկրին պատմութեան : Մեռեալ քաղաքներու եւ հրեկիղեալ դաշտորաներու այդ մոլիները (բու, իժ եւ կարիճ), զուժկան արտասանողներու պէս ահարեկած են զինք դարեր ամբողջ : Հայուն հողեկան ոսոխը, ժառանգական թշնամին, այո՛, աւերակն է, լուն եւ մամուռներն են : Նայուածքը կը խոցուի, երբ տեղ մը անմարդարնակ զտնէ : Կը ձմլուի հողին, երբ անդործ է ձեռքը :

Հայը, իր էութեամբ, հոմանիչ է տշխատանքի, ստեղծագործութեան, կանանչի : Իր քարտէսը հաղիւ կանանչած՝ ներկած են զայն կարմիրով, սեւով, արիւնի եւ աւերակի զոյնով : Սեւ ու կասպից ծովերու միջեւ, Միջաղետքէն հիւսիս՝ երկիր մը կայ որ լեցուած է աշխարհի ամենէն առատ եւ արդար քրտինքի բոյրով : Մեր երկիրն է արդար քրտինքի այդ բուրաստանը : Իր լիճերու կողքին Հայաստան ունի ուրիշ լիճ մը .— քրտինքին լիճը . աւելի մաքուր քան Սեւանայ լիճը : Ունի իր բիւրաւոր ծաղիկներու կողքին ուրիշ ծաղիկ մը .— քրտինքին ծաղիկը, աւելի բուրումնաւէտ քան վարդին ու շուշանին :

Հողեկան արժէքներու զնահատման ժամանակի մը մէջ չանցաւ ձեր մանկութիւնը : Դուք բարոյական անմիջական ժամանակ չունիք ձեր ետին, իբրեւ յենարան : Զեր մանկութիւնը եւ պատանեկան տարիքը զուդաղիպեցան ծայրադոյն նիւթապաշտութեան շըրջանի մը : Հիմա ամէն ինչ նիւթ է, եսամոլութիւն, հաճոյապաշտութիւն : Աճած է «Ես»ի զաղափարը, կորսուած է «Մենք»ի սպին : Անհատները չեն որ զոհողութեան տասանորդ կը վճարեն այսօր հաւաքականութեան, այլ իրենք են, որ հաւաքականութեան զիմաց անցած, չար ու դժկամ, կը պահանջեն անկէ զանազան տեսակի հարկացին իրաւունքներ :

Այո՛, ոխակալ եւ անողոք, կը պահանջէ հիմա անհատը իր պատկանած հաւաքականութեանէն, — բարձր պաշտօն : Բարձր ամսավճար : Ընկերային բարձր դիրք : Հրատարակային բարձր զնահատմանք՝ տարին քանի մը անդամ : Ծափահարութիւն : Հանդիսական դիմաւորութիւն՝ մինչեւ կայտրան, մինչեւ նաւահանդիսու, մինչեւ օգակայան : Ու յետոյ, տնային, պանդոկային եւ մարզաշտացային շքեղ ընդունելութիւններ : Կը սպասէ իրեն համար ասուլիսի, մասնաւոր երեկոյթի, ընտանեկան սալոններու մէջ իրեն յատկացուած խօսակցութեան մասնաւոր պահի : Օրիորդները ոլէտք է բացառիկ հիացումով խօսին իր մասին, տիկինները ոլէտք է սքանչանան իր անունին պարզ յիշատակութեամբն խոկ : Ու սալոնին դժբախտ պարոնները պարտաւոր են յափշտակութեան ու աղղային

Երախտաղիտութեան նոր նախադասութիւններ յօրինել իր գովքը հիւսելու համար. խղական սեռը այդ նախադասութիւնները պէտք է իր հողիին մէջ սիրավէսլի վերածէ:

Այսօրուան անհա՞տը, ով իմ զաւակներս, տակաւին փոքր ու բարի: Զոհովութիւն չէ ըրած, բայց քանի որ զոհովութիւն ընողներու տարիքին ու աւանդութեան մէջ է՝ կը պահանջէ որ զոհարերովի վկայական տրուի իրեն: Յեղափոխական չէ, բայց քանի որ զիջա՞ծ է յեղափոխական այս կամ այն կուսակցութեան մէջ ըլլալ՝ կը պահանջէ անբասիր յեղափոխականի վկայալիր: Գրող չէ. բայց քանի որ տպած է զիրք, կը պահանջէ որ նուազաղոյնը «տաղանդաւոր գրող» ըսուի իրեն:

Այսպէս է: Նիւթի ջատագով մեր գարը ստեղծած է մարդոց մէջ զանձելու հողերանութիւն մը, այլ երբեք վճարելու: Աշխատցնելու մտայնութիւն մը, այլ երբեք աշխատելու: Յովնեցնելու եւ չյոդնելու, լացնելու եւ չլալու: Հողեկան չար եւ բացարձակ ձրիավարժութիւն մը: Զսոլառիլ ուրիշի համար, քամել հաւաքականութեան ամրող հիւթը, թարմութիւնը, հողին:

Եթէ զրող մը, եթէ հանրային զործիչ մը, եթէ բեմբասաց մը, եթէ հարուստ մը, եւ եթէ հողեւորական մը՝ չհաւնուեցան ժողովուրդին կողմէ, անտանելի գարձան իրենց շրջապատին մէջ: Քարկոծեցին հաւաքականութիւնը, խաչեցին: Առաջ, գաղափարական մաքուր օրերու շրջանին, հնակոյն ժամանակներէն սկսեալ, հաւաքականութիւնն էր որ խաչը կը հանէր սուրբը, մեսիան, առաքելական անհատը: Օրինակ նազովրեցին: Շրջուած են այսօր պայմաններն ու դերերը: Մաքուր մարդիկ չեն խաչուիր կամ հաղիւ թէ: Որովհետեւ անկտանելի են, կամ շատ քիչ են, կամ չկան: Գողզոթայի եւ խաչելութեան առաջին թեկնածուն՝ հաւաքականութիւններն են այսօր:

Խաչեցեալ կամ խաչելութեան պատրաստ անհատներ չկան հիմա: Եւ ատոր համար մարդկային պատմութեան գարաշրջանը իր մէծ տակնապներէն մէկուն մէջ է, դուցէ մեծաղոյնին մէջ:

Խաչողներ կա՞ն սակայն: Հանրային եւ անհատական բոլոր մարդերուն մէջ ամրօրէն տեղաւորուած խաչողներն են ատոնք: Այս կամ այն վարդապետութեան մէծ ծիսակատարները: Այս կամ այն ուսմունքին խոժոռ արարողապետները: Գիտութեան եւ արուեստի վարձու մունետիկները, կրօնի եւ յեղափոխութեան մէծ շուկայի լումայափոխները:

Մարդկային կեանքին մեծ ողբերգութիւնը, զաւակնե՛րս, հիմք մը ունէր հին օրերուն։ Այդ հիմքին կէսը անհատական էր, միւս կէսը ունէր միշտ հանրային նշանակութիւն։ Երկու կէսերուն համար եւս՝ չկարենալ մեծնալն էր այդ հիմքին կարեւորութիւնը, լրջութիւնը, ողբերգութիւնը։ չկարենալ զեր-մարդու, զեր-ազգի, համամարդկային զեր-ուսմունքի մը հասնիլը, տակաւ առ տակաւ աստուածախառութիւնը, աստուածալոյժ ըլլալը։ Զկարենալ ազատագրութիւն էր՝ իրեւ անհատ, ազգ եւ մարդկութիւն։ Կոիւ կար Զարիքի ներքին եւ արտաքին ուժերուն դէմ։ Կայ այսօր զինակցութիւն անոնց հետ, կեանքին բոլոր ժխտական զօրութիւններուն հետ։

Արդի մարդուն ողբերգութիւնը տարբեր է։ Հակամարդկային եւ հակաբարոյական հիմք մը ունի։ Զկարենալ լիովին աղտոտիլն է ան, լիովին մաղձոտիլը, լիովին խաթարութիւնը։ Զկարենալ ասլա իսկոյն հարստանալն է, իսկոյն փառաւորութիւնը, ժողովրդականանալը։

Ողբերգութիւն է հիմա, եթէ շուտով անունդ չվաղէ քեղմէ առաջ, եթէ շուտով չփայլիս։ Հաղիւ տանդ դոնէն դուրս եկած՝ սլէտք է շողաս։ Զշողացի՞ր երկու մարդու մէջ, երեք, չորս կամ աւելի մարդոց մէջ՝ տաղտկալի ես, տխմար մը, ծեր մը, մեռե՛լ մը արդէն։ Ոչ ոք մըն ես։

Կեանքեր կ'անցնէին առաջ մութի մէջ, յողնութեան, լուռ վաստակի եւ զոհաբերութեան մէջ։ Այսօր, ուրիշներէ չտեսնուելու պարագային, քոմիլեքս մը կ'այրէ քեղ, եւ օրն իսկ դար կը թուի։ Պէտք է դանձել ուրիշէն համակրանք, ժողիտ եւ Եսը ուռեցնող ուրա՛խ բաներ։ Համակրանքի եւ ծափահարութեան դաժան հարկահաւաքներ են այսօրուան մարդիկը։ Եւ ծեր դողդոջ ներկայութիւնը այսքան սուտի, սեւի ու կարծրութեան մէջ, կը յուղէ հայրական սիրտս։ ահարեկ եմ ատոր համար եւ անձկութեամբ լի։

Դարձած է ընդհանուր մտայնութիւն՝ որ սլէտք է սուտ արեղակ մը ծառայէ իւրաքանչիւր մարդու փառքին եւ ցուցադրութեան։ Լոյսի այդ սուտ արեղակը՝ ոմանց համար ինքնաշբժն է առնուազն։ յետոյ վիլան է, զրօսանաւն է, զրամատունն է։ Ուրիշներու համար՝ արագ, անխոր, անխորհուրդ, արտառոց զրականութիւնն է, որեւէ հաղձես արուեստ։ Այդ սուտ արեղակը պղտոր երաժշտութիւնն է, դոյներու եւ դիճերու խուժանի վերածուած նկարչութիւնը, շարժանկարի յարձակողական մերկութիւնը։

Յայտնութիւ, արագ՝ ոտնաղնդակով մը, բռունցքով մը, մերկութեամբ մը։ Յայտնութիւ, արա՛ղ՝ խանութի ցուցափեղկով մը,

Դողութեամբ մը, մեծ առաւ-վախաւութեամբ մը, զգայացունց ո-
ճիրով մը, ամուսնալուծութեամբ մը:

Ծալտուիլ, արադ. կատարել յաճախ դիմաշրջում:

* * *

Այլ հիմա կը հարցնեմ ձեզի, զաւակներս.— Բացառիկ ողբեր-
դութեան բաւարա՞ր հիմք են չկարենալ դրամ կուտակելը, չկարե-
նալ սլղառը բաներ յօրինելը։ Ողբերդութի՞ւն է բեմին վրայէն իպա-
կան սրունք մը չցուցադրելը։

Կալու եւ ինքղինք կամ ուրիշ մը բղքտելու լո՞ւրջ հիմք մըն է
դրացիէն նիւթապէս քայլ մը ետ ըլլալը, բարեկամէն մատ մը վար
ըլլալը։ Հարկ կա՞յ քէ՞ն սլահել մարդկութեան դէմ, ինքնաշարժ
մը ունեցած չըլլալու եւ կամ փոքր ինքնաշարժ մը ունեցած ըլլալու
համար։ Փոքր եւ մասնակի ողբերդութիւն մը թերե՛ւս. բայց ըսել
կ'ուղեմ ընդհանրակա՞ն հիմքով ողբերդութիւն են այս բոլորը։ Իսկ
առանց ընդհանրական կամ բարոյական բարձր պատճառով ողբեր-
դական աղբումի՝ մարդկութիւնը կ'երթայ ետ, դէպի իր քարայրի
ժամանակաշրջանը։ Կ'երթայ այսօր դէպի այդ բիրտ ու երկիւղալի
շրջանը, հիւլէտկան սուղանաւով, լայն շառաւիզի վրայ թուիչք կա-
տարող սաւառնակով, հրթիուով։ Եթէ հողեկան ընդհանրական աղ-
բում մը չստեղծէ, եթէ բարոյական արժէքներու մասին չմտածէ՝
կ'երթա՛յ . . . :

Դուք հետը եղէք այսօրուան ու վաղուան դիտութեան, այ-
սօրուան ու վաղուան յառաջընթաց ուժերուն, բայց թշնամի՛ ե-
ղէք անոնց, եթէ անոնք զեղեցկութիւնը պիտի մեոցնեն, եթէ ա-
նոնք պիտի սպաննեն արուեստը, պիտի կործանեն եթէ սէրը, ըն-
տանիքն ու բարոյականը։ Եթէ դիտութիւնը անոնց դէմ է, կը նշա-
նակէ դէմ է մարդուն. կը նշանակէ թէ արիւն եւ համամարդկա-
յին պատճութիւն լափող հրէշ մըն է ան։ Ոչ թէ ուրեմն դիտութիւն
է, այլ բաղմապուտակ եւ սրարշաւ տղիտութիւն մը՝ երկրի ու եր-
կինքի բոլոր ճամբաներուն վրայ։ Ճանաչողութեան միրած մըն է
եւ ոչ թէ ճանաչողութիւն։

Բուն դիտութիւնը սիրտն է, հողի՛ն, անոնց ներքին ձայնին
արտաքնացած արձականողը, ինքղիք մարդկութեան եւ անոր քա-
ղաքակրթութեան մէջ ծաւալող։ Մոթէօրն ու անոր սկզնին հոտող
չոր աղմուկը դիտութիւն չեն, դիտութեան ձայն չեն. կոյր ուժի մը
ժխորն են, մեր ներկային եւ մեր տաղային մէջ։

Արդի ժամանակներու մարդկութիւնը կատարեալ շուարումիցը մատնուած է իր ընտրութեան մէջ : — Աի՞րու թէ մոքէօր : Ուրո՞ւն վստահիլ մեր կեանքը, մեր ապագան, մարդ էակի մեր ճակատագիրը :

Պիտի փափաքէի, որ օր մը հաշտ ըլլան սիրտն ու մոթէօրը, մեր զոյութեան այս երկու ծայրադոյն բեւեռները : Զըլլալու սրարադային՝ սրտի ճամբան է մեր բնական ճամբան, դիտցէ'ք . հանքերն ու հանքածուխը չեն : Արիւնո՛վ հարկ է տոլրիլ այն տունն եւ ոչ թէ նաւթով, նաւթահորերով :

11

Քյայ թուղթի օրերուն, զաւակներս, Հայ Ազգը ողբերգութիւն մըն է Արտասահմանի մէջ, առնուազն քառասուն տարուայ: Թէհարանէն սկսեալ մինչեւ Պէյրութ, մինչեւ Փարիզ, մինչեւ Պոսթըն՝ մակերեսի քանի մը վայլուն կէտերէ բացի, ընդհանուր տրտմութիւն մըն է, ընդհանուր մանրութիւն մը, ընդհանուր անիրազեկութիւն մը: Ու նաեւ անձկութիւն մըն է: Ու նաեւ շատ աւելի յուղի'չ բան մը: Սիրտ ճմլով անհասկացողութիւն մըն է, ամէն զաղութի մէջ ու նաեւ մայր երկրին մէջ:

Մեր ա'զպը: Նայեցէք ի՞նչ է ան: — Մշուշ մըն է ան եւ մշուշի մէջ կորած խեղճ, հին, յողնած տէրտէր մը: Կամ վայլուն այտերով պատուելի մը: Կամ սլալուուն աչքերով կաթոլիկ վարդապէտ մը: Այս երեք կրօնաւորներէն եւ ոչ մէկը սակայն Ղեւոնդ Երէց մըն է այլեւս, մառախլապատ օղի մը մէջէն հօտ ու հոգեկան արօտավայր փրկող, ժողովուրդը նոր արարքի եւ նոր պայծառութիւններու առաջնորդով: Հաւատքի ու հայրենասիրութեան կրակ վառող: Մարտնչող սլաշտամունք ներշնչող: Քսաներորդ դարու նոր մողերուն ու մողպետներուն դէմ երեքն ալ առանձին առանձին ու միասնարար՝ անզօր են ահա, իրեւ խանդ, խելք եւ ջերմութիւն՝ հաւաքականութիւն տրամադրելու, զանգուածներու հողին շարժման մէջ դնելու, ամրոխ զինելու: Անզօր են, ուրացողներու դէմ բանադրանքի արիւնոտ կոնդակ հրատարակելու:

Օ՛, տէրտէրը, օ՛, բողոքական հայ սլատուելին, օ՛ կաթոլիկ հայ վարդապետը: Անվիճելիօրէն բարի են ըսենք, անվիճելիօրէն բարեացակամ, անվիճելիօրէն հաւատացեալ: Կրնան երեքն ալ արտասուել ամէն չարիքի դէմ: Գէշ ողբացողներ չեն արդէն: Կրնան իսկոյն «Հայր Մեր» մըմնջել որեւէ դժբախտութեան յանդիման: Լաւ աղօթողներ են, կասկած չկայ: Ոչ մէկ աղօթք, շարական եւ

քարող դեռ չեն մոռցած : Այլպէս կը կարծենք : Մոռցած են սա-
կայն, որ այսօր մեծ խելք մը պէտք է իրենց, լայնատարած սէր
մը, ահաւոր համոզում մը, աւելի քան ահաւոր եռանդ մը : Չեն զի-
տեր, որ մօրուքէն ու ճաղատ դլուխէն աւելի, փայլուն ակնոցներէն
շատ աւելի, հարկ է ունենալ սուր տեսողութիւն, սեւ հանդերձէն
աւելի՝ օտարութեան մշուշներուն մէջէն նաւարկելու կամք ու ճար-
տարութիւն : Եւ մանաւանդ, հարկ է ունենալ այս բոլորը շարժման
մէջ դնող հրավառ ու անսպառ սիրտ մը :

Հին ու մեծ ողեւորութեան մը փոքրացած ներկայացուցիչն
է այսօրուան կրօնաւորը : Եւ փոքրացած բոլոր մեծութիւնները ու-
րախ բաներ չեն ըլլար, ուրախացնող բաներ չեն ըլլար : Եթէ չփոր-
ձեն զտնել իրենց նախկին մեծութիւնն ու հմայքը՝ կը դաւան
տրտմութիւն, ցաւ : Օր մըն ալ կը դառնան ահաւոր տանջանք մը :

Արդ, զաւակներս, բացառութիւնները միշտ բացառութիւն
համարելով ու յարդելով, յայտնեմ, որ այսօրուան մեր աղղին զրւ-
խաւոր տրտմութիւններէն մէկը, հայ կրօնաւորը իր բարձր կոչու-
մին զիտակից մարդ մը չէ, մեծապէս ուսեալ եւ մեծապէս ուսու-
ցանող անձ մը չէ : Մեր ստրկութեան վերջին զարերուն, մօրուս-
տոր տղիտութիւն մըն էր ան : Եւ կամ պորտ ընկերութեան թրքա-
խօս գործակատարը առհասարակ, հայկական զաւառներուն մէջ :
Եւ կամ անիմանալի խորամանկութեամբ ճիղուիթ մը, լատինակա-
նութեան ռահվիրայ : Աղքատ հայերէ կը խրտչէին մեր հողեւոր
կեանքի պաշտօնեաները, եւ հարուստներուն մտերիմն էին : Մօրու-
ստոր կամ անմօրուս միջակութիւն են նաեւ այս օրերուն : Եւ նորէն
չքաւոր աղղակիցները իրենց նիւթական ակնկալութիւններուն յար-
մար ենթահող չեն նկատեր : Այլպէս կը թուի : Եւ կարծեմ այլուէս
է՛ արդէն :

Եւ որքա՞ն տխուր բան՝ եթէ այս վիճակը շարունակուի, եթէ
հովիւնները մնան այսպէս : Մնան մշուշին մէջ, որ զիղուած է աղղին
եւ անոր հողեկան արօտավայրերուն վրայ : Մնան մշուշին մէջ մի-
ջակութեան : Ու մշուշին մէջ շուարումին ու շփոթին : Որքան տըխ-
րագոյն բան՝ եթէ հողեւոր մտահողութիւններու րեռնակիրները
սկսին բեռ դառնալ, ցկեանս ծանրութիւն մը աղղին կոնակին :

Ով որ կ'ուղէ հողեւոր հօտ կառավարել մեր մէջ, պէտք է
պորձէ նախ իր կոնակին ամրութիւնը : Այս աղղը շատ ծանր է, չտ-
փէն աւելի ծանր : Ով որ կ'ուղէ հրաւիրել մեղ զերագոյն սիրոյ եւ
զերագոյն մարտնչումի տեղ մը, երբեակ հաւատքի հզօր եւ դաժան
Աւարայրի մը մէջ, պէտք է սպարապետի եւ իշխաններու կողքին

արժանացած Հեւոնդ մը ըլլայ, Ոսկեղաբու ոսկեայ զադաթներէն.
մէկուն բնակիչը ըլլայ:

* * *

Մեր ա'զլը: — Նաեւ վարժապետ մըն է ան, մեր ժողովուր-
դին երկրո՞րդ տրտմութիւնը: Հայութեան նուազած, ճղմուած,
ճմոթկուած էակը: Ամենէն աւելի քոմիլիքս եւ կնծիռ ունեցող դա-
ստկարզը, բազմազան ամօթխածութեանց, երկիւղներու եւ երկչո-
սութիւններու մէջ ինքոինք եւ իր առաքելութիւնը կորսնցուցած:

Վարժապետը: Այն բարի, միամիտ, այլ յորդեռանդ երիտա-
սարդը, որ ժամանակավրէալ նախասիրութեամբ մը ընտրած է
կրթական ասպարէզը եւ, քանի մը տարի ետք սակայն, հարթուած,
զետնին հաւասարած, խեղճուկրակի մը վերածուած է: Արտասահ-
մանի այս երկրորդ մեծ ծնած եւ առա շուտով մանրացածը՝ տէր-
տէրին աշխարհաբար տեսակն է կարծես: Երկուքն ալ միջակէն վեր-
չեն, վար են յաճախ: Երկուքն ալ իրենց շատ մեծ առաքելութիւն-
ներուն շատ փոքր ներկայացուցիչներն են: Եւ եթէ եւս առաւել
մթնայ մեր կեանքին մթնոլորտը, տէրտէրը պիտի ըլլայ տակաւ-
մօրուսաւոր ոչնչութիւն մը կրօնական սիւնակին մէջ, եւ վարժա-
պետը ածիլուած ոչնչութիւն մը՝ կրթական սիւնակին մէջ: Պատ-
ուելին՝ բողոքական ոչնչութիւն մը: Կաթոլիկ վարդապետը՝ կա-
թոլիկ ոչնչութիւն մը: Ու դեռ որքա՞ն ուրիշ ոչնչութիւններ. ու-
ղեռ որքա՞ն ուրիշ տիրութիւննե՛ր:

Կրթական մշակը, քառասուն տարիէ աւելի, Արտասահմանի-
մեր կեանքին մաշած դլուխը եղաւ, մաշած տրամադրութիւնը, մա-
շած ջիղը:

* * *

Ա'զլը Հայոց: — Նաեւ հանրային գործիչ մըն է ան, ցած
առախճանով կամ բարձր: Առաջ կը ստեղծուէր, կը ժայթքէր: Այդ-
ուէ՛ս ծնունդ կ'առնէր այս տիպարը մեր ժողովուրդին մէջ: Մեր
բոլոր աղատաղրական շարժումներն ու վերջին յեղափոխութիւնը
վկա՛յ: Այսօր չստեղծուիր, չի ժայթքէր: Կը հայթայթուի կարծես
տեղէ մը, տեղերէ: Ուրկէ՛, ինչո՞ւ եւ ի՞նչ միջոցներով կը մատակա-
րաբուի այդ տիպարը մեր ժողովուրդին համար, աւելորդ է ըսել:
Տրտմութիւն է խօսիլ այդ մասին: Որպէս ձեր հայրը սակայն կ'ու-
ղեմ ընդգծել այս առթիւ, թէ՝

Ամենէն անհրաժեշտ տիպարն է ան մեր կեանքին մէջ, մեր օրերուն: Եւ ճիշդ առոր համար՝ հարկ է աւելի խիստ ըլլալ անոր հանդէս, աւելի պահանջկոտ: Մեր արքաներուն, սպարապետներուն և սրբատիպար յեղափոխականներուն այդ կարծես վերջին տեղապահը, ընդունելի չէ, որ բացառիկ մէկը չըլլայ, որպէս նախ զոհաբերութեան մարմնացում, եւ ապա որպէս քաղաքական աշք, հոտառութիւն, խելք: Որպէս նկարագիր, որպէս մաքրութեան ոճ, կենցաղ: Ընդունելի չէ, բնա՛ւ ընդունելի չէ, որ անոր մտքի կարկիւնը ըլլայ նեղ, տրամարանութիւնը մանրատոտիկ, տրամադրութիւնը առաջին օրէն իսկ փակ եւ ժանդոտ: Պէտք չէ կիրքը զաւանի անխելացութեան եւ խոհի իրրեւ բարձրագոյն վիճակ, իսկ աշխատանքի իրրեւ զերարտագրական միջոց՝ լաւագոյն համարէ ընտրեւ ծուլութիւնը: Գործ տեսնելու իր վսեմ քեֆնիքը ոկտք չէ ըլլայ ձեռնածալ եւ ծալապատի՛կ վեհութիւնը:

Փոքր անկիւնէ մը դիտած՝ կարելի՛ է ծափահարել ամէն հանրային զործիչ: Ինչո՛ւ չէ: Բայց փոքր անկիւնի կերպը մահուան չափ վնասակար է մեր այս օրերուն, եւ ոկտք է դադրի տյլեւս հայկական զնահատանքի կերպ մը ըլլալէ: Պէտք է սկսիլ կիրարկել մեր մէջ աղատ եւ սուր խօսքի կերպը, որ վերապահութիւն ու կեղծիք չ'ընդունիր: Դիտել եւ դատել մարդիկն ու իրենց զործը՝ մեծ անկիւնէ մը, բարձր միջավայրէ մը: Գղիր չէ հանրային դործիչ մը, Հայոց արքաներուն յաջորդն է, յաջորդն է ուղղահասակ մեր սպարապետներուն, կայծակնատեսիլ մեր յեղափոխականներուն: Եւ այս բոլոր մեծագո՛յն մեծերը հասարակ նաւազ չէին, նաւապե՛տ էին: Նաւ յանձնուած էր իրենց, հայկակա՞ն նաւ . . . :

Հայկական խարխուլ նաւ կայ դարձեալ փոթորկամունչ ծովերու վրայ : — Զգո՛յշ:

* * *

Եւ զրող մըն է այսօր ազգը Հայոց: Նաեւ այս է, այս մեծ քանը, այս աւելի՛ քան մեծ եւ դժնղակ ըանը: Կարծես անհո՛ւն ըտնը: Յաճախ որքա՞ն փոքրիկ է սակայն մեր ազգին մէջ զրող կոչուած այս ծանր տրամութիւնը, զիրին ու արուեստին տղրուկի ոկտք փակչած այս անսրբագրելի թախիծը, վերացական կրիստոներու այս տժդոյն պաշտօնեան:

Կը զրէ՛, կը տողէ՛, կը տիրի՛: Բայց համաձայն եմ՝ որ տըժ-

դոյն է ընդհանուր առմամլ։ Զի սիրեր իր մարզին ստիպողութիւնները, կը խուսափի անոնցմէ։ Զի սիրեր մանաւանդ երկարատեւ աշխատանքը, քրտինքը, բորբ ճիղը։ Զի սիրեր իր դործին համար վճարել ամբողջ հողին։ Կը վճարէ հաղիւ քառորդը, երբեմն հաղիւ մէկ տասներորդը։ Ու կը պատահի որ բնաւ չի վճարեր։ Բնա՛ւ, բնա՛ւ։ Տիսուր է տսիկա։ Այսպէս է բայց։ Լաս, ընդվղիս կամ նզովես՝ այսպէ՛ս է։ Կը ստեղծագործէ հողիին հեռաւոր մէկ չուքով միայն։ Արտէն մասնիկ մը կ'այրէ, չ'այրեր ամբո՛ղջ սիրու։ Իսկ արուեստը, զաւակներս, իսկ Հայոց արդի իրականութիւնը՝ կիսայրեաց բաները կը մերժեն։ Զեն ուզեր կէս-ներկայութիւններ, քառորդ ներկայութիւններ, բացակայութեան հետ շփոթուող ներկայութիւններ։ Ներկայութիւնը սլէտք է լման ըլլայ, մասնակցութիւնը լմա՛ն։ Գրականութիւնը կը պատժէ ուեւէ զբող՝ որ բացակայութեամբ զրած է, որեւէ զիրք՝ որ սրաի և մտքի բացակայութենէ մը եկած է մէջտեղ։

Գրո՛ղը։ Ան այսօր ոչ բաւարար տաղանդ կը յայտնաբերէ, ոչ բաւարար լրջութիւն։ Յողնած ջիղեր ունի շարունակ ու զրչի ծայրին վրայ նախաղասութեանց եւ իմաստի ստուերներ միայն։ Ամենէն ձախաւեր անձերէն մէկն է մեր հանրութեան մէջ։ Ամուլ յոյս մըն է, յուսահատութիւն պատճառող յոյսի կտոր մը՝ որ ոչ իտարելապէս ներկայ է եւ ոչ ալ կատարելապէս բացակայ։ Երազին եւ իրականութեան մէջտեղերը կեցած անհուն թմրածութիւն մընէ, թուլութիւն մը, անձրկում մը։ Զի զիտեր, երազի՞ն կողմը երթայ թէ կեանքին։ Զի զիտեր, ներկա՞յ ըլլայ թէ բացակայ։ Երկարամեայ թիւրիմացութեան մը մէջ ըլլալով՝ սկսած է թիւրիմացութիւններ շարադրել այլեւս ժողովուրդին, փոխանակ լրջօրէն ստեղծագործելու։ Ժողովուրդի աչքին՝ մեծ, թաքնուած իրականութեան մը մուխն է լոկ, որուն բոցին ու կրակին ի զուր կը ըսպասուի։ Ի զուր սպասուեցաւ այսքան տարի։

Ու երկրորդ թաքնուած անսպաս կրակի մը մուխն է լոկ, ժողովուրդը ինքը այս անդամ, իրեն, զրողի՞ն համար։ Զբաղեցաւ կրողը իր ժողովուրդին մակերեսով, մուխով։ Զիլցաւ դտնել խորքը, կրակը, ներքին լաւաներուն կեղրոնը։

Հայ զբող, հայ ժողովուրդ։ Երկու խոր ու անյայտ կրակներ, իրար չփնտուղ, չդտնող։ Արդի՞ւնքը այս բոլորին։ — Մո՛ւխ։

Մո՛ւխ ժողովուրդ, մո՛ւխ զբող։

Երկու յանցաւորներուն մեծ յանցաւորը ժողովուրդը չէ, երկու յանցաւորներուն

գրողն է : Կրակախոյզի եւ կրտկ արծարծողի պաշտօնը անոր տրուած է աւելի : Ան է ժողովուրդներուն կրակի պաշտօնեան, քանի որ Արուեստն ու Գրականութիւնն են մարդկութեան կրակի եւ կոյսի մեծնախարարութիւնը : Գրողը պիտի մերժէ հետեւարար մուխն ու մակերեսը ու երթայ կրակին, խորութեան, էութեան : Այս է բոլոր ժամանակներուն կողմէ իրեն տրուած միակ հրահանդը : Զ'ուղե՞ր, չի՞ կրնար . թող կոտրէ՛ զրիչը եւ լոէ :

Իր բուն առաքելութիւնը կորսնցուցած եւ չղտած մըն է հայդրողը, խորութեան, աշխատանքի եւ խիզախութեան կարօտ հայ մը՝ մեր կրօնաւորներուն պէս, ուսուցիչներուն պէս, հանրային դործիչներուն պէս : Այս ամենուն կը ոլակսի նաեւ Առօրեայէն վեր կենալը, Ես-էն վեր կենալը, մանուածաղատ հաշիւներէն չա՛տ վեր կենալը :

Ամբաստանուած այս ներկայացուցիչները միշտ իրենք չեն յանցաւորը սակայն : Եւ ոչ ազդն է միշտ : Վերէն դէպի վար ու վարէն դէպի վեր, տասնամետկներու և զեռ աւելի հին օրերու թիւրիւմացութիւն կայ, ու կիրք կայ, ու կարճատեսութիւն կայ ազդին բոլոր խաւերուն մէջ, զործող անձերուն եւ անոնց զործունէութեան բոլոր բնագաւառներէն ներս : Ամէն տեղ : Այս բաներն են ահա կացութեան բուն հեղինակը : Արդ, պէտք է սթափի հողեւորականը, աշխարհականը, մեծը, սլղտիկը, ծնողը, զաւակը : Ամէն ոք : Ամբողջ ազդը՝ հոն երկրին մէջ, հոս Արտասահմանի մէջ : Եթէ ուշ չէ, բուն ժամանակն է սթափումի :

Եւ յետոյ, կրնան, այս թուղթը ձեզմէ առաջ կարդալով, զաւակներս, մեր կեանքին բոլոր վերոյիշեալ ներկայացուցիչները բերան ծոել, նեղուիլ, թթուիլ : Խնդիր չէ : Վարժ եմ բարկութեան եւ ոխի իրենց ոճին : Բայց մանաւանդ խաղաղ է ներսս : Պղտիկութիւն չէ որ կ'առաջարկեմ իրենց : Թող մնան իրենց դահերուն վրայ : Բայց ըլլան արժանի : Ըլլան մեծ : Ըլլան արդար : Զըլլան մանր : Զըլլան ծոյլ : Պէտք է որ դիտնան . իրենց զիրքը ցած չէ, բարձր է : Իրենց զործը թեթեւ չէ, ծանր է : Իրենց ստանձնած առաքելութիւններուն մէջ լրջութիւնը պարտաւորիչ է, եւ հանդիսուը քիչ անդամ արտօնուած . արգիլուա՛ծ է զրեթէ : Արդիլուած են նաեւ բոլոր ճղճիմ բաները : Եթէ չկրնան իրենց բարձր առաքելութիւններուն չափ բարձր ըլլալ՝ կը տխրիմ իրեւ զրող, իրեւ հայր, իրեւ իրենց ժամանակի եւ իրենց սերունդի մարդ : Եւ կ'ըսեմ յայնժամ . — Մենք այսպէս էինք, զուք լու եղէք, արժանի՛ եղէք :

Քանի որ մարդ էք եւ վաղը ոեւէ զործի աշխատաւորը պիտի
ըլլաք, կ'ուզեմ որ կեանքին լուրջ եւ բիւրեղային կողմը սիրէք: Զեր
եւ ձեր դիմացիններուն մէջ, անհատ ըլլան անոնք թէ ժողովուրդ՝
մի՛ բաւարարուիք մուխի տեսիլք մը դիտելով. փնտռեցէք կրակը,
բոցը, զոյութեան այն մասը որ կ'այրի, կ'այրէ՛:

Եւ հայը անշուշտ նախ քան մուխ մը ըլլալը կրակ մըն է, ա-
մէն մեծ ժողովուրդի պէս: Այդ կրակը չէ մարած, ոչ մէկ նշան
կայ այդ ահաւոր վախը արդարացնող: Պէտք է սակայն բարքերու
այս խաւարին մէջ զտնել այդ կրակը եւ բարձրացնել վեր, որպէս
զի ժողովուրդը լոյս տեսնէ եւ զգայ ջերմութիւն:

Եթէ նոյնիսկ տնտես մը ըլլաք կամ տնտեսուհի մը՝ պէտք է
ձեր զործին մէջ կրակ մը ըլլայ եւ ոչ թէ միայն մուխ, միայն փո-
շի՛:

Գիտնալ այրիլ եւ ներքին պայծառութեամբ՝ այրե՛լ: Այս է
կեանքին մէջ կարեւորը, անհրաժեշտը, հիմնականը: Մնալ կեանքի
բարձր արժէքներուն դէմ հակա-տժզոյն, հակա-տափակ, հակա-
տղէտ: Հակա-ծո՛յլ:

12

Հայութ: Եր կիրքը: Եր անվայել բարքը այսօր, հոս ու Երկրին մէջ: Պառակտուած ենք փոքր քաղաքներէն մինչեւ մեծ քաղաքները, սակաւաթիւ հայութեամբ տեղերէ մինչեւ մեծաթիւ հայութեամբ տեղեր: Դարձած ենք, զաւակներս, կեղտոտ, դարձած ենք իրարու դէմ կատղած-շուն: Հայեր ենք բոլորս, կը կոչուինք այդպէս: Կը նայինք սակայն իրարու ինքնիրմէ ելած ցուլի պէս, անանուն դաղանի պէս: Երկու հայկական բնակարան իրարու թշնամի են այսօր: Մայթերը, որոնց վրայէն հայը կ'անցնի, վտանգաւոր են, ինչպէս դեռ երբեք չեն եղած: Թաղերը տեղելութեամբ րոնկած են, ինչպէս երբեք հայ մը դեռ չէ երեւակայած:

Անհամաձայն եղած ենք յաճախ, մեր նախնիքներուն մէկ ճամբով: Բայց այսօրուան անհանգուրժութիւնը, կ'երդնում, զաւակներս, այլեւս հայկական չէ: Ներածուած է: Օտար բան մը կայ վրան. խիստ օտար, խիստ թշնամական:

Փողոցի ստորնագոյն բարքերով ստահակներ շարք մը աններելի ոճիրներ գործեցին. կը գործեն հիմա իսկ: Անմեղ հայեր կը սպաննեն հիմա իսկ: Սպաննելու ձեւն իսկ վատ է, անարի, ընդվզեցնող:

Մարդկային խիղճէ առմիշտ տարադրուած այդ ստահակները հերոսի անուն շահելու եղանակը կարծեցին դտած ըլլաւ, տեղմը, անմեղ աղղակից մը մորթելով: Բայց մի՞թէ միայն այդ է տը-խուրը: Երբեք:

Զհաւատացին պատմութեան, ոչ մէկ վայրկեան չհաւատացին ճշմարտութեան: Եւ կարծեցին քաջութեան արարք՝ յարձակողական ուրացումը. հերոսութիւն՝ ուեւէ անմեղ աղղակից, դիշերմը, իրիկուն մը, առողու մը դետին փռելը:

Ասոնք ծանր բաներ են, զաւակներս, դա՛ռն ժամանակներու
բաներ : Ասոնք սելձուքեան բաներ են, հորդայական վայրադութիւն :
Դուք վախկոտութիւն մը պիտի տեսնէք այս արարքներուն մէջ, եւ
ոչ թէ քաջութեան նուազագոյն իսկ չափ մը : Անասնութիւն պիտի
տեսնէք այս զործերուն մէջ եւ ոչ թէ զաղափարի պաշտպանութիւն :
Դուք քառորդ հերոս մը իսկ պիտի չուզեմ որ տեսնէք ոեւէ մէկու
մէջ, որ կրնայ աղղակից մը սպաննել, եթէ անիկա հայութեան
կեանքը չէ վտանգած : Քարողիչներու խօսքին դէմ ով որ տրամա-
բանող տկանջ մը չունի՝ կորսուած մըն է : Ամբոխավարներու դէմ
հարկաւոր է ունենալ տրամաբանող ունկնդրութիւն մը եւ մտքի ու
ջիղերու անհրաժշտ պալութիւն : Զեր միտքն ու հողին փողոցի
խուժանավարներուն մի՛ ծախէք :

13

Չեր զործի մասին չեմ կրնար բան մը լսել։ Հրէք ինչ որ կ'ուղէք, ինչ բանի որ յարմար ըլլան ձեր ընդունակութիւնները։ Այսուհանդերձ, կ'ուղեմ որ ձեր զործը լաւ ընէք, արդարօրէն, բարեխըղճութեամբ։ Պատասխանատութեան խոր զդացումով։ ՀԱՅՈՒՄ ուղղամիտ։ ՀԱՅՈՒՄ զործին մէջ ուրախ։ Ես ուրախ չեմ եղած եւ չըլլալս եղած է պէ՛չ։

Երբ զաւակ մը կ'աշխատի մաքուր քրտինքով, մաքուր մտածումով, ներքին մաքուր աշխարհով մը՝ իր առաւօտները մաքուր են եւ իրիկունները մաքուր։ Անոր ամբողջ առօրեան բիւրեղի պէս պայծառ է, եւ տրամադրութիւնը հացի պէս բարի։ Անհուններուծոցին մէջ լաւ աստղ մը ծնած է անոր համար, եւ անպայման այդ աստղը զինք լաւ տեղ մը պիտի առաջնորդէ կեանքին մէջ։ Քաղցր բան մը պիտի պատահի աշխատանքին հետ քաղցր եղող զաւակներուն։ Նաեւ հայրերուն, մայրերուն, ամենուն։

Եւ յետոյ, զաւկի մը աշխատանքը, անկախ ամէն ինչէ, ոսկիէ կապ մը կը ստեղծէ զաւկի մը եւ իր հօր միջեւ։ Հօր մը հայրականութիւնը կը զօրանայ այդ աշխատանքով, որմէ կրնայ ինք բնաւ չօդտուիլ։ Խնդիր չէ ատիկա։ Զէ՞ որ անկէ պիտի օդտուի ապադային ուրիշ զաւակ մը, չէ՞ որ, եթէ շատնայ նման զաւակներութիւր, աշխատանքին բարոյականը դուրս պիտի դայ իր տկար վեճակէն եւ պիտի զօրանայ, զօրացնելով իր հետ սերունդները, աղերն ու մարդկութիւնը։

* * *

Կեանքին մէջ պէշ ասպարէղ դոյցութիւն չունի, եթէ չհաշուենք ասպարէղ դարձած դողութիւնը, կիներու համար ասպարէղ դարձած

Հանրածանօթ անբարոյութիւնը, մարդասպանութիւնը եւ այս ըուլութին յարակից բաները:

Այսուհանդերձ, երբ կ'երեւակայեմ թէ կրնաք հայ կրթական մշակ ըլլալ ինծի պէս, ազգային վարժարանի մը մէջ, նիւթական ու բարոյական ներկայ պայմաններով՝ կը տիսրիմ: Ազգային հարուստ, շատ ճո՛խ թշուառութիւն մը կայ լուսաւորութեան այդ յարկերուն տակ եւ շուրջը, զոր հարկ է զեղարուեստականօրէն ցուցահանել օր առաջ: Թշուառութեան քով, թշուառութեան ծնունդ տուած եւ անկէ ծնունդ առած կան մեծ թիւրիմացութիւններ, անհասկացովութիւններ, քարացա՛ծ բաներ:

Յիսուն տարեկան ուսուցիչի մը գանդատը կ'արձանագրեմ հոս, իրեւ ասպարէզի մը ընդհանուր վիճակը պարզաբանող նմոյշ: Ազատ էք աճեցնել նմոյշը ձեր ուղածին չափ: Այդ ուսուցիչը իր վերջին չունչը փչեց դասարանին ամոլիոնին վրայ, Հայոց Պատմութիւն աւանդած պահուն: Իր օրուան նիւթն էր՝ — Դժբախտ դարու թը մէջ ուխտապահ հայ արիւնը եւ ուխտագրուժ արիւնը:

— «Արդ, հայ դպրոցի աղուոր աշակերտներ, ամէն հայ, ամէն ժամանակի մէջ պէտք է քուէարկէ ի նողաստ իր ազգի ուխտապահ արիւնին» — ըսած էր եւ փլած: Ուսուցանող մոմը մարած էր խորանին վրայ, երեսուն տարի լոյս տալէ ետք: Եւ երբ միսիթարելու զացեր էինք տնեցիները, հանդուցեալի այրին էր, որ բացաւ ամուսինին, Մեսրոպ վարժապետին նիշերու դեղնամաշ տոմարը, տուտւ մեղի: Կարգացինք. — «Խօսք զաւակներուս»:

— «Ես՝ Մեսրոպ վարժապետ, ձեղի հայր եւ բաղմաթիւ աշակերտներու ուրիշ հայր, եղայ երէկ յիսուն տարեկան: Երեսուն տարի ըրի ուսուցչութիւն: Ծառայութիւնս դպրոցին՝ աղտոտ չեղաւ. արատ մը չկայ անոր վրայ, Հայոց Խորենացիին ոսկո՛րը վկայ, հոգին վկայ:

— «Ես՝ չնչին Մեսրոպ, մեծագոյն Մեսրոպին տան ծառայեցի մաքուր սրտով, բան սորվեցնելու անապակ տրամադրութեամբ: Տարփողեցի Հայոց քաջ եւ ուխտապահ արիւնը: Նղովեցի աշակերտներուս առջեւ ուրացողները, ուխտադրութները, մատնիչ մտրդիկը: Զանացած եմ նիշ տալ աշակերտներուս արդար խորհուղարկեամբ, արդար կշիռքով: Ծանր գանգատ մը չունիմ, զրեթէ ոչ մէկ աշակերտի մտսին, զրեթէ ոչ մէկ պաշտօնակիցի մասին: Բայց . . .

— «Բայց ես դուրսի ընդհանուր մտայնութենէ մը ունի՛մ գանգատ, լոլոր պաշտօնակիցներուս պէս. ունիմ վերաբերմունքի

մը դէմ ծանրադո՛յն զանգատ, եւ չկայ սլաշտօնակից որ չունենայ այդ զանգատը: Բաեմ.

— «Ասենէ մը ի վեր լեզի մարդ մը կը զառնամ: Ճպմուած, խոժոռ, ջղային: Պիտի պահեմ ուսուցչական մաքրութիւնս, նուազ զադոյն վեհութիւն մը:

— «Բաեմ, զաւակներս, ամօթով եւ ծածուկ: Տնտեսական ու չընչութիւնը փակած է թունաւոր սարդի պէս ամէն հայ ուսուցչեւ տան առաստաղին, յատակին, չորս անկիւններուն: Բարոյական վարկն ալ՝ հաւասար նիւթական վարկին: Մեզի նայողը կամ կը հեղնէ, կամ կը խղճայ: Կեանքին մէջ ձախողածներ ենք ժողովուրդի աչքին: Կամ միայն ու միայն արձակուրդ ճարակող ծոյլեր:

— «Կարելի է հաճոյք առնել ընդհանուր այս վերաբերումէն, զերադաս մտածումներով եւ նոյնքան զերադաս զոհողութեամբ մէկը ընդունիլ ինքզինք եւ մեծ բաներ դանել քեզ տեւարար հալուծող բարոյական ու նիւթական զոյդ ոչնչութիւններուն մէջ: Կարելի է ժողովիլ՝ մատը բոցին վրայ դրած հայ Փետայիին պէս: Կարելի է հիանալ նոյնիսկ բարոյական թէ նիւթական չքաւորութեանց վրայ՝ նկարչական խորին ախորժակով մը: Օրինակ. տալ հայ ուսուցչին բնակարանը՝ զրկանքներու իրրեւ ընդհանուր զրօսարան մը:

— «Մեղ ոչնչացնելու կոչուած բոլոր զժուարութիւններէն կարելի է կառուցանել յեղափոխական անառիկ ամրոց մը, չիմը դնել նոյնիսկ տաճարի մը, սեւ ու սպիտակ տատուածներու շունչով լեցուն, ստուերներով լեցուն:

— «Երկար տաեն, զաւակներս, ըրինք տտիկա, ես եւ ձեր բարի մայրը, այն բարի հայ աղջիկը, որ, չեմ զիտեր, մարդո՞ւ մը, թէ երազի մը սիրահարած էր, ուսուցիչի՞ւ մը, թէ բարոյական ու նիւթական միացեալ սնանկութեան մը: Տոկացին մեր ջիղերը, եւ ժողուցանք: Յետոյ...

— «Յետոյ դո՛ւք ծնաք, իրականութեան իրրեւ չորս փոքր եւ սակայն մեծցող, տարուէ տարի աճող յուշարարներդ: Զեր ներկայութիւնը այլեւս ուրիշ բան կ'ըսէր: Կը յուշէր մեզի իրական կետնքը: Աճող, չնչող, տակաւ մեծ պահանջքներ ունեցող չորս յանդիմանութիւններու պէս թուեցաք մեզի: Զորս յանդիմանութիւններ՝ երկու զոհողութեան եւ երկու յամառութեան դէմ: Պաշարած էիք մեր հին հանդուրժողութիւնը հիւսիսէն ու հարաւէն, արեւելքէն ու արեւմուտքէն: Իմ եւ ձեր մօր զոյութեան չորս ծագն էիք, չորս դլիսաւոր կողմը մեր հորիզոններուն:

— «Զաւակ էիք եւ կարիք։ Զաւակ էիք եւ ուրեմն մեր կեցուածքին զէմ թուեցաք յանդիմանութիւն։ Սկսած էր հետեւաբար դժնդակ դառնալ ուղղակի՝ նախկին զոհողութիւնը։ Եւ սկսաւ կամաց կամաց դադրիլ ժպիտով մաշելու առաջուան աւելի տոկուն ընթացքը։ Մեր ծնողական տրամարանութեան մէջ մուտք գործեցին յայնժամ անախորժ մտածումներ, վախեր, անձկութիւններ։ Քանի մեծնայիք՝ կեանքին իրականութիւնը մեծցած պիտի ըլլար մեղի համար։ Քանի մեծնայինք, ես ու ձեր մայրը՝ մեր երազի մտսը պիտի տժպունէր, մաշէր։

— «Մեր աջ կողմէն մեր զաւակները կու դային մեղի, կը մտնէին մեր կեանքին մէջ։ Ճախ կողմէն՝ կ'երեւէր ծերութիւնը հորիղոնին վրայ, կորաքամակ, չիրուխը բերնին եւ հաւանաբար հազմը կուրծքին տակ։

— «Եւ զաւակը մարդոց համար իրականութեան առաջին զօրաւոր զզացումն է, ու ծերութիւնը՝ անոր վերջին ու վերջնական զզացումը։

— «Գեղեցիկ պատրանքի մը անդամակրուած ըլլալուն համար մի մեղադրէք ձեր հայրը։ Ան օր մը պիտի մեռնի, ձեղ, իրեւ չորս յոյս ձղելով իր ետին։

— «Ու մի՛ մեղադրէք դարձեալ ձեր ծնողքը իր դժուահութեան համար։ Ուրացող մը չէ ձեր հայրը, ուրացուած մը ըլլալէ ետք իսկ յաճախ։ Զայն մըն է ան, ծանր ու տրատում՝ որպէս զի դըպրոցին դործը չլքուի, չուրացուի՛։ Եւ ասոր համար այս ծածուկ զիրը մահէս ետք կը փախաքիմ որ կարդացուի»։

14

ԱՌՈՎԵԼՔԻ ԱՆԵԼԻ ԼԱՐՃ ԽՈՍԽԻԼ: Զելքցայ: ՆԻՒԹԵՐ Լան, որոնց
մասին մարդ եթէ երգում ընէ խոկ լոել՝ կը խօսի, զառնալով նոյն-
խոկ այդ նիւթին շատախօսը: Իւրաքանչիւր անձ ունի իր կեանքին
ճակատագրական նիւթերը, որոնց մասին միշտ կ'ուղէ լոել եւ
միշտ... կը խօսի: Վեհութիւն պիտի տային անոնք իրեն, կեանքի
հերոսութիւն մը հաւանաբար, այլ կը ճնշեն վրան, կը բանան լեզ-
ուին կապանքները, կը մանրացնեն զինք, կը հասարակցնեն, կը
խայտառակեն: Մեր կեանքին եւ էութեան փաթթուած ձակատագ-
րական նիւթերը մեզի տրուած շատ մեծ խոստումներ էին, բայց
վտանգաւոր սպառնալիքներով եւ աղէտով լեցուն: Զեր հօր
ճակատագրական այդ նիւթերը եղան սէրը (կնոջ, հայրենիքի,
մարդկութեան եւ Աստուծոյ), զրականութիւնը, ուսուցչական
կեանքը: Այս խորունկ բաներու մասին սկէտք էր շատ լաւ խօսիլ կամ
լոել: Լոելը որոշումս եղաւ եւ անճարակ կերպով խօսիլո՛ դաւանա-
նութիւն մը: Բայց այս կէտին մէջ արդարացումս դուք էք, զաւակ-
ներուս օդտակար ըլլալու բաղձանքը: Այլաղէս խեղճ Մեսրոպ վար-
ժապետին խօսքը շատ էր խոկ:

Արդ, այս բոլոր ըսուածներէն ետք, եթէ կրթական կեանքի
սպայմանները բարեփոխուին, կ'արժէ կեանք մը նուիրել խոկաղէս
նուիրական եւ խոկաղէս բարձր այդ ձիգին: Եղէ՛ք ուսուցիչ տյլա-
պէս...: Զէ՛ք կրնար առողջ ըլլալ որեւէ ձեւով: Անհասկացողու-
թիւններ կը ծագին եւ անոնք այլեւս չեն վերջանար: Շուտ կը ծե-
րանաք: Շատ կը բամբասուիք, շուտ կը զղուիք, շուտ կը մեռնիք:

Եւ եթէ հակառակ այս բոլորին, այս պայմաններուն մէջ խոկ,
ամբողջական զոհարերութեան մը հեռանկուրը պիտի յաղթէ ձեզ,
ի՞նչ կրնամ ընել, թող յաղթէ: Զեր մոլութիւնը այն սուեն զոնէ

սրբաղան մոլութիւն մը պիտի ըլլայ, որմէ դուք պիտի առժէք ապահովաբար, բայց ազգը պիտի շահի անկասկած:

Յետոյ, Եթէ այս ժամանակները մութ են հիմա, պիտի չմը նան այսպէս: Եթէ խառնակութիւնն ու քառու կը աիրեն կեանքի ամէն լնազաւառէ ներս՝ պիտի տիրեն տակաւ բիւրեզացումը, կարդր, բարձր հաւասարակշռութիւնը: Հիմա ամէն ինչ կարծես կը թափի կեանքի պաստառին վրայ, ամէն ինչ կ'եռայ, ամէն ինչ կ'աղմէ: Դիմ, դոյն, դրոշմ, արուեստ՝ անհետացած են: Անհետացած է նաև Յոյսը: Առժամեայ է սակայն ասոնց բացակայութիւնը: Եթէ դրուած է որ մարդկային պատմութիւնը պիտի տեւէ տակաւին, այս բոլորն ալ ետ պիտի դան: Պիտի վերադառնան իրենց տարագրութենէն, աքսորէն: Ետ պիտի դայ կարդապահութիւնը, որ հասունութեան բան մըն է: Ետ պիտի դայ լրջութիւնը՝ որ նորէն հասունութեան եւ ոչ թէ խակութեան բան մըն է: Ետ պիտի դան յետոյ կեանքին զեղեցկաղոյն տարաղներն ու խորունկ ոճը՝ որոնք հասունութեան յաւիտենական նշաններն նն մարդկային տեսակին համար: Եւ երբ այս բոլորը դան, ուրիշ բան եկած չըլլար արդէն կեանքին մէջ, Եթէ ոչ ինքը Յոյսը, Եթէ ոչ ինքը, Հաւատոքը, ինքը Սէ՛րը: Հոգ չէ. մարդկութիւնը հիմա տառապադին չերմի մը մէջ է, զառանցանքի մը մէջ, դիտական կատարեալ դինովութեան մը մէջ:

Այսօր իսկ, զառն ժամանակներու ովկիանին մէջ, քաղցր ջուրի տեղեր կան, եւ կան քաղցր մարդիկ, որոնց հետ կ'արժէ ապարի, որոնք չեն տեղափոխուած հողիին դէպի սեւ դօտիները: Ուրիշ աղեր ունին այդ մարդոցմէ, ունի ամէն ազգ. ունի անշուշտ նաև մեր հին ու փառաւոր ազգը: Մեր վարժարաններուն համար կը մաղթեմ, որ ունենան իրենց մէջ եւ շուրջ քաղցր մարդիկ: Երբ վարժարան մը թիւրիմացութիւններու մէջ չէ եւ անոր գոյութեան համար կ'աշխատին հանրային կեանքի բարոյականէն չփախած մարդիկ, ստեղծուած բարիքը կ'անդրադառնայ շատ մը ուրիշ մարդերու վրայ եւս: Երբ փախուստ չտանք դէպի ծուլութիւն եւ դիտակցարարներուն չհաստատենք անհասկացողութիւններու մէջ, աշերտն ալ կը փրկուի հետզհետէ, ուսուցիչն ալ, հայ ազգն ալ:

* * *

Բարքերու սա նահանջն ու չարափոխութիւնը Եթէ շարունակէ աճիլ դէպի ուրիշ նոր տասնամեակներ, դէպի ձեր երիտասարդուածիլ

թիւնն ու հասուն տարիքը, մենք, մանաւանդ Հայերս, մեր բոլորովին տարրեր կացութեամբ, ոչ մէկ բան պիտի ունենանք այլեւս: Մեր ազգային ամրողջութիւնը կազմով հատորէն բազմաթիւ էջեր պատռուած են այսօր եւ վերջին ծայր դժուարացուցած գրքին ընթերցումը. այն առեն անոր բազմահարիւր թերթերէն քանի մը թերթ մնայ կամ ոչ: Բնթերցումը կրնայ կանդ առնել այնուհետեւ: Պիտի կարդացուին շատ շատ գրքին ոքանչելի խորագիրն ու նախարանը, պիտի հանդիսի ձեր աչքը շատ շատ բովանդակութիւնը պարունակող ցանկին: Այսքան: Եւ տիրութիւնը կատարեալ պիտի ըլլայ, դժուարութիւնը հաւանարար անյաղթահարելի:

Պիտի չունենանք յայնժամ դրող՝ այլ պիտի ունենանք «չընչացուած հոգիով լեզուի» մը բառերը շարադրող քանի մը տիսուր կարողութեամբ անձեր: Բառով խարերայութիւն ընող մարդիկ, բառարանի մը աւերակը օղտագործող բուի նման արարածներ:

Պիտի չունենանք եկեղեցի: Պիտի ունենանք... «լուս'ծ» զանդակատուն մը, ինչպէս ամէն մարդի՝ նաեւ կրօնական մարդին մէջ, եւ աղօթելու տեղ շտատիոսելու եկած ընտւ չհաւատացողներու երկսեռ բազմութիւն մը: Տիսուր եղիսկոպոսներ, քանի մը տիսուր խաչ:

Պիտի չունենանք դպրոց: Տեղ մը, տունի մը մէջ, փոքրիկ հայերէնի մը ստուերները պիտի թափառին, վախկոտ դոյականներով, ահարեկած ածականներով, ամչկոտ մակրայներով: Ենթական եւ ստորոգելին այդ տունին մէջ, տասնամեակէ տասնամեակ անկէ ետք պիտի հալին: Ինչ որ հայերէն չէ, մասնաւոր ճիզ պիտի թափուի որ փայլի:

Բնտանիք եւս պիտի չունենանք, հայութ ընտանիք: Պիտի պատահի յաճախ, որ հոն խօսին երկու լեզու, երեք լեզու: Պիտի շատնան հոն «չ թէ անդամները իրարու միացնող կազերը, այլ անջատող: Ոչ թէ պիտի ըլլայ ընտանիքը յարկ մը, ուր մարդկային երեք գլխաւոր եղբերը, (հայր, մայր, զաւակներ) աստիճանարար իրարու հոգիի պիտի ծանօթանան, այլ պիտի ըլլայ այդ յարկը տեղ, ուր նախկին ծանօթներ տարուէ տարի անծանօթներ պիտի դառնան իրարու, ըլլալով ի վերջոյ խորթ ներկայութիւններու, զիրար վանող եղբերու, չհանդուրժող օտարութիւններու անտանելի միջավայր մը: Բոլոր մտերմութիւնները ընտանեկան յարկէն դուրս պիտի տեղափոխուին, կեանքին պատկանող ամէն ջերմութիւն պիտի դաւաճանէ տան բարոյականին: Ներսը բան մը պիտի չմնայ գրեթէ,

ամէն ինչ պիտի փախի դուրս : Աեփական օճախէ փախի ժամանակաշընան մը կրնայ ըլլալ այլեւս այդ շընանը : Տան մէջ անհանգուրծութիւն եւ կոիւ, դուրսը ահաւոր տաղնապներ մարսելու կոչուած երեւութական խաղաղութիւն մը :

* * *

Որքա՞ն դժուար բան՝ վախնալ որ պիտի փլիս, պիտի փլիս ամէն բան. որ կետնքի բացասական ուժեր խուժած են ժողովուրդին մէջ ու կը սպառնան կործանել ամէն ինչ : Որքան դժուար է հայր ըլլալ եւ զաւակներ զրկել (աղջնա՞կ մը մանաւանդ) դէպի ժամանակ մը, որ ժպիտով եւ առողջութեամբ լեցուն չէ իր սկզբնաւորութեան մէջ : Որքան դժուար է զրող ըլլալ՝ եւ դիրքերու հաւաքական մահ մը տեսնել, ոչ այնքան հեռու ժամանակի մը մէջ : Ըլլալ ուսուցիչ եւ տեսնել՝ թէ ինչու փոքր անզգուշութեամբ մը կրնայ փողոցը խուժել գասարաններէն ներս . թէ շուկան, շարժապատկերն ու գինետունը՝ իրենց դրօշակը կրնան պարզել վարժարանին վրայ :

Այո՛, եթէ իմ սերունդիս բոլոր դիտակից անհատները չհակազդեն յոռի ուժերու այս տարօրինակ եւ տարերային աճին, պիտի ունենանք տասնամեակներ ևտք՝ զրականութիւն մը եւ ոչնչութիւններ : Դոլրոց մը՝ եւ ուրիշ ոչնչութիւններ, եկեղեցի մը՝ եւ այլ ոչնչութիւններ : Հանրային զործ՝ եւ չորրորդ ոչնչութիւններ : Եւ հինդերորդ ոչնչութիւն, եւ վեցերորդ ոչնչութիւն : Աղդ մը, դաւակներս, եւ... ոչնչութիւն :

15

— Արքա՞ն սեւ բառեր կտակեր ես մեղի, հա՛յր. սեւ խօսք՝ աղդիդ, սեւ խօսք՝ մարդկութեան: Ու քու օրերու մտքի ճիղին: Ու մեքենային: Ու կրակի ու երկաթի քաղաքակրթութեան: Սեւ խօսք՝ դիտութեան, արուեստին, այս բոլորով հպարտացող մարդու հոգին: Սեւ խօսք՝ աջ, սեւ խօսք՝ ձախ: Քու կտակդ, օ՛, ներ՛ե, ընդարձակ սեւախօսութիւն մըն է տեսած եւ ասլրած կեանքիդ մասին, աշխարհի՛ մասին: Տկար ես եղած, ու կեանքը փոխանակ կամք ու կենսունակութիւն տալու ոճիդ, տուած է անոր դառն ու դաժան հռետորութիւն մը:

— Այս ի՞նչ յոռետեսութիւն է ամէն հարցի մէջ, ամէն բանի համար, ամէն առիթով: Այդքա՞ն զարհուրելի էր ձեր ժամանակը, այդքա՞ն անհանդուրժելի: Միայն լեղի՞ կերցաք դուք, միայն՝ լեղի՞ ըմպեցիք դուք: Քաղցր ո՞չ մէկ բան կար, ո՞չ մէկ տեղ, ո՞չ մէկ օր: Խոհանոցէն թոյն կու դար միշտ, եւ ուրեմն դուք ինչողէ՞ս ասլրեցաք: Եկեղեցիէն ուրիշ թոյն մը կու դար, — եւ ուրեմն դուք նորէ՞ն կրցաք ասլրիլ: Դողրոցէն կը տրուէր ձեղի երրորդ թոյն մը, եւ ուրեմն դարձեա՞լ ասլրեցաք: Չորրորդ թոյն մը արուեստը կը մատուցանէր և ուրեմն վերստի՞ն ողջ մնացիք: Թոյն, թոյն, թո՛յն: — Ի՞նչ հարկ կար թոյներու այդ սեւ հեքեաթին: Մեր կեա՞նքը պիտի ապրինք, հա՛յր, թէ քու թոյներու մատենազրութիւնդ պիտի կարդանք, ծերանալով այդպէս ու մեռնելով այդպէս:

— Հողի չես կտակած, հա՛յր, այլ կեանքի մուր, մտքի մուր: Ամէն բանի մէջ լոյս մը կայ, և մո՛ւր մը: Դուն մուրը կտակած ես, ահա մո՛ւրը կտակած ես: Չկայի՞ն ձեր ատեն պայծառ բաներ: Ի՞նչ-պէս հաւատալ: Դուք Ապրիլ 24-ի մը ծնաք, 1915 կոչուած... չթուականի մը: Եւ ճիշդ է որ ձեր սերունդին մանկութիւնը այրե-

ցաւ։ Եւ ճիշդ է որ դժոխքի մը մէջ դուք բորիկ պտտեցաք, եւ զրեթէ մերկ պտտեցաք, եւ բոլորովին անօթի պտտեցաք։ Եւ աւելի ճիշդ է որ միլիոն մը մեռաւ, եւ աւելի ճիշդ է որ ամէն տեղ ցըռւեցաք, եւ ամէն տեղ քանի մը հա՛տ մնացիք։

— Բայց հայր, բարի՛ հայրիկ, նորէն դուք միլիոն մը չեղա՞ք, աւելի չեղա՞ք։ Բողի՞կ մնացիք մինչեւ թուղթիդ օրը, թէ ոչ ոք բոսլիկ ձգելու չափ կօշիկ ունեցաք ձեր զործատուներուն մէջ։ Յնցոտինե՞ր կը եցիք մինչեւ վերջ, հա՛յր, թէ ամենէն սուզ ու նրբաճակ հաղուստները ձեր զերծակատան մէջ պատրաստուեցան։ Անօթի՞ եւ անօթեւա՞ն մնացիք, թէ բաշխեցիք ձեր զեղեցիկ չէնքերուն մէջ աջին ու ձախին հաց ու դրամ ու հանդիսաւ։ Թէ կը տացուցիք բաղում մարդ, բաղում հիւր։

— Ու մտիկ ըրէ, ու մտիկ ըրէ բարի՛ հայր։ քու թուղթիդ ժամանակ չէ՞ր որ կարդ մը անկախ երկիրներ, երբ կը դժուարանային քանի մը նախակըթարան պահել, այրած մանկութեամբ եւ աւելի քան այրած ծերութեամբ հրկիղեալ ժողովուրդ մը, ամէն թաղի մէջ հաւատքի ու լոյսի զանդակատուներ կը բարձրացնէր։ Կը ստեղծէր ամէն տեսակ կաղմակերպութիւն, կը ծախսէր ողի եւ դրամ։ Սեւ Տարադրութիւնն ու սեւ ձեր Սփիւռքը կը վերածէր վերջապէս ամուր եկեղեցիներու, ամրահիմ ակումբներու, զեղեցիկ մարդադաշտի մը եւ սլայծա՛ռ սլայծա՛ռ ճեմարաններու։ Կը վերածէր պիրքի եւ դրադարանի, արուեստի բաղում տպարանի։ Կը վերածէր համերգի ու նկարչութեան։ Նիւթական բարեկեցութեան կողքին՝ հոգեկան բարեկեցութեան։ Եւ, — հայու վայել տարօրինա՞կ բան —, թրքախօս կը մեռնէիք ձեր երկրին ու ձեր Տէր-Զօրին մէջ, ու ծնաք հեռու ծովերու տփին, իրրեւ մաքուր հայախօս։

— Չե՞ս կարծեր, հայր, հա՛յր յոռետես, որ երկու մեծագոյն բան ըրաւ այս ժողովուրդը, որ ուրիշ ոչ մէկ ժողովուրդ պիտի կը ընել։ Կոտորուիլ իսպառ, եւ կարծես ընդհանուր զերեղմանատան մը մէջ կեանքի ստուերներով իսկ յաղթել ոսոխին, հոչակել այդ զերեղմանատան մէջ անկախութիւն, կաղմել հոն հերոսական բանակ, հիմնել համալսարան եւ ունենալ պայծա՛ռ։ Հայաստան։ Երեւի հայու զերեղմանատունին եւ որբանոցին զօրութեան ոչ մէկ թշնամի ուժ կը դիմանայ։ Զդիմացան, ընկճուեցան՝ երբ տկարէիք աւելի քան ուեւէ տկարադոյն արարած։ Ինչո՞ւ դառնալ յոռետես եւ ինչո՞ւ դրել թուղթ սեւ մտահողութեան։

— Գերեղմանատուն երկրի մը մէջ անկախութիւն հոչակել և տարադրութեան խաւարին մէջ վառել հայրենական հարիւր խա-

քոյլ : Կա՞յ ասկէ աւելի մեծ րան, շքեղ րան, հերոսական ու նուիրական րան, հա՛յր :

— Քու բոլոր նախադասութիւններդ տեսովական մռթէ մը ճամբայ կ'ելլեն սա զժուար թուղթիդ մէջ : Յայտնի է, հա՛յր, զառն լսողութիւն մը ունիս անոր մէջ եւ քաղցր լոյրերու համար ուուղերդ կը թուին փակուած ըլլալ ընդմիշտ : Լաւ չէ ու ճիշդ չէ ամէն ինչ աճած տեսնել, խոշոր տեսնել : Վերջնական ու ճակատագրական չեղող շատ րան կայ մեր շուրջ : Ինչո՞ւ ամէն ինչ ահաւորութեան մը կապել, ճակատագրական վերջնականութեան մը կապել, լացարձակի մը կապել : Այդքան մեծ րաներ որ կ'ուզես ըսել, շատ բիշ եւ զուցէ րնաւ չկան : Ազդգ տպրած է մինչեւ քու ժամանակի, ընտանիքդ տպրած է, եւ մարդկութիւնը տպրած : Ամենէն կարեւորը այդ է : Քանի մը զէշ մարդ, քանի մը շատ զէշ իրողութիւն, մէջէ մէջ ոճիրներ եւ քսանը չորս ժամուան մէջ նոյնիսկ քսաներեք տնբարոյութիւն՝ անշուշտ երբեք մաղթելի րաներ չեն, բայց երկրուգական են ի վերջոյ, մանրամասնութիւն են ու կարելի է ըսել ուելորդ են իրբեւ ծանրածանը մտահոգութիւն : Թող անոնցմով զբաղին օրուան թերթերը, օրուան տէրտէրները, օրուան վարժապետները : Օրուան ակումբը, օրուան զեկավարը : Նոյնիսկ զեղարսւեատը : Թող զբաղի ներկան՝ իր լաւով, իր զէշով : Թող զբաղին զեռ ամենէն առաջ ծնողքները, հայրերը : Բայց ի՞նչ հարկ կայ տեսնել, չէղոքանալ զէշին զէմ, մտահոգուիլ լոկ ինքնիր մէջ ու վերածել այդ ներկային բոլոր զէշ օրերն ու զէշ մարդիկը զտւակներուն ընթերցումը թունաւորող ուեւ կտակի :

— Կտրծես զժոխք մը մտանաւոր համ կ'առնէ ինքինք կրկնելէ զբեթէ քու բոլոր տողերուգ մէջ : Այդպէս կը տեսնենք ահա : Ու կը տիրինք, ու կը վախնանք, ու կը ճանձրանանք ահա, հա՛յր : Երեմիա մարդարէն կը բաւէր աշխարհի բոլոր զաւակներուն եւ բոլոր հայրերուն, որպէս ողբասաց : Կը բաւէր թերեւս բոլոր աղղերուն, բոլոր քաղաքակրթութիւններուն : Դո՞ւն ալ, հա՛յր : Սովորոն իմաստունի առակները շատ էին իսկ : — Դո՞ւն ալ, հա՛յր :

— Տաղնապ եւ մտահոգութիւն էիր երեւի, հայր, ամէն օր, ամէն ժամ : Բայց հիմա հող ես, բայց հիմա տպուած տիսուր բառ միայն : Քիչ մը քաղցր տեսնէիր իրականութիւնը, մոռնայիր պահ մը զէշը եւ քիչ մը քաղցր բան զրէիր մեղի, քու անցեալէղ, քու մտերիմներուդ անցեալէն ու ներկայէն, քու ժամանակիդ մարդոց լաւ կողմերէն : Անդրադառնայիր, քանի որ զրող էիր եւ ուսուցիչ, որ բոլոր ներկայ կոչուած ժամանակները իրար կ'արժեն, որ

բոլորն ալ եղած են դառն ժամանակ, դժնդակ ժամանակ, կեղտոտ
բարքերու շրջան։ Շեշտէիր, որ համարեա բոլոր ներկաները երբ
անցեալի վերածուած են՝ եղած են քաղցր, եղած բարի շրջան, ճշշ-
մարտութեան օրհնեա՛լ շրջան։

— Գրէիր, հա՛յր, չէ՞ որ կրնայի՛ր զրել, թէ սովորական
մարդիկ կը տեսնեն միայն գէշը եւ կը սոսկան անկէ, մինչդեռ իրա-
կանին մէջ ամենէն գէշ բանն իսկ ժամանակաւոր է եւ ուրեմն ոչ
այնքան սոսկալի։ Ժամանակաւոր՝ ամենէն տղեղ բանը. ժամանա-
կաւոր՝ ամենէն սուտ բանը. ժամանակաւոր՝ ամէն ձախ ինչ, ամէն
սեւ ինչ։

— Գրէիր՝ որ մարդը մարդուն մէջ ատելութիւնն ու չարը
մեծ կը տեսնէ, բայց անոնք մեծ չեն. զօրաւոր կը տեսնէ, բայց
զօրաւոր չեն. անպարտելի կը համարէ, կը պարտուին իսկոյն։ Հի՞ն
ճշմարտութիւն է, — շիւղերը գերան կը տեսնենք։

— Գրէիր՝ որ մարդը մարդուն մէջ հաւատքն ու սէրը կը տես-
նէ մանանեխի հատիկէն իսկ մանը, մինչդեռ ան դադանի տեղ մըն
է ամէն անձի մէջ եւ շատ աւելի խոչոր, քան արտի մը արտադրած
մանանեխի ամբողջ բերքը։

— Բոէիր. «Կարծես չկան մաքուր բաները, բայց անոնք
կ'արտադրեն մեզ, կը յաղթեն ամէն վտանգի եւ կը տանին առաջ։
Կարծես չկայ բարոյական, կայ միայն անբարոյութիւն։ Բայց մեռ-
ել եւ անդոյ հոչակուող բարոյականը իր շաղախին մէջ կը պահէ
բովանդակ մարդկութիւնը ամէն դարու մէջ։ Եւ կարծես պառակ-
տուած է ամէն ինչ, բայց համերաշխութեան հրաշագործ բովէն
կը բաւէ որ որեւէ ջրհեղեղեան տասկան, իր փրկութեան Արարատը
դտնէ»։

— Զղղացի՞ր հա՛յր, որ ճշմարտագոյն եւ զօրաւորակոյն բա-
ները կեանքին, մեծ ծաւալի եւ երկար տեւողութիւններու մէջ չեն
բնակիր, այլ չիւլէներու եւ բովէներու մէջ, որոնք հրաշագործ
հիւլէ են եւ հրաշագործ բովէ։

— Զղղացի՞ր, որ կեանքին մակերեսին վրայ կրնան եւ արտօն-
ուած են չնչել բոլոր կեղծ բաները, խարդախ բաները, սուտ բանե-
րը։ Իսկ խորութիւններուն մէջ չեն կրնար եւ արտօնուած չեն եր-
բեք մնալու։ Զղղացի՞ր որ ճշմարտութիւնը, յաւերժութիւնն ու
հրաշքը կ'ապրին կեանքին խորութիւններուն մէջ, ու կը վարեն
կեանքը դէպի լոյս եւ անմահութիւն։

— Եւ չղղացի՞ր, չղղացի՞ր բնաւ, որ ստութիւնները անհրա-
ժեշտ չեն մարդուն, բայց անհրաժեշտ են դուցէ ճշմարտութեան։

Որ կուրութիւնը անհրաժեշտ չէ մարդուն, բայց անհրաժեշտ է հաւանաբար լոյսին: Եւ այսպէս, պղծութիւնն ու տղեղութիւնը, որոնք անհրաժեշտ չեն ոչ մէկ մարդու, բայց անհրաժեշտ են կարծես բարոյականին եւ զեղեցկութեան:

— Գրէիր աղուո՛ր բաներ: Գրէիր քու, մայրիկին եւ ուրիշներու քաղցր ու չէն բողէներէն, պատահած անկրկնելի զեղեցկութիւններէն: Որովհետեւ, ափ մը բարի հող եղած բարի բարի հայր, սէտք էր զիտնայիր, թէ չի կրնար աշխարհի վրայ մարդ մը տուրած ըլլալ քանի մը տասնամեակ եւ չունենալ իր քաղցր բողէն, իր կեանքին պատահած անկրկնելի զեղեցկութիւն մը: Զալատմէիր այսքան ծանը եւ այսքան սեւ բան: Հիմա քոյր, եղբայր, նոր սերունդ մը՝ տխուր ենք, անցեալէն եկող ձայնի մը զիմաց: Զալրի՞նք մեր ժամանակը, որքան ալ անցեալի մը կողմէ յոռի գուշակուած ըլլայան: Ինչո՞ւ մասնաւոր թուղթով մը հալածել մեղ մեր ժամանակէն, ձեր օրերէն կարթ մը նետել զէպի մեր օրը: Ինչո՞ւ կողոպտել մեղ մեր ներկայէն եւ տանիլ ձեր անցեալին ու թերեւս աւելի՛ հին անցեալի մը: Կը շուարցնես, հա՛յր, ո՞ւր պիտի դնենք քալել ուղող մեր ոտքը— մե՞ր ժամանակին վրայ, ձե՞ր ժամանակին, թէ Հայկին կամ Աւրարտացիներուն ժամանակին վրայ: Մեղի սպասողը վա՞զը պիտի ըլլայ, թէ կուղէք որ երեկը ըլլայ ան:

— Զգէ՛, հա՛յր, ձկեցէք բոլո՞ր հայրեր, որ ներկայ մըն ալ մե՞նք ըլլանք, անցեալ մըն ալ մենք զառնանք: Ներուի ձեր զերեղմաններուն, եթէ կը սխալիք: Ներուի մեր ներկային, եթէ մենք կը սխալինք:

* * *

Կրնաք վերի էջերուն իմաստով էջեր ըսել ինծի: Կրնաք աւելի յուղումով եւ աւելի կիրքով խօսիլ. աւելի խորութեամբ եւ թոիչքով արտայայտուիլ: Կրնայ ձեր սերունդը վէպ մը խօսք ըսել ինծի եւ իմ սերունդիս: Խնդիր չէ: Ներուի չէ մեր վերջին վասիաքը, չսխալին է: Եւ ձեզի թող չներեն ձեր որդիները. մենք հայր ենք այս անցեալացող օրերուն մէջ եւ չենք կրնար չներել: Որդիները կրնա՛ն:

Կրնաք սլնղել որ հրկեղուող արժէքներու շրջանի մը դժոխքը կը կրկնուի տողերուս մէջ, եւ կը կատարուին հոն մութ նախատեսութիւններ, ապագայի հաշւոյն: Զափաղանցած պիտի ըլլաք թերեւս, եթէ միայն սեւ բառեր ճարակէք իմ թուղթիս մէջէն: Բայց

այդ ալ չէ ամենէն կարեւորը : Ամենէն կարեւորը, մտահողութեան տեսակէտով, մեր ներկայ ժամանակն է, որ սկսած է առատ փուշ արտադրել ամէն մարդի մէջ եւ շատ քիչ ծաղիկ, այն ալ տժգոյն, թօշնած : Երկպառակութեան փուշի մէջ անհնար է ժպտիկ, անբարոյութեան փուշերու մէջ՝ անհնար, եկեղեցական, դպրոցական ու զրական փուշերու մէջ՝ անհնար : Ապրիլ 24-ի մը եւ չթուական թուականի մը մէջ չենք, ճիշդ է : Եւ այո՛, հարուստ ենք մասամբ, երկրին մէջ թէ արտաստհմանի : Կը բաւէ՞ չնայելու համար, չտեսնելու համար, չմտահողուելու համար : Ապրիլ 24-է մը առաջ վարդապո՞յն պէտք է տեսնել ամէն ինչ : Ներումի եւ ներողամտութեան հարցերո՞վ զրադիլ ամէն սխալէ առաջ եւ սխալէ ետք : Գէշ բանի մը զէմ ժպտի՞տ պէտք է տպել, զաւակներս, թէ իրականութիւն, թէ իրատեսութեան եւ խելքի հրաւէր, թէ յոյսերու ձամբայ մը որոնող անձիութիւն :

Յայտնեմ այսուհանդեռձ, որ այս թուղթին ողին ժխտական չէ, զրական է : Այդ ողին կը մերժէ այն որ ինքնիր նուազադոյնն է միայն, կ'ընդունի այն որ ինքնիր կարելիութեան առաւելագոյնն է : Նուազադոյն բան մը սխալ բան մըն է կարծես, զրեթէ սուտ բան մը : Առաւելազոյնն է ճիշդը, ճշմարիտը : Ծով մը ջուրի մէջ շաքարի կտոր մը շաքար է թէեւ, բայց անքաղցր շաքար մը, կարծես սուտ : Եւ մեր ներկայի զառն ծովուն մէջ անշուշտ որ կան շաքարի փոքր կտորներ, բայց ո՞ւր է քաղցրութիւնը անոնց : Հարկ կա՞յ բոելու որ հասարակական շաքարի մեր զլխաւոր ներկայացուցիչները մեռած են այսօր, ծերացած կամ որեւէ ձեւով չքացած հրազդարակէն : Քիչեր կան եւ անոնց ունեցած շաքարը բաւարար չէ : Այս թուղթը նոր սերունդին կը դիմէ ատոր համար .— ձեղի՛ :

Կեանքը պէտք է դիտել ոչ թէ միջին, այլ բարձր կէտէ մը, քանի որ քաղաքակարթութիւնը իր բարձր կարելիութիւններուն մէջ է այսօր : Հին դրամներն ու հին զէնքերը մէկդի : Անցաւ անոնց ժամանակը : Հողեկան նոր դրամագլուխ մը եւ նոր զէնք պէտք են մեզի : Ուշադրութիւն . ոչ թէ մենք, այլ դուք պիտի զործածէք երկուքն ալ : Ուշադրութիւն դարձեալ, որ ութ ինը սերունդ, տասը սերունդ, վրայէ վրայ չգործածէ նոյն դրամը եւ նոյն զէնքը : Լաւ չէ բնու : Ու լաւ չէ երբեք որ իսկոյն փոխուին, սերունդները կը զբոկուին վերջ, հերոսներէ, սքանչելի նահատակներէ եւ հոգեղէս մեծահարուստ անհատներէ : Միւս կողմէ, չես զիտեր երբ եւ ինչո՞ւ՝ երկար ատեն վրջարերութեան դրուած նիւթական ու բարոյա-

կան որեւէ դրամ, ի զուր եւ ի վնաս հանրութեան մէջտեղ կը
 բերէ հետղհետէ անտանելի չքաւորներ, անհանդուրժելի վաշխա-
 ռուներ, սակարանային սէր, խաչ ու սեւ արկածախնդրութիւն։ Կը
 բերէ մէջտեղ բազում դողութիւն, բազում աւաղակութիւն, բազում
 նենդութիւն։ Այո՛, նիւթական եւ բարոյական որեւէ դրամ, որեւէ
 ստակ, որեւէ արծաթ, սկիզբը եւ որոշ ատեն մը՝ օդնելու կոչուած
 է և կ'օդնէ մարդկային յարաբերութեանց ներդաշնակութեան։ Բայց
 երբ հիննայ՝ խաղ ու նենդութիւն կը սկսի խաղալ ինքնիր բարձր
 կոչումին դէմ, ինքնիր նուիրական առաքելութեան դէմ։ Եղած բոլոր
 սէրերը կը խանդարէ, իրազործուած բոլոր ներդաշնակութիւնները
 կ'աւրէ, հաւասարակշուութիւնը կը խախտէ։ Նոյնն է նմանապէս նոր
 եւ հին դէնքին, հինցած դէնքին պարագան։ Հինցած դէնք մը չստեղ-
 ծեր հերոս, չստեղծեր քաջամարտիկ դինուոր, սքանչելի նահա-
 տակ։ Կը ստեղծէ տիպարը դինեալ վախկոտի մը, դինեալ դասալիքի
 մը, դինեալ մատնիչի մը։ Տկարներու տիպարներ։ Իսկ որեւէ ձե-
 ւով տկար մարդիկ վտանդաւոր եղած են ասկէ առաջ միշտ, վտան-
 դաւոր պիտի ըլլան ասկէ վերջ միշտ։ Նոր դրամն ու նոր դէնքը,
 այսպէս, կրնան վերստեղծել ազդ մը, մարդկութիւնը։ Երրոր հին-
 նան շատ՝ կրնան քանդել։ Զոյո՛յշ։ Պէտք է վերաճուլել այն ատեն
 նորը, հոգ չէ թէ նոյն մետաղներով։ Սիրոյ եւ ներդաշնակութեան
 մետաղներով։ Անպայման հալեցնելով զանոնք հաւատքին, կամքին
 ու Աղատութեան խտէալին բարձրահնոցներուն մէջ։

* * *

Եւ անշուշտ որ դուք ձեր կեանքը պիտի ապրիք եւ ոչ թէ մեր։
 Պիտի չապրիք Հայկ Նահապետին կեանքը, Ուրարտացիներուն կամ
 Սուրարիներուն կեանքը։

Իմ թուղթիս մէջ նման տխմարութիւն մի տեսնէք, ոխալած
 կ'ըլլաք։ Բայց ես կ'ուղեմ, որ օրուան մէջ քանի մը սղտիկ վայր-
 կեան յատկացնէք ազդին եւ հանուր մարդկութեան անցեալին։
 Մինք կեանքը ապրելու փորձ մը կատարած ենք, ըսենք՝ դրած ենք
 չարաղրութիւն մը իւրաքանչիւրս, մասնակցած քննութեան մը եւ
 մեռած։ Զէ՞ որ ապագան քննիչն է անցեալին, չէ՞ որ դաւակները
 ճակատագրական քննիչներն են իրենց հայրերուն։ Մնանք ձեզ, մեծ-
 ցուցինք եւ դաստիարակեցինք. իրականութեան մէջ սակայն մենք
 էինք աշակերտը. եւ մեր մահէն ետք, դուք էք որ պիտի նստեցնէք
 մեր ուրուականները աշակերտական սեղաններու վրայ, ոլիտի կա-

տարէք որբագրութիւնը մեր կեանքին։ Բայց չմոռնաք բնաւ որ հաշուասու էք մեղմէ ևւ հաշուեասու ուրիշ սերունդի մը։ Այսպէս է կեանքը։ Եւ բոլոր ներկայ կոչուած ժամանակներուն մէջ կայ զբաւեալ դօտի մը անցեալին կողմէ։ Բոլոր ձայներուն մէջ հին ձայնի երանդ մը կայ, բոլոր նայուածքներուն մէջ հին նայուածքի շող մը։ Անշարժ չէ անցեալը։ տենդագին զործունէութեան մէջ է յաճախ։ Հսկայական բոցեր կան հոն, որոնց լոյսն ու ջերմութիւնը անխուսափելի են որեւէ ներկայ ժամանակի համար։ Այդ բոցերը իրենց լոյսով եւ ջերմութեամբ՝ արարք են, դէմք են, ուսմունք եւ չմեռնող հողի։ Բնաւ չհինցող զոյլութիւն։ Ժամանակին շղթաները փշրող ապստամբութիւն։

Դուք ձե՛ր կեանքը պիտի ապրիք։ Բայց ուղէք իսկ խղել ամէն կապ անցեալին հետ՝ պիտի չկրնաք։ Այսուհանդերձ փորձ մը կատարելը, դէշ չէ։ Աւելցուցած կ'ըլլաք ձեր իմաստութիւնը։

* * *

Ոչ, իր նպատակին մէջ ժիստական թուղթ մը չէ ասիկա, դրական է։ Աղա՛տ թուղթ մըն է աւելի ճիշտ, մտածումի ազատ զիր մը։ Եղած եմ կեանքին դէմ տեւաբար տրտնջացող մը։ Դժգոհութիւնս կեանքին դէմ կու դայ հին թուականներէ, մանկութեանս տարիներէն։ Աշխարհը ուղած եմ տեսնել միշտ տարբեր, աղուոր եւ տրդար։ Բարութեամբ, զիստակցութեամբ եւ բանաստեղծութեամբ լցուն։ Միշտ բարձր եւ արարչական՝ քան իրականութեան իր տուեալ պահը։ Երբ զտած եմ զինք հակառակ ու չոր իրողութիւններու մէջ, ուղած եմ հաշտուիլ երբեմն կենսաբաշխումի իր արտառոց թուարանութեան հետ, այլանդակ փիլիսոփայութեան հետ։ Զեմ կրցած։ Իր բոլոր զործողութիւնները թուած են ինծի սխալ, անհեթեթ, քմահաճ։ Արդարութիւնն ու տրամարանութիւնը հերքող։ Զարութեան զոյլութիւնը զայրացուցած է զիս պղտիկուց։ Հոգուստ իմացականութիւն մը եւ ճոխ, անսպառ բնութիւն մը ինչո՞ւ այս կեանքը ստեղծէին եւ ոչ աւելի լաւ կեանք մը։

Ու եղած եմ զժգոհ մարդ՝ կեանքիս բոլոր երեսներուն վրայ։ Դժգոհ՝ որպէս ընտանիքի տէր։ Դժգոհ՝ որպէս զաւակ, որպէս եղբայր, որպէս ընկեր։ Դժգոհ՝ որպէս ուսուցիչ, որպէս դրող։ Եւալը։ Դժգոհութիւնս չեմ ծածկած։ Դժբախտութիւնս ծածկանուններով չեմ ներկայացուցած միշտ հանրութեան։ Երբորդ դէմքը ցարդ քիչ է եղած քովս։ Բայց եմ — Ես այսպէս եմ։ Եւ ամէն բանի ցարդ քիչ է եղած քովս։ Բայց եմ — Ես այսպէս եմ։ Եւ ամէն բանի կէսը արդէն նկարուած է դէմքիս վրայ՝ որպէս խոհ, խորչոմ, խըս-

տութիւն, խոժոռութիւն, տխրութիւն։ Եւ կը խորհիմ հիմա, որ
լաւ կերպը իմ կերպս չէ եղած ցարդ եւ չէ նաեւ այս պահուս։ Ու-
շաղրութիւն ըրէք ուստի։ որեւէ դժբախտութեան պատմութիւնը
ընելու համար, ոչ թէ դուք ձեր, այլ ուրիշ անձի մը, ուրիշ ենթա-
կայի մը բերանը ընարեցէք։ Ուրիշին բերանը միշտ աւելի համոզի՛
է մեր դատին համար քան մեր բերանը։ Ուրիշին դժբախտութեան
եւ բերնին մէջ աւելի պերճախօս կը դառնանք։

Հսած եմ որ այս թուղթին մէջ դուք պիտի հանդիպիք կարդ
մը թերութիւններու։ Ծնողական եւ ապա ուսուցչական թերութիւն
մը համարեցէք կրկնութիւններս եւ, եթէ կրնաք, ներով եղէք։ Մի՛
վարուիք ընթերցողի պէս, արուեստի չոր քննադատի պէս։ Պիտի
փափաքէի, ընդհակառակն, որ ընթերցողներ եթէ ըլլան ուրիշ՝
վարուին զաւկի պէս, ընտանիքի անդամի պէս։ Կարգացուելիքը
քերթուած մը չէ, վէպ մը չէ, թատերդութիւն մը չէ։ Հօր մը որտին
անկեղծ խօսքն է, քանի մը նիւթի շուրջ։ Պիտի չվիրաւորուիմ, եթէ
նոյնիսկ ըրածս նկատէք կարդ մը նիւթերու շուրջ շատախօսութիւն
միայն։ Շատ խօսիլը թող հայրերուն թերութիւնը ըլլայ։ Անոնց մէծ
փափաքներէն փոքր մաս մը կատարելը դոնէ, թող ըլլայ զաւակնե-
րուն պարտականութիւնը։ Որչափ ալ բան ըսուի ձեզի, որչափ ալ
պերճախօս կերպով ըսուի, ըսուի զօրեղադոյն արամարանութեամբ
եւ թափով՝ նոյնն է զրեթէ։ Դուք պիտի ծծէք անշուշտ ձեր ժամա-
նակին հիւթը, պիտի աճիք առաւել կամ նուազ չափով, համաձայն
ձեր ժամանակի պայմաններէն ստանալիք կենսաւիշի քանակին ու
որակին։ Պիտի ըլլաք ձե՛ր օրերուն պտուղը, ենթակայ շատ անդամ
ձե՛ր օրերու կարդախօսին։ Մենք, ծնողքներս, հոս ենք եւ դուք,
զաւակներդ, հո՛ն։ Իսկ ժամանակի «Հոս»ին եւ «Հոն»ին մէջ ան-
շուշտ որ տարբերութիւն մը պիտի ըլլայ։ Կան այսուհանդերձ ար-
ժէքներ, որոնք անցեալին պատկանելով մէկտեղ, յուշ չեն, յիշա-
տակ չեն։ Հրաման են։ Ներկայի ձայն մը միշտ, որուն ազատ ես
չենթարկուել որպէս անհատ, ազդ կամ մարդկութիւն, վնասե-
լու, եւ մերթ եւս կորսուելու դնով սակայն։ Յաւիտեհական արժէք-
ներ կան, կեանքի երբեք չնուազող մշտնջենական որակներ՝ որոնք
մարդկութեան հետ ծնած են եւ պիտի մեռնին մարդկութեան հետ
միայն։ Մեր արիւնին չափ պէտք են մեզի, օղին ու լոյսին պէս ան-
հրաժեշտ։

* * *

Կեանքիս մէջ ամենէն շտո լսած խօսքերէս մէկը եղած է ։

«Ժիտական ես, ժիտական տիտարներ էք դժբախտաբար կարդ մը դրողներ» :

Այս թուղթին առիթով, կրնաք զուք եւս այդպէս մտածել : Չեմ ուղեր : Եւ ասոր համար կը կրկնեմ նորէն, թէ դրական են այս էջերուն նպատակը և ողին : Ժիտական բառերու ետին՝ սէր դրած եմ, զաւակնե՛րս : Ի՞նչ կիզող իրողութիւն՝ այսպէս, ունենալ սիրտ մը և անոր խօսքը խեղաթիւրող շրթներ : Դրեթէ այդպէս է իմ պարագաս, բաւական տոենէ ի վեր : Շրթներս թշնամի թարգմաններն են յաճախ սրտիս : Այդպէս ըրած է զիս իմ անձնական կեանքս, ըրած են զիս այդպէս՝ հայուն ներկան, հանուր մարդկութեան ներկան : Թուղթս կարդալով պիտի զգա՞ք ատիկա . կ'ուղե՛մ որ զգաք : Արդէն իմ սերունդիս բախտը տարբեր եւ տարօրինակ եղաւ, ոճը տարբեր եւ տարօրինակ : Կրակով սառ արտադրելու եւ սառոցով ջուր եռացնելու նման բան մը եղաւ ան : Արտառոց կեանք մը ամբողջ, բախտ մը ամբողջ, ոճ մը ամբողջ : Մեղ դատող ու վիրաւորող մարդիկ հարկ չտեսան բնաւ մեղ զատելէ ու անուանարկելէ առաջ՝ մտածել, թափանցել, հասկնա՛լ : Բայց ատիկա խնդիր մը չէ այլեւս . ժամանակը քալած է արդէն, ու սերունդը կազմուած՝ այսպէս կամ այնպէս :

Անձկութենէ եւ սէրէ զատ, խենթութիւն է ուրիշ բան տեսնել այս բիւրաւոր տողերուն մէջ : Մի՛ վնտոէք ի զուր, մի՛ յողնիք երկար, մի՛ չարանաք բնաւ : Նախադասութիւններուս արիւնը մաքուր արիւն մըն է, հաւատացէ՞ք : Անոնց ակին մէջ տիզմ չկայ : Ոչ մէկ սատկած բան կայ հոն : Ատելութեան ոչ մէկ մամուռ անոնց ակին չուրջ : Հաշիւներու նեխած վէրքէ մը չի ծորիր խօսքերուս արիւնը, ոչ ալ դառնութեան մը անկարելի մէկ սպիտացումէն : Կը ծորիւնը, մէտ զառնութեան մը անկարելի մէկ սպիտացումէն : Կը ծորիւնը, ոչ ալ դառնութեան մը անկարելի մէրէ մը : Բարձրագոյն Հայութեան մը տեսիլքին առջեւ տեւարար հսկում կատարող եւ պաշտամունքի հազար մոմ վառող անձկալից սէրէ մը : Այդ սէրը, զաւակներս, իր տեսիլքին վրայ բիծ չընդունիր, արատներէ կը սաբսափիի : Կրնայ նաեւ աննշան աղմուկ մը ահաղնաղղորդ վլուղումի ձայն հանել իր մէջ . թէ եւ ներկայի աղմուկը աղղային իրար զարնուղ տաղնապներու շատ մեծ աղմուկ մըն է, ճակատաղրական քայքայումի ձայն մը՝ եթէ առաջքը չտոնուի : Եթէ չխորհի ամէն հայ : Եթէ անձնական շահեր չկոխելուէ :

Կրնաք շատ բան մտածել իմ մասիս, շատ բան կարծել, բայց չե՞մ անդրադարձած կարծէք, չե՞մ ըսած ինքինքիս .
— Ե՞րբ, ե՞րբ վերջապէս պիտի զրես պայծառ զիրք մը քու

աղղիդ մասին։ Անոր մարդոց, անոր արժէքներուն, անոր բոլոր հաստատութիւներու մասին։ Լաւ, դէշ կամ յոռեգոյն՝ հայր կախարդուած է իր հայութեամբ։ Հայր իր աղղին հանդէպ մաղնիստցած մըն է։ Թող հիանայ, թող զայրանայ։ Թող խօսի լաւ, թող խօսի դէշ՝ յափշտակուած մըն է ի վերջոյ, իր աղղին այս ու այն կողմով կրօնացուած մը։ Ե՞րբ, Ե՞րբ պիտի զրուի այս ժողովուրդի մասին պայծառ դիրք մը, կրակներու այրող մաքրութեամբ մատեան մը։

Պիտի զրուի, զաւակներս, կը դրուի։ Ի՞մ սերունդս կը դրէ, ձե՞րը, ուրի՞շ մը՝ փոյթ չէ։ Զի՛ դրուիր սակայն, եթէ հայ կրօնաւորի մը հանդիպած ատեն չմտածես իսկոյն։— Այսպէ՛ս էր ահա Նաղովրեցին, այսպէ՛ս էր Լուսաւորիչը Հայոց, Ներսէսը մեծ։ Զի՛ դրուիր՝ եթէ ուսուցիչի մը հանդիպած ատեն չշուարիս յաճախ եւ շուարած՝ չկանչես ետեւէն։— Մեսրո՛պ վարդապետ, Մեսրո՛պ վարդապետ, Վաղարշապատէն Լիբանան դուն բարի՛ եկար, Ոսկեղարէն քսաներորդ դար դուն բարի՛ եկար։ Զի՛ դրուիր պայծառ դիրք՝ եթէ զործիչն ու յեղափոխականը չեն ամչնար Քրիստափոր մը չըլլունուն, եթէ Փետայիներու կարծը դպրոցին վկայականը չունին իւրենց ծոցին մէջ։ Եթէ խելքով տեղ մը չեն նուաճած։ Եթէ մատնիչներ չե՛ն ահարեկած։ Եթէ կրնա՛ն քնանալ, երբ բոնութիւն ու բոնակալ կայ տակաւին։ Եթէ պղտիկ շահ մը դիղելէ ետք կրնա՛ն աչքերուդ մէջ չիտակ նայիլ։

Ու բնաւ չի դրուիր պայծառ դիրք, ու չի դրուիր ոչ մէկ տող, եթէ բոլոր դրողներուն մէջէն հա՛յ դրողը մանաւանդ՝ անհանդարութ խոր խղճմտանք մը չէ շարունակ։ Եթէ լոյսին ու ճշմտրասութեան դրադիրը չէ ան։ Եթէ արեւին քարտուղարը չէ մինչեւ մահ։ Եթէ վախին ու կեղծիքին կալանաւորն է ան եւ չէ՛ իշխանը քաջութեան, իշխանը կեանքի՛ն։

Պրոմէթէոսեան ոճով ազրող աղդ մը եղած ենք. ո՞ւր են այսօրուան մեր Պրոմէթէոսները, ո՞ւր են մեր մարդարէները, մեր անհուն տիպարները։

* * *

Եթէ կարեւոր հարցեր մոռցուած են, կը խնդրեմ ներողամիտ ըլլալ։ Աւելի ճիշդ, չեմ ուղեր որ կարեւոր քանի մը հարցեր մոռցուած չըլլա՛ն հոս։ Անոնք պիտի զրդեն զիս դրելու դիրքս, անդրադառնալու իրենց մասին։ Գիտեն, կեանքին մեծ հարցերը, որ կատուած եմ իրենց ամրողջութեամբ։ Հա՛յր եմ։ —

Տունը զաւակներ ունիմ : Ուսուցի՛չ եմ : — Դպրոցը ունիմ աւելի
բաղմաթիւ զաւակներ : Գրող եմ : — Ու զաւակներս կը բաղմանան
հետեւաբար անհամեմատ կերպով : Եւ դեռ զաւակն եմ իմ կարգիս
մեծ խնդիրներու առջեւ դտնուող դժբախտ ժողովուրդի մը : Ու եթէ
մոռնամ , մոռնա՛մ այս բոլորը , կրնա՞մ սակայն մոռնալ նաեւ որ ես
հանուր մարդկութեան մէջ մարդ մը Եմ , քսաներորդ դարու իմա-
ցականութեան մէկ մասնիկը , հիւլէ՛ն , որուն հոգին անհանդարու է
այսօր , կատարեալ անձկութեան մը մէջ , ստեղծուած քաղաքակը-
թութեան անելին առջեւ : Մասնիկ մը , հիւլէ՛ մը՝ Զարին , Սխալին ,
Սուտին կարելիութեան դէմ : Բոլորին հարցումները շատ են , այս
աստիճան երբեք չկօրացած դիտութեան ուղղուած , եւ բոլորին դը-
տած պատասխանը քիչ է : Իմս ալ , թանկադի՛ն զաւակներս , չի
կրնար ըլլալ շատ :

16

Թռուղթս կը վերջանայ հոս : Բայց նամակի մը ճակատագիրը, որչափ ալ երկար ըլլայ այդ նամակը, կարծես պոչ մը ունենալն է, յետ-զրութիւն մը միշտ, որ կամ մոռցուած շատ կարեւոր խնդիր մըն է, կամ ալ մութ մնացած կէտի մը պարզաբանումը : Ընելիքո այս վերջինն է, որպէս յետ-զրութիւն :

Աղջի՛կս, այս երկար թուղթը կարդալէ Ետք, պիտի նկատես անշուշտ, որ ուղղակի եւ միայն քեզի վերաբերող երկու տող զիր կայ կամ չկայ հոն : Եղբօրդ շատ կայ : Մանչ սերունդին ուղղուած գրութիւն մըն է կարծես, ծայրէ ծայր : Իրաւունքիդ մէջ ես, որոշ չափով մը : Թուղթը աւարտած է ահա, եւ ես կը մտածեմ այդ մասին : Աւրե՞մ բոլորը, փոխե՞մ : Ո՞չ, պէտք չունիմ : Այսպէս աւելի լաւ է : Երկու հիմնական պատճառներ ունիմ այս թերացումիս համար, եթէ թերացում պիտի նկատուի Եղածը :

Առաջին պատճառ : —

Խօսքերս անջատաբար չուղղեցի խրաքանչխրիդ, որովհետեւ արծարծուած բարոյական հարցերն ու սերունդներուն հոգեկան խանդավառութիւնը կը պատկանին մարդկային երկու սեռերուն հաւասարապէս, արական թէ իդական : Սէրը, հաւատքը եւ յոյսի բոլոր բաները, ինչպէս եւ ասոնց հակառակ իրողութիւնները, որոնց մասին խօսուած է թուղթիս մէջ՝ սեփականութիւնը չեն նրկատուած լոկ այր մարդոց : Ընտանիքը, աղջը, հայ տարագրութիւնը, համայն մարդկութիւնը՝ որչափ տղուն նոյնչափ եւ աղջկան կեանքին կապուած իրողութիւններ են : Մենաշնորհ մտահոգութիւններ չեն այլեւս : Հարցերուն մօտենալու, անոնցմով տաղնապելու արական եւ իդական առանձին ոճեր կան շատ շատ : Իրաւունքի հարցը ըստ իս ընդհանուր է սակայն : Հետեւաբար երբ չառանձնացուցի այս նիւթերը եւ չյատկացուցի միայն եղբօրդ, կը նշանակէ թէ կ'ու-

Դէի ասով հասկցնել որ անոնց մասին ըսուածը կը վերաբերի նաեւ աղջիկներուն, կիներուն, իդական սերունդին: Կեանքը երկու սեռինն է հաւասարապէս, եւ նամակիս այսկերպ շարադրութիւնը՝ տեսակէտս թող համարուի, միակ վերապահութեամբ մը սակայն: Այսպէս: —

Իդական սեռը անհատական թէ հաւաքական կեանքի իր կշիռով հաւասար է մարդուն: Գերակշռութեան հարց չկայ: Կայ սակայն մարդերու հարց մը, աշխատանքի բաժանման հարց մը. իրաւունքներու եւ պարտականութեանց բաշխում մը: Հաւասարութիւնը սեռերու մէջ պէտք չէ ընդունուի որպէս մարդերու նոյնութիւն մը, աշխատանքի եւ զործատեղիի նոյնութիւն մը: Խառնակութիւն կը ստեղծուի, ինչպէս որ կայ: Բնկերային ծանր տիրութիւն մը կը ստեղծուի, ինչպէս որ կայ: Կը ստեղծուի ընտանեկան ու հասարակական բարքերու մոայլութիւն մը, ինչպէս որ կայ արդէն:

Համաձայն չեմ, որ դուն իրաւունք ունենաս, աղջիկո, ընելու բոլոր այն բաները, որ եղբայրդ վաղը իրաւունք կամ պարտականութիւն պիտի ունենայ ընելու: Նոյն մէծ նպատակներուն իրադորման պիտի ձգտիք, — դուն իդական սեռի պատշաճ ճամբով մը սակայն, ան՝ այր մարդու: Աշխատող Գեղեցկութիւնը պիտի ըլլաս դուն ընտանիքիդ մէջ, աշխատող Գեղեցկութիւնը աղղիդ մէջ, մարդկութեան մէջ: Եղբայրդ պիտի ըլլայ այդ բոլորին մէջ աշխատող Ռւժը: Ոչ աղջիկ մը զեղեցիկ կ'ըլլայ, և ոչ ալ տղայ մը ուժեղ՝ Եթէ չունենան սակայն բանականութիւն ու բարոյական:

Բոէ ինծի համար՝ հին, հնագլուխ: Խնդիր չէ: Տարակարծութիւններու առեն ըսուած նման բառեր անբովանդակ բառեր են: Բստ իս, երբ աղջիկ եւ կին մասնադիտութիւններու մէջ մտան, երբ մտան վաճառատուններու եւ աշխատանքի գրասենեակներու մէջ, ահազին բաներ փլան ընկերային կեանքէն ներս, հողիներու մէջ: Տակնուվրայ եղաւ աշխարհի տնտեսական կառոյցը, հողեկան կառոյցը, բարոյական եւ ընկերային կառոյցը: Հիմա աւելի երջանիկ չենք, աւելի հարուստ չենք: Տղայ թէ աղջիկ՝ աւելի՝ դժբախտ են. այր թէ կին՝ աւելի՝ դժբախտ: Հաւատք եւ հողի, զեղեցկութիւն ու երադ սպահելու համար էր ձեր նուիրական դոյտութիւնը կեանքին մէջ, մայրանալու անհրաժեշտութենէն ետք միւս ամենէն կարեւոր անհրաժեշտութիւնը: Մանչ մը արական բնազդ մըն է, արական արարք մը և ապա ընկերային պարտադրանքով միայն՝ նաեւ հայր մը: Աղջիկ մը իդական ինպղէ է եւ բնութեան պարտադրանքով մայր: Զօր սէրը հանդէս դաւկին ընկերային յատակ մը ունի եւ մեծ

մասամբ արդիւնք է իրենց համակեցութեան : Այօր սէրը ծննդական պատճառէ յառաջ կու դայ առաւելաբար եւ ատով աւելի անմիջական է , աւելի անխառն եւ հզօր :

Չեր սեռին կեանքը , աղջի՛կս , հեռացած է այսօր հաւատքէ , հողիէ , գեղեցկութենէ , մայրական հաւատարմութենէ , ամուսնական ներդաշնակութենէ : Նուազագոյնի իջած է մայրական ծառայութիւնը . առաւելագոյն աստիճանի մը հասած՝ ազատ կենցաղի ձղտումը : Աիրել այր մարդուն կեանքի ոճը : Բնդօրինակել զայն կէտ առ կէտ : Հազնիլ տարատ , ունենալ այր մարդու կեցուածք , բիրտ շարժուձեւ , խիստ յօնքեր , խիստ ձայն : Մեղի համար բնական են ատոնք , ձեղի համար՝ զինուորագրութիւն , զինուորական մարդանք , մարտականութեան ախորժակ : Այր մարդու նմանիլ ուղելով , չէք անդրադառնար որ կերպարանքը կ'առնէք շատ անդամ ծիծաղելի զափիթէններու , ածիլուելու ատեն մորթը կտրած եւ ջղային դարձած քօլօնելներու , դասարանին հակակշիռը կորսնցուցած խոժոռ մանկավարժներու : Արուեստը կը նմանցնէր ձեզ հրեշտակի , ձեր սիրահարը կը կոչէր ձեզ «հրեշտա՛կս» , հիմա թող արուեստը զինուորի՞ նմանցնէ ձեզ , թող ձեր սիրածը «զափիթէ՞նս» անուանէ :

Համաձայն չեմ բնաւ ձեր սեռին հաւասարամոլութեան : Չափաղանցութիւն մը եւ թիւրիմացութիւն կայ հաւասարութեան ըմբը ըստնումի ողիին շուրջ : Իսկ այսօրուան ձեր ըրածը կեանքի ընդարձակ ոճագողութիւն մըն է : Այր մարդը յաճախ տունէն դուրս ըլլալով , կ'ենթարկէք ձեղ եւս տնային արտագաղթի , մայրական կամաւոր եւ աններելի տարագրութեան մը՝ դէպի դրամ եւ մարմնական հաճոյք :

Մեծ ստիպողութիւններն են որ պիտի մօտեցնեն քեզ դրամին , եւ ոչ թէ մարմնական յանցապարտ հաճոյքները : Դուն ծնած ես եւ կը մեծնաս ընտանիքի համար , հայրենիքի մը համար , մարդկութեան մը համար : Չես ծնած եւ չես մեծնար վասն փողոցի , վասն կապելայի , վասն անասնութեան :

Այր մարդն է հաւատք ու երազ ստեղծողը : Նաեւ զաւակ ստեղծողը : Բայց այս բոլորը պահողը , գեղեցկացնողն ու փոխանցողը կի՛նն է :

Չոր իրականութեան պէտք չէ խառնուիք , կամ պիտի խառնուիք միայն նուազագոյն չափով մը , անխուսափելի ստիպողութեան մը ներքեւ : Փողոցը , շուկան , հրապարակը , խորհրդարանն ու դատարանը այր մարդուն տեղն են եւ ոչ թէ կնոջ : Քրտինքով պէտք է .

շահուի կեանքին հացը եւ ոչ թէ զեղեցկութեան վաճառումով մարմնական հեշտանքներու ստորին առեւտուրով մը : Հացին կռուանը ճիղը պէտք է ըլլայ եւ ոչ թէ զեղեցկութեան անբարոյ շահարկումը :

Այսօր, կերուած հացին մէջ զոր կիները շահած են, շատ անդամ քոմբլիմանի եւ անսլատկառ զիրկընդխառնումներու հոտ կայ, ինչպէս սուտի եւ խարերայութեան հոտ կայ յաճախ, այրերու շահած հացին մէջ : Մարդու արժանապատութեան նողկանք աղդող հոտեր են երկուքն ալ : Իսկ ձեր սեռին պահանջած նոյնամարդ հաւասարութիւնը այրերուն հետ, պիտի չնուազեցնէ անոնց ստախօսութիւնը, պիտի աւելցնէ զայն : Ստեղծուած մրցումէն յաղթականդալու համար, կամ չկորսուելու համար որպէս զործող էակ կեանքի նիւթական անսպահովութեան մէջ՝ այրը այսուհետեւ աւելի մեծ խարդախ մը պիտի ըլլայ, եւ կինը՝ մեծաքանակ ինքնավաճառ մը : Շատ քաղցր չէր արդէն մարդուն երէկուան հացը : Այսօրուանը «դառն» է : Վաղուանը այս ընթացքով կրնայ դառնագոյն ըլլալ, — լեղի', թունաւո'ր : Հրապարակային սուտով եւ մարմնական զեղեցկութեան հրապարակային աճուրդով շահուած հաց մը : Այր եւ կնոջ կողմէ, զիտակցաբար կամ ոչ, կը հրահրուի մարդկային բարոյական ուժերուն նահանջը : Պէտք է դէմ կենալ նման անօրինակ տեղատութեան մը . դէմ՝ ընկերային կեանքը վտանգող զօրութիւններու : Պէտք է բարձրանալ հասարակ զիտակցութենէ մը վեր եւ պատասխանատութիւններ ստանձնել, զոհողութիւններ ընդունիլ :

Այսուհանդերձ, կ'ընդունիմ որ կրնան սխալներ ըլլալ դատումներուս մէջ, ինչպէս ամէն դատումի : Ընդհանուրին վերաբերող հարցերուն մէջ պէտք չէ բացարձակ ըլլալ, կ'ընդունիմ : Ու կը զդամ նաեւ, որ ծայրագոյն խոհեմութիւն մը հարկաւոր է այս հարցերուն ուսումնասիրութեան եւ լուծման ատեն : Հաղճեպ մտածումը վտանգաւոր է իրեւ մոլեռանդութեան նշան : Իսկ մոլեռանդութիւնը կրնայ հարցերուն վայրկենական ճշմարտութիւն մը տալ, այլ ոչ երկարատեւ : Զօրաւոր բռնկում մըն է ան շատ շատ, որուն շուտով կը յաջորդէ նախկին խաւարը : Մարդուն պէտք եղածը՝ բռնկումէն աւելի մաքուր լոյսն է, խաղաղ, ջինջ, յաւիտենական :

* * *

Թերացումիս երկրորդ հիմնական պատճառը տարօրինակ վախ մըն է, կնոջ հողերանութիւն ըսուած անտարազելի իրողութենէն :

Ես կին էակին հողին չեմ ճանչցած : Այդպէս թուած է ինծի միշտ : Ու կարծած եմ շարունակ, թէ ճանչցած բաներուս մէջ նուազազոյն չափով ծանօթ բանն է ան ինծի համար : Դեռ աւելին : Չեմ հանդիպած տեղ մը հեղինակի մը կամ ուեւէ մէկու մը՝ որ ճանչցած ըլլայ կնոջ հողին նոյնքան որքան այր մարզուն հողին : Հրաժարած եմ հետեւաբար (եւ բաւական կանուխէն) հետազօտելէ կնոջ ներաշխարհը, ճակատագրական զլիսազտոյտի մը չենթարկուելու համար : Խորութիւններ իջնելէ չեմ քաշուիր, կրնամ իջնել : Կը սիրեմ այդ գործը, եւ հաստատած եմ մէջս խորութիւններու այդ զօրաւոր մըզումը : Գլուխս անկումի չի դիմանար սակայն անդունդն ի վար, եւ բնազդաբար կը վախնամ լարիւրինթոսներու խեղդիչ մթնոլորտէն, հոն տարածուող թունաւոր զիշերէն : Իսկ կնոջ հողին ոչ թէ էջք թոյլատրող, այլ անկում պատճառող խորութիւն մը թուած է ինծի յաճախ : Կրնայ կեանքին ամենէն ահաւոր անդունդը ըլլալ ան, ամենէն աւելի օճապտոյտ եւ մոլորեցուցիչ լարիւրինթոսը, զգացումներու անհուն, անսպառ, լիօրէն զիշերապատ բաւիղը :

Զկարծես սակայն, աղջիկս, թէ բնաւ չէ պատահած որ մտածեմ կիներու հողիի մասին : Մտածած եմ երբեմն, ինչպէս մտածած եմ Աստուծոյ հողերանութեան մասին, Երբեմն : Անմտածելի բաներու մասին իսկ կը մտածէ մարդ... Երբեմն : Մանաւանդ Երբ դրող է, Երբ թեթեւ զրօսանքներու դպիր մը չէ միայն : Զէ՞ որ, աղջիկս, մարդիկ կան, կեանքի հարցեր կան, ներկայի եւ աղաղայի խնդիրներ կան :

Արդ, եղած են պահեր, Երբ եղբակացուցած եմ կիներուն համար, թէ անոնք հողի չունին : Մարմին են միայն, նիւթ : Զարութիւն, տարօրինակութիւն եւ նիւթ : Յմահ զարտուղութիւն, ցմահ նիւթ : Կեանքին մէջ դէշ հող մը : Այր մարդը քայլքայելու համար զրկուած դաւադիր շունչ մը :

Այս', այդպէս մտածած եմ : Այր մարդու մէկ կրամ նիւթին դիմաց, կինը անհաշուելիօրէն աւելի նիւթ է, անհաշուելիօրէն աւելի չորութիւն, անհաշուելիօրէն աւելի կարծրութիւն : Քարի ոկոն նիւթ : Սեւ հանքածուխի չափ սե՛ւ նիւթ : Դեւերու ամրոց մը : Օձերու ժահրաստան մը : Հակասութեանց եւ քմայքներու դժոխք մը :

Եւ եղած են ուրիշ պահեր, աւելի շատ պահեր, Երբ կինը թուած է ինծի կարծես միայն հողի : Միայն հասկացողութիւն, դիտակցութիւն : Միայն սէր ու միայն հաւատարմութիւն : Զոհողութիւն : Երադ : Կեանքին դէմ սբաայոյդ քաջութիւն : Հրեշտակներն իսկ ամօթի մէջ ձզող խաղաղ ու խոր անմեղութիւն : Լո՛յս :

Այսպէս կամ այնպէս՝ աւելի կենսունակ է կինը։ Կեանքը ինքինք աւելի անո՞ր կը վասահի քան այր մարդուն, որուն պատահարի բնոյթ կու տայ արդի զիտութիւնը աւելի քան մնայունի բնոյթ։ Սէրն ալ այդպէս է։ Եւ կեանքին բոլոր մնայուն բաները այդպէս են։ Իրենք զիրենք աւելի տնեցի, աւելի հարազատ եւ աւելի ապահով կը զգան կիներո՛ւ սրտին մէջ քան այրերու։ Կը թուի թէ այր մարդը կեանքի էութիւն մը չէ կնոջ պէս, այլ կեանքի նըսպաստ մը միայն, յարուցիչ զեր մը կատարելու սահմանուած։ Ճամրայ մը չէ ան, ճամրորդ մըն է աւելի։ Մնացող մը չէ, այլ ուղեւոր մը միշտ։ Եւ իր սէրերը, տոհասարակ բոլոր զգացումները, կարձատեւ հանդիսատի կայաններ կը թուին։ Հանդիսար առնելէ ետք, իր զոյութեան պայմանը կը նետէ զինք դարձեալ ուղեւորութեան։ Ուղեւորութիւն է եւ ոչ ճամրայ եւ ոչ ալ ճամրու որոշ հանդրուան, եւ ոչ ալ հալատակ։ Կը կրէ սէր եւ ուրիշ զգացումներ։ Բայց անոնց զիմաց ընդհանրապէս յատուկ անուն մը չկայ։ Սերմանողի հոգերանութիւն մըն է իրը։ Մասնական չէ, համայնական է աւելի։

Կինը հակառակն է այս ամենուն։ Բոլորովին կեանք է, ինըսուն առ հարիւր բնազզ։ Նաեւ այդպէս թուած է ինծի։ Աւելի զո՞ւտ սէր է, կեանքի աւելի զո՞ւտ ներկայացուցիչ քան այրը։ Խախուտը, կարծեմ աւելի մենք ենք, զիւրադրովիոն ու անհաւատարիմը՝ մենք։ Բած ենք կնոջ՝ յարափոփոխ, յեղյեղուկ, ծով։ Մե՛նք աւելի այդպէս ենք, քան կիները։ Մե՛նք աւելի պէտք ունինք հոգեկան սեւեռումի քան անոնք։ Այսուհանդերձ, երկու կողմի անհաւատարմութիւններուն մէջ, տուեալ տոիթով մը, մերինը աւելի արդարանալի կը տեսնեմ քան կիներունը։ Որովհետեւ չեմ ուղեր որ ըստծներս իրենց բացարձակ իմաստով առնես եւ հետեւցնես՝ թէ կիները միշտ հաւատարիմ են, եւ այրերը՝ միշտ անհաւատարիմ։ Կեանքը տարողելի չէ եւ ամէն ինչով ենթակայ մարդկային մեր կիսկառար բանականութեան։ Տարաղելի է թերեւս ուրիշ բանով մը, որ մեր մէջ չկայ, չունի զոյութիւն։

Այր մարդուն մէջ սէրը եւ կիրքը նոյնչափ չեն խառնուած իրարու, չեն միաձուլուած, որչափ անոնք խառնուած, զրեթէ նոյնացած են կիներուն մէջ։ Բաել կ'ուղեմ, թէ այրը կրնայ կիրքի մը անձնատուր ըլլալ, բայց պահել նոյն ատեն սիրոյ զօրաւոր զգացում մը, տարբեր էակի մը հանդէս։ Կինը, ընդհակառակն, ի վիճակի չէ կամ զրեթէ ի վիճակի չէ՝ այդ երկու իրարու մօտ ապրումները չէ կամ զրեթէ ի վիճակի չէ՝ այդ երկու իրարու մօտ ապրումները անջատաբար եւ իրենց անջատ ժամանակներուն մէջ ունենալու։ Այս կէտին մէջ անոր հողին նուազ ընդունակ կը թուի երանդի քան այր

մարդունը: Կամ զոյն մըն է լրիւ գունաւորումով կամ զոյն մը չէ : Եթէ կիրք է՝ նաեւ նոյնչափ սէր է ան : Եւ Եթէ սէր՝ նոյնչափ կիրք է նոյն ատեն : Կը հպատակի, երբ հասունցած են իր զգայարանները, մայրական զգացումին, որ սերտօրէն առնչուած է իր մէջ կիրքի հեշտանքին : Մայրանալու նախատրամադրութեամբ մըն է որ կը հանդիպի մարդուն : Այր մարդուն համար հայր դառնալը երկրորդական զգացում է մինչդեռ :

Թուած է ինծի դարձեալ (եւ հոս է որ ուղած եմ հրաժարիւ կնոջ հոգիով զբաղելէ), որ հոն ուր կիները պէտք է խելացի ըւլան՝ — չե՞ն : Անխելք կոչուելու չափ միամիտ են : Կատարեալ ուղուշութիւն մը կարծես : Հոն, ուր խորամանկ պէտք է ըլլան, — չե՞ն : Հոն, ուր պէտք է քաջ եւ զոհուող ըլլան, — չե՞ն : Ուր պէտք է տեսնեն, լսեն, չըլլան անձնատուր՝ — կ'ըլլան, բոլորովին կոյրի պէս, բոլորովին խուլի պէս : Եւ ուր պէտք չէ դիմադրեն՝ անընկալի դիմադրութիւն մը կը ցուցադրեն : Ուր պէտք է սիրեն՝ չե՞ն սիրեր : Ուր պէտք է ատեն՝ սլաշտելու աստիճան կը սիրեն : Եւ տակաւին հոն ուր պէտք է փախչին վտանգէն՝ կը մօտենան անոր, կ'իշնան զիրկին մէջ : Կը հմայուին միշտ՝ նորէն, տարօրինակէն, ինքնատիպէն, օտարէն, նոյնիսկ խորթէն : Կ'ուղեն խուսափիւ շարունակ այր մարդուն տրամաբանութենէն, տկնկալութենէն, հաշիւներէն : Կը կարծես թէ կին մը այս բանը պիտի հաւնի : Չի՛ հանիր կարծես պիտի չհաւնի . հաւնա՛ծ է : Եթէ հոս ես եւ կ'ուղես որ հոս ըլլայ՝ կը հեռանայ : Դո՛ւն հեռացիր՝ կը մօտենայ : Խաղն ու կնոջ հոգին հաւասար են իրարու : Ու խաղ մըն է կինը՝ լոյսի, մութի, ջերմութեան : Ու խաղ մըն է՝ ընդմէջ ցնորքին եւ իրականութեան : Բնդմէջ հրեշտակին եւ սատանային : Բնդմէջ օձին եւ մարդուն :

Երբ պէտք ունիս հանդիսուի՝ կ'անհանդստացնէ քեզ կինը : Եղա՞ր անհանդիսու՝ կը շոայլէ խնամք եւ հոգածութիւն : Կ'ուղես որ լոէ՝ չի կրնար կամ չ'ուղեր : Հետեւաբար կը խօսի, կը խօսի, կը խօսի : Բայց պատահի որ ուղես խօսեցնել զինք՝ աւանդական եւ իրական այդ շատախօսը, որ կը կարծէիր թէ բնաւ լոել չի զիտեր, կը դառնայ իսկոյն մունջ : Քարէն ու զերեղմանէն ձայն կ'ելլէ, իրմէ ոչ : Այս ձեւով, կեանքին մէջ անակնկալն է կինը, մերթ ուրախ, սփոփաբար անակնկալ մը, մերթ ալ տիսուր, մտահովիչ անակնկալ մը :

Մարդը մեր մտածման եւ հաշիւներուն սպասուա՛ծ պատասխանը համարելով առաւելաբար եւ կինը անսոց անակնկալ ոլտասախանը՝ կը դնեմ վերջակէտ այս յետ-դրւթեան : Հայրու ու մայրու,

մահուան ցուրտ օրէ մը ետք, իրենց հողին մէջ կրնաս հանդարտ համարել լոկ այն ատեն, երբ դուն եւ սերունդդ, դեղեցիկ եւ ուրախացուցիչ անակնկալը ջանաք ըլլալ ձեւ ընտանիքին, աղղին, հանուր մարդկութեան :

17

Կարդացած եմ աւարտած թուղթս կէս ժամ առաջ եւ հողիով ու մարմնով թևթեւնալու համար, ելած զուրս։ Հանդիսկեցայ նամակատուն։ Նամակատուփիս մէջ ոչ մէկ թերթ այսօր, ոչ մէկ նամակ։ Զերմ խօսքի թուղթ մը, թղթիկ մը խոկ չկայ այսօր։ Մտերիմ խօսքերու պնակս, որ նամակատուփու է, պարտադ է։ Պիտի մնամ անօթի, չեմ զիտեր մինչեւ երր։

Իջած եմ շուկայ։

Հիմա, հոս, մէծ ու փոքրիկ մարդերով, տեսակ տեսակ ցեղերու ներկայացուցիչներով, տեսակ տեսակ խառնուածքներով, բաղմապիսի տիրութեամբ ու շոտի ուրախութիւնով յորդաղեղ կեանքի փողոցներուն մէջ, քաղաքի անհուն ժխորին զիրկը, կը թուի ինձի զրած թուղթս նիհար, անարիւն, ձղձիմ։ Կը թուի Շին, կենսաթափ։ Տող առ տող անխմաստ խօսք, տող առ տող աղմակ։ Տող առ տող ունայնութիւն։

Կը կարծէի թէ ձեղի շատ րան ըսած եմ։ Ոչինչ ըսած եմ։ Կը դիտեմ շուրջս, կեանքը։ Ու կը լեցուի սիրսս յուղումով։ Ոչինչ ըսած եմ։ Ոչ մէկ իրական րան։ Ոչ մէկ ճշմարտութիւն։ Ոչ մէկ տիրութիւն յայտնած։ Ոչ մէկ ողեւորութիւն շեփորած։ Աւրած եմ մտածումի զեղեցիկ վիճակ մը, քանդած եմ որտի զեղեցիկ լուս-թիւն մը, աննման ոկերձախօսութիւն մը։ Գայթակղութիւն է կեանքը զիրի վերածելը։ Զրկել է զայն իր էութենէն, ձոխութենէն, ձանհնէներէն։ Աղքատացնել է զայն զրիչի մը տակ, մահացնել՝ մէլ-լանի մը հեղուկին մէջ։

Կեանքը (օ՛, ինչ անդարմանելիօրէն աղքատ ենք մէնք ու տղէտ) հոս է, եւ ոչ մէկ ատեն զրասեղանի մը զիմաց, թուղթի մը առջեւ, զրքի մը մէջ։ Կեանքի մարմրուն նշոյլներ, անհուն ծովէ մը կաթիլներ կան միայն հոն։ Հոս կայ մինչդեռ բովանդակ, հում,

Հոսուն, յարաշարժ ու յարատեւ կեանքը. տեղ, վայրկեան ու ոյխտպիծ փոխող, հարուստ ու յարանորող կեանքը: Անսալառ, դիւրին ու գժուար կեանքը: Ամէն բոսէ ոտքիդ քարի պէս զարնուող կեանքը, իրական ու կարծր, հեղուկ ու համայնաթափափանց: Կայ հոս կուրծքիդ մէջ, աղիքներուղ մէջ մխրճուող բուն կեանքը:

Կեանքին բոլոր պատուիրակները հոս են, քաղաքին փողոցներուն մէջ թափած, զաւակներս, (կը տեսնեմ զիրենք ահա, իրենց տհաւոր ջրապտոյտին մէջ եմ) եւ ակնթարթ առ ակնթարթ, նիւթ առ նիւթ, իր առ իր կ'առլրին ու կը զբացնեն իրենց այրուող զոյութիւնը, մխացող, բոցավառուող, ճարճատող զոյութիւնը: Մանաւանդ ջիղ առ ջիղ, մտածում առ մտածում, խօսք առ խօսք ճենճերող զոյութիւնը: Սուտ առ սուտ, կեղծիք առ կեղծիք զոյութիւնը: Սիրոյ կրակ, նախանձի կրակ, խարերայութեան կրակ, հաշուի կրակ: Բոլորը փողոցնեռուն մէջն են, կեանքը կը զբացնեն, կեանքը կ'առլրին, կեանքը կ'եռան ու կ'եռացնեն:

Հոս է, այս առլրանքներով, իրերով ու մարդոցմով լեցոն փողոցներուն մէջ, զոիհներուն ու պողոտաներուն մէջ, հրապարակներու այս անխմանալի ու ամպամած սեւ աղմուկին մէջ, բաղմութեանց ամպրոպին մէջ ծրարուած ամբողջ կեանքը: Անոր մեծ, իրական, վաւերական պատղամաւորները, անոր մշտնջենական ու ահեղ լիազօրները կը թափառին տհանք: Պիտի ապրին: Պիտի ծախեն, պիտի զնեն, պիտի խարեն, պիտի զողնան: Պիտի ապրին:

Պատուիրակները, անվախճա՞ն լիազօրները բուն ու բովաշողակային կեանքին: Գողեր են: Եւ թուղթի մը վրայ զրուոծ կամ ալֆալոմի մը մէջ տեսնուած զողերը չեն ասոնք: Սուտ զող չեն, զերասանացած զողեր չեն, արուետականացած զողեր չեն: Իրական են, հոս են, քովդ են, դիմացդ են: Կ'ապրին քեղմով, կ'ապրեց: Իրենց ահին մէջ: Պիտի ընեն իրենց զործը, — չարի՛քը — պիտի ապրին: Հրամայած է կեանքը՝ պիտի ապրին: Բնաւորութիւնն մը կաղապարած է զիրենք ու կը հրամայէ որ քալեն իրենց խառնածքին ճամբով, դէպի կեանք, դէպի մահ:

Ու նաեւ թափառաշրջիկներ են այդ պատուիրակները, կամ շրջուն վաճառորդ: Պիտի ընեն բան մը, լաւ կամ դէշ, եւ պիտի առլրին: Գեղօններ պիտի երդեն մայթին վրայ. զուլալայի զեղօն, օձուուի զեղօն, միսի եւ ոսպի զեղօն՝ — պիտի ապրին: Կարսօն են: — Պիտի ապրին: Առեւտրական, վաստարան, բժիշկ, քաղաքաղէտ՝ — պիտի ապրին: Ոստիկան, ուսուցիչ, հրձիդ, հրշէջ՝ — պիտի ապրին:

րին : Պիտի մուրան և ապրին , պիտի խարեն և ապրին , ոլիտի ստեղծեն եւ ապրին : Հոս է կեանքին յստակ հրամանը , ապրելու պայծառ կամքը : Շոայլութիւն , աղքատութիւն , սուտ ու իրաւ՝ ոլիտի շրիւթին իրարու , եւ ներկայ մը պիտի ստեղծեն , օղակ մը պիտի աւելցնեն ժամանակի շղթային :

Այդքան սպատոյ խօսքերէ , այդքան զրականութիւններէ ու այդքան եկեղեցիններէ ետք , խողեր կան վողոցին ծայրը , տեղ մը — ոլիտի ապրին : Պիտի հերքեն կեանքին միւս բոլոր կերպերը՝ եւ ապրին : Պիտի ընեն այդունք զրեթէ ամէնքը , վճռաբար , զրեթէ ամէնքը անտեղիտալիորէն : Որովհետեւ հոս վողոց է , շուկայ , հրապարակ , հացի անվախճան ուղմագաշտ : Հոս թուղթ չկայ այլեւա , թուղթի տժոյն բարոյական , տժոյն բանաստեղծութիւն : Մեռած են զիրքերը հոս . անոնց ձայնը կարծես մահէն աւելի տկար է , մահէն աւելի սլաղ : Գիրք մը , — կը զգամ հրապարակներու այս ժիորին մէջ հիմա , — բնաւ ներկայ չէ : Ապաղային քարոզն ընող զիրքն իսկ , դրուելէ ետք , անցեալ մըն է արդէն , իր էջերը հետզհետէ պատանքի վերածող : Հոն հերոսները իրենց ոճին ու կաղապարին դամբարանին մէջ են : Ոչ , որեւէ զիրք ներկայ մը չէ : Փողոցը , հրապարակը , շուկան են կեանքին ներկան :

Եւ հոս զրեթէ հայր չկայ , զրեթէ զաւակ չկայ , ու գլեթէ ոչինչ չկայ , բացի կեանքէն : Բացի կեանքին վէրքերէն , ողբերգութիւններէն : Բացի կեանքին ողայքարի ձայնէն , տրամութենէն , անմիջական ու խենթ ուրախութենէն : Ուստի , տկար երազի մը ոկէս , լքուած ազօտ իրականութեան մը ոկէս կու դայ ինծի , քաղաքի այս կենսահոտ վողոցներուն մէջ , ձեզի ուղղած իմ հայրական թուղթս : Կեանքին ներկայէն կտրուած , միայն մտքի դաշնակներէ ելած սուտ արձագանդի մը ոկէս կու դան ինծի հիմա , սա բեղուն ու բարերեր սրճարաններուն առջեւ , սա բաղմայաճախորդ շարժապատկերի ուրահներուն ու սափրիչի սալօններուն առջեւ , զիրքերը , գեղարուեստի ու բարոյախօսութեան բոլոր բեմերը , բոլոր քրտնաջան քարոզները : Բոլոր կրօնները , բոլոր վիլիսովիայութիւնները , վարդապետութիւնները , ընկերային ուսմունքները : Հաւատքն ու տրամաբանութիւնը : Դժբախտութիւնը աւելի խոշոր տառերով արձանադրուած է այս բոլորին վրայ որպէս ընդհանուր խորազիր մը : Մոլութիւնները՝ նմանապէս : Կիրքն ու անարդարութիւնը՝ նմանապէս : Շահը՝ այդպէս :

Կեանքի այս անբացատրելի մոլեղնութեան , բոլորովին տնասելի բաղմաղանութեան զիմաց , բուլքս , հոն , լոին ու խոնարհ սեն-

Էակիս մէջ ստորագրելէ վերջ մանաւանդ, կը սմքի յանկարծ հո-
ղիս: Կը տրտմի, կը մանրանայ, կ'անէանայ կարծես: Մեծ է կեռն-
քը եւ ուրիշ: Ինչ ալ ընենք՝ մեծ է եւ ուրիշ: Մեծ եւ ուրիշ՝ քան
միտքը: Մեծ եւ ուրիշ՝ քան հաւատքը: Իր յաւէտ ներկայութեամբ
ամենէն աւելի ծանօթ բանը պէտք էր ըլլար մեղի, ամենէն անծա-
նօթ բան է սակայն, յաւէտ անծանօթ մնալու սահմանուած կարծես:
Ու կը ճանչնանք կարծես մահը աւելի քան կեանքը:

Ու հիմա, այսքան կեանքի դիմաց ես ի՞նչ դրեցի: Խեղճ բա-
ներ: Բառե՛ր:

Եւ որչափ տխուր եմ արդ, եւ որչափ որբ՝ մուխ ու մշուշ
տիեզերքի մը այս հեռու իրիկուան դիրկը, մեծ եւ օտարական քա-
զաքի մը վայրկեաններուն անձնատուր, անակնկալներուն դերի:

Որպէս հայր, որպէս հայր ու մարդ անխորամանկ եւ անձար-
տուր՝ նետած եմ կեանքի կրկէսին մէջ երկու պղտիկ զաւակներ,
հայերէն լեզուով պղտիկ թուղթ մը իրենց ձեռքին, որպէս պայքարի
միակ զէնք: Ի՞նչ կը բաւէ: Իրենց դոյութենէն, հոս, սա վուղոցներուն
մէջ, ճշմարտութի՞ւն պիտի ուղեն մարդիկը թէ դրամ: Զիրենք
չկոխելու համար տրամարանութի՞ւն պիտի պահանջեն հացին
սա բոլոր կոռւաղանները թէ ուժ, թէ խորամանկութիւն: Նարու-
դովոնսորի սա հրավառ հնոցին մէջ, որ բոլոր ժամանակներու եւ
բոլոր մեծ Բարելոններու կեանքն է, պիտի չխանձի՞ անոնց մորթը,
եթէ միայն իրենց կամ իրենց ծնողքին սրտի խօսքը հաղուին իրբեւ
հաղերձ: Շուկան ե՞րբ ուղած է բառ, վոխան չոր ապրանքի:

Հայրենի հողէն դուրս, օտարութեան հոծ խաւարին մէջ, հա-
յերէն բառեր եւ հայ փոքրիկներ: Լաւ է չշարունակել:

Կաղաղ էր տունը: Խիտ մաղերէ անցած կեանք մը տեղաւոր-
ուած էր սենեակներուն ու նրբանցքներուն մէջ եւ կեանքը կը խօ-
սէր հոն իրբեւ զերաղոյն ճշմարտութիւն մը: Բայց կը խօսէր մէկ
լեզուով: — սրտին լեզուով: Մտքին ու արդարութեան քերականու-
թեամբ: Տան մէջ, ընտանիքի մը ամենաղժնղակ պահերուն իսկ,
կեանքը կեանք ըլլալէ աւելի հէքեաթ է եւ բանաստեղծութիւն:

Օ՛, սենեակիս մէջ, սեղանիս առջեւ, դրիչիս ներկայութեան,
ինչպէս ուրիշ եւ դիւրին էր ամէն ինչ: Կեանքին տեսիլքը կ'ենթար-
կուէր հոն սրտիս այրող բոցերուն, տրամարանութեան նարտար
իսաղին: Կ'արձակէր մտածումս հոն իր պատղամները հանուր կեան-
քի մասին: Նկար մըն էր կեանքը: Եւ մէր մտքին մէջ հասած կեանքը
քի մասին: Նկար մըն էր կեանքը: Եւ մէր մտքին մէջ հասած կեանքը

ակնթարթ փախչող կեանք : Կ'ենթարկուի նկարը տեսողութեանդ ,
բայց իրականը . . . :

Հիմա , հոս , բազմութիւնները եւ իրենց ներկան են կարծես
գերազոյն ճշմարտութիւնը , զերազոյն պատվամը : Գիրք մը տժզոյն
ցոլք է միայն , բազլատած կեանքին իրականութեան հետ : Որքա՞ն
աւելի հզօր ցհցում մըն է ամենախոնարհ կապելան քան որեւէ կրքոտ
էջ : Որքան քի'չ ոճրազործ է զրքի մը ոճրազործը քան իրականու-
թեան նոյնիսկ թշուառ մարդասպանը : Որքան նուազ ազահ՝ Արբա-
կոնը , քան ոեւէ խանութպան կամ ոեւէ մարդ , որ տասը գահեկան
ուղող կարիքաւորին հինգը նոյնիսկ կը յօժարի տալ : Որովհետեւ
հոս , զաւակներս , իրական է կիրքը , իրական է մահը , իրական է
չտալը : Գրքին մէջ խօսք է , զազափար միայն : Հոս հետեւանք ունի :
Դրքին մէջ յուղում , վերացական հետեւանք մը լոկ :

Զաւակներս , կարգացէք ձեր հօր թուղթը եւ ապա խոտնուե-
ցէք դուք եւ ձեր ապագայ օրերու բազմութիւնը : Դուք եւ ձեր բազ-
մութիւնն էք ճշմարիտը , եւ ոչ թէ ես , եւ ոչ թէ թուղթս : Պայ-
քարեցէ՛ք , բանակցեցէ՛ք :

Պիտի մտնէք տուն , եւ տունին մէջ կեանքի ճշմարտութիւն-
ները պիտի զինեն ձեզ փողոցին դէմ : Պիտի իջնէք փողոց , եւ հոն
կեանքը ուրիշ ճշմարտութիւններ պիտի փափառ ձեր ականջին , պի-
տի զինէ ուրիշ բաներով :

Կը կարծէի թէ վերջացած է ըսելիքս : Բայց կը տեսնէ՞ք , կը
դդա՞ք . կը թուի ինձի թէ ան չէ իսկ սկսած :

Ասկէ ետք , ամէն անպամ որ դուրս զամ , կարծես նոր ըսելիք-
ներով պիտի վերադառնամ տուն : Որչափ դժուար է հօր մը համար
իր թուղթը աւարտած համարել : Ոչ , կեանքս չաւարտած՝ թուղթս
չաւարտիր : Կը սպասեմ զրքիս , բոլոր զրողներուն պէս , որոնք
գրելէ ետք , կը սպասեն տակաւին իրենց . . . զրքի'ն :



ՎՐԻՊԱԿ

ՆԿԱՏՈՒԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ

Էջ 5, վերէն վար 8-րդ տող .—
Կարդալէ առաջ, պիտի ըլլայ գրելէ առաջ :

Էջ 11, վերջին տող .—
Եղած, պիտի ըլլայ եղած է :

Էջ 27, վարէն վեր 10-րդ տող .—
այբեղիմ, պիտի ըլլայ այբենիմ :

Այս գիրքէն 300 օրինակներ
տպուած են մասնաւոր ընտիր Թուղթի
վրայ:

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԳՈՐԾԵՐԸ

- 1.— ՍԵՐ ԵՒ ՎԻՇՏ (Բանաստեղծութիւն)
- 2.— ՀՈՂԸ (Պատմուածքներ) — *Սպառած*:
- 3.— ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐ, ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐ... (Պարսաւ) — *Սպառաչ*:
- 4.— ԹՈՒՂԹ ԶԱՒԱԿՆԵՐՈՒՄ (Արձակ)

ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ ԳՈՐԾԵՐ

- 1.— ՏՈՄԱՐ ՏԱՐԱԳՐԻ (Պատմուածքներ)
- 2.— ԽՈՀ ԵՒ ԿՐԱԿ (Արձակ)
- 3.— ԾՆՆԴԱՎԱՅՐ ԿՈՐՈՒՍԵԱԼ (Քերքուածներ)
- 4.— ԳԻՐՅ ՎԻՇՏԻ (Քերքուած)
- 5.— ԳԻՐՅ ԴԱՌՆՈՒԹԵԱՆ (Քերքուած)
- 6.— ԱՆՈՂՈՐՄ ԲԱՆԱՍԵՂԾՈՒԹԻՒՆ (Արձակ)

Սարդարական հոգահամալիր
Յան Հայոց ազգական պատմուածներ

ՀԱՅ ԳՐԱԴԱՐԱՆ



EM0009736

ԳԻՒՆ

ԼԻԲԱՆԱՆ ԵՒ ԱՐԱԲ. ԵՐԿԻՒՐՆԵՐ Յ Լ. ԱՍԿԻ
ԱՐՏԱՍՈՎԾՄԱՆ 1.50 ՏՈԼԱՐ



Հանգիք

ED. BOYADJIAN

B. P. 1153

BEYROUTH - LIBAN

38/2/3